



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2234

Ренчур
Н-рнчур-7877
к мбр фернц 24

201
m - 64

03 AUG 2009

215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԴՐԱՄԱՊԱՅՏՈՒԹԻՒՆ

ԵԲ

ԱԿՐԻՑ ՔԱՐՈԶՆԵՐ

ԹԱՐԱՎԻՆԵՑ

ԱԽՏՈՎԱՐ 8, ՅՈՒՆԻՎԵՐ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ա. ԳՈԼԻՔ

ԿՐՈ. ՏԱՐԱՎԻՆԵՑ Ա. ԳՈԼԻՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկություն, Պայուր Համազ

1904

201

ԱՀ - 64



ԴՐԱՄԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Ե


ՈՒՐԻՇ ՔԱՐՈՉՆԵՐ

27.08.2013

2234



57516-66



George Washburn

ԱՐԵՎԵԼԸ
ԱՐԴՅՈՒՆ Տ. Ա. Խ. Ա. Հ.



ՏՐՈՒԴԱԿԱՐՆ

201
n-64

ԴՐԱՄԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

七

ԱՐԵՎԻ ՔԱՐՈԶՆԵՐ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԱՐԱԶԱՄ S. ՅԱԿՈԲԵԱՆ



1904

George Franklin

1903 Մարտ 1 կիւրակէ օրը Տոքթ. Ուռչպրնի ծննդեան
եօթանասուներորդ տարեդարձն էր: Անպէս պատահեցաւ
որ այդ օրն իր կարգն էր աշակերտներուն քարոզելու, և
այդ առթիւ խօսած է այն կենսադրական քարոզւ, զոր հե-
տաքրքրութեամբ պիտի կարդան ի մասնաւորի զինքը ճանչ-
ցողները:

Սիւսներուն մեծ մասը զբջանաւարտներու ուղղուած
քարոզներ են և այլեւ այլ ատեններ թարգմանուած: Ոմանք
թիւզանդիւնի և Բիւրակնի մէջ երեւցած են արդէն, և այս
հրատարակուած քարոզներուն գտած ջերմ ընդունելու-
թիւնն էր որ թելադրեց ներկայ հատողիկը պատրաստել:

ԹԱՐԳՄԱՆԻ ԶԲ



Անդրամութիւն քո, Տէր, զհետ
իմ եկեցէ զամենայն աւուրս կենաց
իմոցո» Սու. իդ. 6:

ՍԱԼՄՈՍԵՐԳՈՒՆ այս բառերով
կ'արտայայտէր իր վսեմ հաւատքը Աս-
տուծոյ բարութեան եւ ողորմութեան վրայ :
Բայց իր այս հաւատքը իր անցեալ փորձառու-
թեան վրայ հիմնուած էր, եւ մենք սիսալ մեկ-
նած չպիտի ըլլանք իր խօսքին նշանակութիւնը,
եթէ անցեալ ժամանակի փոխենք զայն փոխա-
նակ ապառնիի, եւ ըսենք, Ողորմութիւն ғո,
Տէր, զիետ իմ եկն զամենայն աւուրս կենաց իմոց:

Այսպէս պատահած է որ իմ ծննդեանս տա-
րեղարձն է այսօր : Այսօր կը լրացնեմ իմ եօ-
թանասուներորդ տարին, զոր Սաղմոսերգուն
ուրիշ տեղ մը կը ներկայացնէ իրը բնական
սահմանը մարդկային կեանքի : Այս առթիւ կը
փափաքիմ ես ալ Սաղմոսերգուն ձայնակցիլ
եւ իրեն նման յայտարարել թէ Տէրոջը ողոր-
մութիւնը վայելած եմ իմ կեանքիս բոլոր օրե-
րուն մէջ :

Շատ երկմտութեամբ է որ երբէք կը ձեռանարկեմ իմ վրայովս խօսիլ հոս : Բայց այս վերջին շաբաթներուն մէջ այնքան խոր տպաւութիւն մը ըրած է վրաս ինչ որ կը պարտիմ Աստուծոյ բարութեանն ու ողորմութեանը որ գրեթէ կարելի չէ ինձ ուրիշ նիւթ մը առնել այսօր : Եւ ինչ որ Աստուած ըրած է ինձ համար՝ Նա պատրաստ է ընել ձեզմէ որեւէ մէկուն համար :

Նպատակսչէ կեանքիս պատմութիւնը պատմել ձեզ, թէեւ անոր բոլոր մասերը լեցուն էին Աստուածային ողորմութեան ապացոյցներով . պիտի բաւականանամ մանկութիւնս եւ պատանեկութիւնս նկարագրելով : Կրնայի կրկերոնի օրինակին հետեւելով ծերութեան հաճոյքներուն ու միսիթարութեանց վրայ խօսիլ ձեզ : Բայց պէտք է խոստովանիմ թէ կիկերոնի այդ ճառը իմ հետաքրքրութիւնս չշարժեց բնաւ, երբ կարդացի զայն գոլէճի մէջ աշակերտութեանս միջոցին : Դուք ալ հաւանականաբար պիտի խորհիք, ինչ որ ես խորհեցայ այն ատեն, թէ ծերութեան հասակը շատ հեռու է եւ շատ անստոյդ եւ չկրնար ուստի ծերուշադրութիւնը գրաւել : Անկարելի է արդարեւ որ երիտասարդ մը ծերունիի աչքով նկատէ կեանքը : Յիշողութիւն եւ երեւակայութիւն կրնան մերձաւոր կարողութիւններ ըլլալ, բայց կեանքի տարբեր պատկերներ կը ներկայացնան : Տարբեր բան է անծանօթ ծովը խուզարկե-

լու համար ճամբայ ելլել նաւահանգիստէն փայլուն գոյներով ներկուած նաւով մը, բոլոր առագաստներն ու դրօշակներն պարզուած, հարլստութեան եւ յաղթանակի փալփլուն երազներով եւ տարբեր՝ նաւահանգիստ վերադառնալ յոգնած ու վաստակաբեկ, կայմերը խորտակուած եւ առագաստներ բգքտուած, նաւաստիներուն կէսը մեռած ու ծովուն մէջ թաղուած : Թերեւս յաջողութիւն ստացած էք : Ճամբորդութեան յիշատակը, մաքառումները՝ զորս շահած էք, վտանգները՝ որոցմէ խուսափած էք, ասոնք բոլորը կրնան յոյժ թանկագին ըլլալ : Բայց այս չէ այն պատկերը . որով երեւակայութիւնը ձեր աչքերը կը շլացնէր, երբ ճամբայ կ'ելլէիք :

Հասուն ծերութիւնը ունի իր միսիթարութիւններն ու ուրախութիւնները, որք կրնան այնքան շողշողուն ըլլալ որքան ոսկեփայլ ամպերը որք երբեմն մարը մտնող արեւին բոլորտիքը կը հաւաքուին : Բայց երիտասարդութեան միսիթարութիւններն ու ուրախութիւնները չեն ատնք : Տեսիլներ ունի անտեսանելիին ու յափտենակաշնին, բայց այդ տեսիլներն այս աշխարհիս համար անցեալին կը պատկանին աւելի քան թէներկային ու ապագային : Ծերունին իր մանկութեան, պատանեկութեան եւ չափահասութեան կեանքը կ'ապրի վերստին, ոչ թերեւս ճիշտ անպէս ինչպէս եղած է այդ կեանքը . այլ ինչպէս յիշողութիւնը յետո կը բերէ այն փորձառու-

թիւնները, որք ժամանակին որեւէ պատճառով ամէնէն աւելի զօրաւոր տպաւորութիւն մը ըրած էին իր վրայ : Բարեբաղդաբար բոլոր այն փոքր սրտնեղութիւնները և վիշտերը, զոր կրած ենք երեմն, այժմ մոռցուած են ամբողջովին :

Հսել չեմ ուզեր թէ ես այս նկարագրուած շրջանին մէջ կը դանուիմ բոլորովին : Բայց այսպէս էր Տոքթ. Համլին իր վերջին տարիներուն մէջ : Տղու հետքերը կը դանեմ դեռ ես իմ սրտիս մէջ, եւ կենդանի ներկայն այնքան կը հետաքրքրէ զիս որքան երբէք : Ծերութիւնը տարիքի խնդիր մը չէ բոլորովին : Կան մարդիկ որ յիսուն տարեկան հասակի մէջ : Ի՞նչ ալ ըսէ Սաղմոսերգուն, շատ անգամ չէ որ ծերութեան զգացումը կ'ունենամ ես իմ մասիս :

Բայց վերջապէս հասած եմ այն շրջանին, երբ կրնամ իրը լրացած նկատել կեանքս, եւ քիչ շատ ճշգութեամբ գնահատել ազդեցութիւնը եւ արժէքը այն փորձառութեանց, զոր ունեցած եմ իրը մանուկ եւ իրը պատանի : Եւ այս է ահա ինչ որ կ'ուզեմ ներկայացնել ձեզ այսօր, այն յուսով որ իմ փորձառութիւններս կրնան փոքր իշատէ օգտակար ըլլալ ձեղմէ ոմանց, որք դեռ նոր կը սկսին ապրիլ իրենց կեանքը :

Յաճախ սա խնդիրը ներկայացած է մըտ-

քիս, այս օրերս, թէ որո՞նք էին իմ կանուխ կեանքիս մէջ այն բանները, որոնց համար ամէնէն աւելի պատճառ ունիմ չնորհակալ ըլլալու Աստուծմէ, եւ որոնց կը պարտիմ ամէն ինչ որ արժէք ու յարգ ունեցած է կեանքիս մէջ :

Որչափ որ մանկութիւնս կը յիշեմ, շատ խոստմնալից տղայ մը չէի, եւ վստահ եմ որ տարբեր աղդեցութեանց տակ չար տղայ մը պիտի ըլլայի շատ դիւրաւ : Երբէք չեմ կրնար խուսափիլ իմ գործած քանի մը չար գործերուս յիշատակէն եւ չեմ կրնար յիշել որեւէ մասնաւորաբար գովեստի արժանի գործ, որ փոխարինութիւն մ'ըլլայ անոնց : Դպրոց սկսայ յաճախել, երբ չորս տարեկան էի, եւ բարձրագոյն վարժարան՝ երբ ինը տասը տարեկան էի : Երբ աամսնեւհինգ տարեկան եղայ, Անտովը համբաւաւոր մէկ վարժարանը զրկուեցայ : Բայց չեմ յիշեր որ իմ գասերս հետաքրքրած ըլլան զիս այս տարիներուն մէջ : Ծոյլ էի չեմ կրնար ըսել, ուսանիլ եւ աշխատիլ չէի սիրեր . բայց բոլոր եռանդով ամէն տեսակ խազի կը մասնակցէի, նաւալվարել, ձուկ որսալ, որսորդութեան երթալ, ձի հեծնալ, մարմնամարզութեամբ զրադիլ : Իմ սիրական յաճախավայրերէս մէկն՝ խանութն էր բարեացակամ ատաղձագործի մը, որ թոյլ կու տար ինձ իր գործիքները գործածել : Որչափ ատեն որ խաղ էր ու ոչ գործ, չէի ձանձրանար երբէք:

Եռանդուն քաղաքագէտ մ'էի նաեւ ման-

կական տարիքէս սկսեալ, եւ որոշ կրնամ յիշել
քաղաքական հանդէսներու մասնակցութիւնս,
երբ դեռ եօթը տարեկան էի :

Իրաւ է որ գործօն միտք մը ունէի, բայց
ներքնապէս անձնասէր, զուարձասէր, անհոգ
տղայ մ'էի : Հարուստ հայր մ'ունէի եւ չունէի
որեւէ մասնաւոր նպատակ կեանքի, մին-
չեւ տասնեւլեց տարեկան եղայ :

Երբ ետ կը նայիմ այդ տարիներուն վրայ
եւ կը հարցնեմ թէ ի՞նչ էր որ փրկեց զիս կոր-
ծանումէ, որոշ կը տեսնեմ որ մեր ընտանեկան
ազդեցութիւնն էր այն, եւ ես պատրաստ եմ
շնորհակալ ըլլալ Աստուծէի իմ հօրս, իմ մօրս եւ
իմ նախահայրերու համար : Աստուծավախ-
ցելէ մը սերած եմ : Եթէ չեմ սխալիր, եր-
կու դարու միջոցին, իմ նախնիքներէս միայն
մէկը եկեղեցական եղած է : Ագարակապան,
վաճառական, արհեստաւոր, տարազագործ
եղած են ասոնք . բայց հաւատացեալ մարդիկ
եղած են եւ պարկեցտ, քրիստոնէալայել կեան-
քով ապրած : Առաջինները, որ Անդղիայէն ու
Սկովտիայէն եկան, թողուցին իրենց բնակու-
թիւնները եւ եկան նոր երկրի մը մէջ հաստա-
տուիլ, որպէս զի պատեհութիւն ունենան իրենց
խղճին համաձայն պաշտել իրենց Աստուծը :
Անոնք ալ՝ զորս ես ճանչցած եմ, իմ ծնողաց
ծնողքները եւ իմ ծնողքս, ժառանգած են անոնց
առաքինութիւնները, անոնց հաւատքը, անոնց
բարեպաշտութիւնը եւ արդարասիրութիւնը,

ամէնքն ալ աւելի եւս ազնուացած եւ սրբա-
ցած, յորմէնետէ իրենց նախնիքն ստիպուեցան
իրենց երկրէն մեկնիլ եւ նոր Աշխարհին ամա-
յութեանց մէջ իրենց կեանքը պաշտպանելու
համար մաքառիլ :

Ես մէկատիկ մանչ զաւակն էի, ընտա-
նիքին սիրականն ու պարծանքը, բայց իմ ծնող-
քիս առաջին խորհուրդը՝ զիս Աստուծոյ վա-
խովը կրթել էր : Խօսիլ սկսելուս պէս մայրս
ինձ սորվեցուց իր ծունկին առջեւ ալօթել :
Երբէք չէին թողուր որ եկեղեցւոյ պաշտա-
մունքէն կամ կիրակնօրեայ դպրոցէն բացակայ
գտնուիմ: Աստուծաշունչի եւ Քրիստոնէականի
դասերը կ'աւանդուէին ինձ կատարեալ հոգա-
ծութեամբ : Զգուշութեամբ կ'ընտրուէին կար-
դացած գիրքերս : Երբ չար բան մը գործէի,
ինչ որ յաճախ կը պատահէր, պատիքը կը կրէի,
ընդհանրապէս խարազանի միջոցաւ : Բայց միշտ
կը զգայի թէ արժանի էի այդ պատիքին, կը
զգայի թէ սիրով եւ ոչ թէ բարկութեամբ էր որ
կը տրուէր ինձ այն : Մեր տան ամբողջ մթնո-
լորտն ալ համաձայն էր այն ամէն բաներուն,
որ ինձմէ կը պահանջուին : Ոչինչ կը պահան-
ջուէր ինձմէ, որոյ օրինակը իմ հօրս եւ մօրս
ամէնօրեայ կեանքին մէջ չտեսնէի: Մաքէս չէր
անցներ անդամ երբէք թէ կարելի է որ անոնք
չար բան մը գործէին : Եթէ սորվեցուցին ինձ
թէ մեղք էր սուտ խօսիլ, պիղծ բառեր ար-
տասանել, ըմպելիք գործածել, շատ լաւ գիւ-

տէի թէ իրենք երբէք չէին հեռանար ճշմար-
տութիւնը խօսելէ , երբէք անպատշաճ լեզու
չէին գործածեր եւ նոյն իսկ գաւաթ մը գինի
չէին խմեր երբէք : Մատղաշ հասակէս թէ՛
օրինակով և թէ՛ խրատով սորվեցուցին ինձքա-
րեսիրութեան պարտաւորութիւնը , դրամ տալ ,
ծառայութիւն մատուցանել կարօտեալին . մեր
մտածութեան առարկայն ընել ոչ միայն մեր դրա-
ցիները , այլ համայն աշխարհը : Մեր տան մէջ
չէի յօժարեր երբէք փայտ կտրել , սպասաւորնե-
րուն գործն էր այդ : Բայց կը յիշեմ որ գնացի
փայտ կտրելու աղքատ ծերունի սեւամոթ կնոջ
մը համար . որ իմ մօրս պաշտպանեալներէն մին
էր : Տարակոյս չունիմ որ տղայ մը եղած չէ
որ ինձմէ աւելի երջանիկ առւն մը ունենար
և ինձմէ աւելի հաճոյք գդար կեանքէն :

Շատ բան կը պարտէի նաև իմ դասատու-
ներէս ոմանց, որ բարեբաղդաբար կատարելա-
պէս համամիտ էին իմ ծնողացս : Խաղը աւելի
կը հետաքրքրէր զիս քան ուսումը, և յաճախ
իրաւամբ պատիժ կը կրէի դպրոցին մէջ : Բայց
դասատուներէս ոմանք այնպէս շահեցան իմ
սիրոս որ մեծ ազգեցութիւն մը ներգործեցին
կեանքիս վրայ, նոյն իսկ երբ դեռ տասնեւեօթը
տարեկան չկայի: Հոն, դարձեալ, իրենց նկարա-
գիրը և համակրութիւնն էր աւելի քան իրենց
աւանդած դասերը՝ որ գրեթէ անզգալապէս
առաջնորդեցին զիս իրենց օրինակին հետեւիլ,
յարգել ինչ որ բարի է և համոզուի թէ յուրջ

բան մ'է կեանքը և ոչ թէ ամբողջովին խաղ :
Տակաւին, երբ դեռ տասնեվեց տարեկան էի,
գրեթէ անհոգ տղայ մ'էի : Շատ բաներու ու-
շադրութիւն կու տայի , բայց որևէ հաստատուն
սկզբունք մը չունէի : Թերեւս, մասսամբ մը, ասոր
պատճառը այն էր որ հայրս կ'ուզէր գործի մարդ-
ընել զիս և իր գրասենեակին դարձնել ուշա-
դրութիւնս . մինչ մայրս կը փափաքէր որ
գոլէճ երթամ , և իր սրտին խորը այն յոյաը
կը տածէր որ օր մը պիտի կարենամ Աւետա-
րանի պաշտօնեայ րլլայ :

Ինչ որ հիմա ինձ ամէնէն աւելի զարմանալի
կը թուի , երբ այդ հին օրերուն վրայ կը նա-
յիմ , այն է որ չեմ յիշեր թէ երբէք որևէ լուրջ
խորհուրդ մը ունեցած ըլլամ անձնական կրօնի
վրայ : Զկայ տղայ մը որ ինձմէ աւելի կրօ-
նական հրահանգութիւն ընդունած ըլլայ ըն-
տանիքին մէջ , դպրոցին և եկեղեցւոյ մէջ :
Իմ կեանքիս վրայ առանց ազդեցութեան մնա-
ցած չէր այս : Յսաակ գաղափար մը ունէի թէ
ո՞րն է բարին և ո՞րն է չարը . թէ ի՞նչ բան նուաստ
է և ի՞նչ պատուաւոր , և քիչ էին փորձու-
թիւնները բարոյական կեանքէն հեռանալու :
Եկեղեցւոյ հաւատալիքն էր իմ հաւատալիքս
և կրնայի աստուածաբանական խնդիրներու
վրայ վիճաբանիլ : Բայց չեմ յիշեր թէ երբէք
լրջօրէն մտադրած ըլլամ ինքզինքս Աստուծոյ
ծառայութեան նուիրել : Գիտէի որ շատ չան-
ցած՝ որոշելու էի թէ գործի մարդ պիտի ըլլամ
169 — Դաստիարակութեան

թէ գոլէճ պիտի երթամ, և հակամէտ էի առաջինը որոշել, որովհետեւ աւելի դիւրին և աւելի հրապուրիչ կ'երեւէր : Իրողութիւնը այն էր որ կեանքս կը վայելէի և ուրիշ բան ընելու աճապարանք չունէի : Անհաւատ չէի, կրօնքի ճըշմարտութեանց վրայ տարակոյս չունէի : Բայց ինքինքս չէի նկատեր երբէք իրը մեղաւոր մը, որ կարօտ է գթութեան ու ներողութեան : Գիտէի որ երբեմն չար բաներ կ'ընէի, բայց ընդհանրապէս խօսելով, լաւ համարում մը ունէի անձիս վրայ, և եթէ բնաւ այս նիւթերուն վրայ խորհէի ալ, այն անհոգ կերպովն էր որ ուեէ տպաւորութիւն չէր թողուր մտքիս կամ սրտիս վրայ :

Կեանքիս մեծ ճգնաժամը պատահեցաւ, երբ տասնըեօթը տարեկան էի : Աստուածաշունչին ըսածին պէս դարձի ելայ, կամ ինչպէս Թրիստոս Նիկոդիմոսին ըսաւ, վերսին ծնայ, և ամենափոքր տարակոյս մը չունիմ թէ Աստուծոյ Հոգւոյն գործն էր այս : Այժմ կը նկատեմ զայն իրը իմ կեանքիս մեծագոյն շնորհքը, որուն համար երբէք չպիտի դադրիմ փառարանել զԱստուած բոլոր յաւիտենականութեան մէջ :

Չենք կրնար թերեւս ճշդիւ ըմբոնել թէ ի՞նչպէս Աստուծոյ Հոգին մեր հոգիին մէջ կը մտնէ և կը գրաւէ զայն : Բայց կրնամ ըսել թէ ի՞նչ փորձառութիւն ունեցայ ես գիտակցաբար, ի՞նչ էին իմ պարագաներս և ի՞նչ էին այն փոփոխութիւնները, որ այդ ատեն իմ սրտիս

մտքիս և կեանքիս մէջ տեղի ունեցան, և որ արդարեւ կրնայ դարձ կամ նորոգ ծնունդ կուլ : Յեսոս դարձայ և նոր կեանք մը սկսայ :

Ահա որո՞նք էին պարագաները : Մեր տունը կը բնակէի, բայց քաղաքին մէկ վարժարանը կը յաճախէի : Կրօնական անսովոր արթնութիւնն մը կար եկեղեցիներուն ու դպրոցին մէջ : Ոչ միայն եկեղեցիներուն մէջ, այլ եւ ամէն տեղ մարդիկ կը խօսէին Քրիստոսի վրայ և մեղքեն ու մահէն փրկուելու ճամբուն վրայ, մեր պարտաւորութեան վրայ առ Աստուած, մեր երկնաւոր Հայրը, և առ մարդիկ՝ մեր ընկերները : Կը խօսէին հաւատքի և ապաշխարութեան վրայ : Քարողի և աղօթքի մասնաւոր ժողովներ կ'ըլլային : Իմ մօրս հաճելի ըլլալու համար ներկայ գտնուեցայ այս ժողովներէն ոմանց և գնացի խօսակցութիւնն մը ունենալ մեր հովիւին հետ, զոր մեծապէս կը յարգէի ոչ միայն իրը ճարտար քարոզիչ, իրը բուռն եռանդի տէր, անկեղծ մարդ, այլ և իրը բարեկամ, որուն կրնայի վստահիլ : Յուղուած էի, հետաքրքրուած աւելի քան երբէք : Աւելի քան կէս դար անցած է անկէ ի վեր, և դիւրին չէ ինձ հիմա մանրամամսորէն նկարագրել բոլոր իմ ունեցած փորձառութիւններս, մինչեւ որ վերջապէս տեսայ թէ ո՛րքան որոշ և պարզ բան մ'էր, զոր կատարել կը հրաւիրուէի, միայն ետեւ դառնալ, ոչ ևս իմ անձնասիրական հաճոյքներուս համար ապրիլ և սկսիլ Աստուծոյ ծառայութեան

նուիրուիլ, Յիսուս Քրիստոսի ապաւինելով որ ներէ իմ մեղքերս և կեանքիս առաջնորդն ըլլայ: Ինչ բան որ վատահաբար գիտեմ և ինչ բանի համար երախտապարտ կը զգամ ինքինքս այսօր, այն է որ ոչ թէ իմ իմաստութեամբս այլ Ա. Հոգւոյն իմ սրտիս վրայ ըրած ներգործութեամբն էր առաջնորդուեցայ ճշմարտութիւնը տեսնել և անոր համաձայն ապրիլ: Ինչ որ ստուգիւ գիտեմ՝ այն է թէ այնուհետեւ նոր կեանք մը սկըսայ: Առաջին անգամ ըլլալով որոշ նպատակ և առարկայ մը ունեցայ կեանքիս մէջ և իմ բոլոր կարողութեամբս ձեռնարկեցի այդ նպատակս իրագործել: Հաւանական է որ հայրս այդտ ատեն իր ամէնէն մեծ զոհողութիւնն էր որ ըրաւ իմ սիրոյ եւ Աստուծոյ սիրոյն համար: Այդ միշտոյն չէի կրնար ըմբռնել թէ ո՞րքան մեծ էր այդ զոհողութիւնը: Հաւանեցաւ որ իր գործին մէջ իրեն գործակցելու գաղափարէն հրաժարիմ եւ գոլէճ երթամ: Ալ ծոյլ եւ անհոգ ուսանող մը չէի: Ի սկզբան գժուար էր ուսանիլ եւ ուշադրութեան սոլորութիւնն ստանալ, եւ թերեւս կորսնցուցած տարիներուս պակասը չկրցի դարմանել երբէք, բայց յաջող ուսանող մը եղայ գոլէճին մէջ:

Իմ հոգեւոր կեանքիս մէջն էր որ փոփոխութիւնը ամէնէն աւելի ակներեւ էր: Ինձ կը թուէր թէ նոր աշխարհի մը մէջ կ'ապրէի: Ոչ թէ դադրեցայ տղայ ըլլալէ կամ անմեղ զրուանքներէս հաճոյք զգալէ: Ասոնց տուած

ժամանակս ի հարկէ նուազած էր, բայց տակաւին հաճութեամբ կ'անցնէի իմ պարապոյ ժամերս նաւարկութեամբ, ձկնորսութեամբ, որսորդութեամբ, մարմնամարզական խաղերով եւ ընկերական ժողովներու մասնակցելով: Ճըգնաւոր եղած չէի, կեանքիս մէջ հիմակուընէ աւելի երջանիկ եղած չէի: Բայց նախկին օրերուս մէջ բնաւ չէի խորհած Աստուծոյ եւ Անոր ծառայութեան վրայ, մինչդեռ այդ էր այժմ իմ գլխաւոր խորհուրդս: Ի՞նչ կրնայի ընել իրեն համար, ի՞նչ կրնայի ընել համոզելու համար ուրիշներ ալ որ ծառայեն Քրիստոսի, իմ Տիրոջս: Բաել չեմ ուզեր անշուշտ թէ այնպէս կը համարէի որ կատարելութեան մօտեցած ըլլայի, կամ թէ Քրիստոսի արժանաւոր ծառան ըլլայի: Նախկին օրերէս շատ աւելի նուազ համարում մը ունէի անձիս վրայ: Համոզուած չէի, ինչպէս առաջ համոզուած չէի երբէք, թէ մեղաւոր էի, անդադար կարօտ ներողութեան եւ Աստուածային ողորմութեան: Կը յուսամ թէ փոքր ինչ յառաջդիմութիւն ըրած եմ այս անցեալ յիսուն տարուան միշտոյն. կը յուսամ թէ լաւագոյն ծառայ մը եղած եմ: Բայց հարկ չէ ըսել ձեզ, որ զիս կը ճանչնաք, թէ ո՞րքան հեռի եմ կատարելութենէ հիմա ալ: Հոգեւոր կեանքը ի հարկէ կատարեալ կեանք մը չէ, բայց աէտք է որ դէպի կատարելութիւն դիմէ անդադար: Թէեւ իր սկզբան սորութիւնը կրնայ, ինչպէս եղաւ իմս, բնական

կեանքի սկզբնաւորութեան նման ըլլալ , նախ մանուկ կ'ըլլանք եւ ապա չափահաս : Սակայն երբ անգամ մը հոգեւոր կեանքը սկսինք , պէտք է որ զարդանանք և Քրիստոնէական առնութեան կատարեալ հասակին հասնինք : Ուր որ աճում չկայ՝ հոն կեանքի նշան չկայ :

Զենք կրնար յուսալ որ կամքի միակ ճիշգով մը պիտի յաղթենք չարին , որ մեր սրտին մէջն է : Այս փորձառութիւնը , զոր ունեցայ տասնեւեօթը տարեկան հասակիս մէջ , անտարակոյս սկզբնաւորութիւնն էր իմ ծառայութեան կեանքիս : Բայց այնուհետեւ ուրիշ ճգնաժամեր ունեցած եմ , երբ ստիպուած եմ աւելի բուռն կերպով ճգնիլ որոշելու եւ կատարելու ինչ որ ուղիղն էր , երբ իմ բոլանդակ բնութիւնս կարծես կ'ընդվզէր այն ծառայութեան դէմ զոր կը կոչուէի կատարել . երբ անխուսափելի պիտի ըլլար իմ պարտութիւնս , եթէ Սր. Հոգւոյն օժանդակութիւնը չվայելէի : Այն մեծ դասը , զոր սորված եմ , եւ որուն ճշմարտութեան մասին վստահ եմ , որովհետեւ փորձաւաբար գիտեմ , այն է թէ Աստուած կը լսէ և կը պատասխանէ մեր աղօթքին . թէ կը զօրացնէ և կ'առաջնորդէ ամէն անոնց , որ անկեղծութեամբ իւր օգնութեան ու առաջնորդութեան կը փափաքին և զայն կը խնդրեն :

Դոլէճէն մեկնելէս վերջ եղան ժամանակներ , երբ այնպէս կը խորհէի թէ ինձ յարմար

դիրքի մը մէջ չէի գտնուեր և իմ բարձրագոյն կարողութիւններս կը վասնէի , և միայն իմ Աստուծոյ վրայ ունեցած հաւատքս էր իմ զօրավիզս , այն հաւատքը թէ ինքն է որ յանձնած է ինձ այդ գործը կատարել : Բայց ապա ուրախութեամբ տեսայ որ այն տարիներուն մէջ Աստուած զիս կը պատրաստէր կատարելու այն գործը , զոր պիտի յանձնէր ինձ կատարել Ռուպերթ Գոլէճի մէջ : Այս գոլէճին գործն ալ իմ կամքով չպիտի ընտրէի ես բնաւ : Շրջանաւարտութեանս միջոցին , եթէ որևէ մէկը ըսէր ինձ թէ իմ կեանքիս սահմանուած գործը պիտի ըլլար իրը նախագահ գոլէճ մը վարել Կ . Պոլսոյ մէջ , պարզապէս պիտի ծիծալէի իր վրայ , իմ նկարագրիս և իմ կարողութեանս մասին իր կատարեալ տգիտութեան վրայ : Բայց կոչումն եկաւ ինձ այնպիսի եղանակաւ մը , որ անկարելի էր երկմտիլ , և Աստուած ոչ միայն չնորհք և զօրութիւն տուաւ աստիճան մը յաջողութեամբ կատարելու այս գործը , այլ և հարիւրապատիկ վարձատրեց զիս իմ աշխատութեանց փոխարէն : Ոչ ոք կրնայ աւելի երջանիկ կեանքի մը փափաքիլ քան այն կեանքը , զոր ես ունեցած եմ Ռոպերթ Գոլէճի մէջ : Ոչ ոք այս աշխարհի մէջ կրնայ խուսափիլ ցաւէ , վիշտէ և յուսախաբութենէ , և ես ալ իմ բաժինս ունեցած եմ անոնցմէ : Բայց երբ յետս կը նայիմ այն բոլոր տարիներուն վրայ , կրնամ ի բոլոր սրտէ ըսել , Ողորմութիւն fн ,

Տեր, զին իմ եկն զամենայն աւուրս կենաց իմոց:

Բարեբաղդութիւնն ունեցած եմ վայելելու ընկերակցութիւնն այնպիսի աշխատակիցներու, որոց վստահութիւնն ու սէրը անգին գանձ մը եղած են ինձ, վայելելու մտերիմ առնչութիւնը ամէն աղքայնութենէ հարիւրաւոր երիտասարդներու, որ սիրավիր խօսքերով կ'ողջունեն զիս այժմ ուր որ ալ երթամ աշխարհիս վրայ, և փոքր բան մը չէ ամբողջ ազգերու վստահութիւնը վայելել իր ձևարիտ բարեկամ: Ասկէ զատ. մինչ ես քանի մը հազար ուսանողներու դաստիարակութեան վրայ կը հսկէի, իրենք ալ շարունակ նպաստած են իմ դաստիարակութեանս, ընդլայնելով իմ միտքս, ընդլայնելով իմ սիրու և սորվեցնելով ինձ թէ մարդը մարդ է, ինչ ցեղի ալ վերաբերի:

Բայց իմ նիւթէս կը խոտորիմ: Իմ նպատակս էր միայն իմ տղայութեան եւ ուսանողութեան օրերուս վրայ խօսիլ ձեղ այսօր: Վերադառնանք ուրեմն իմ գոլէճս Ամերիկա Ամըստի մէջ, որ չկրնար մրցիլ Վոսփորի հետ եւ ուր սակայն նախ և առաջ սորվեցայ Բնութեան գեղեցկութիւնները գնահատել և հրձուանօք դիտել զայնս ժամնըրով:

Գոլէճ մտայ 1851ին, յիսուն երկու տարի առաջ երբ տասնեռութը տարեկան էի: Ամենէն մեծ և ամէնէն համբաւաւոր գոլէճը չէր այս Նիւինկէնտի մէջ, բայց ամէնէն Քրիստոնեայ գոլէճը կը համարուէր, և ես զայն ընարած ըլ-

լալուս համար բնաւ զզջացած չեմ: Երկու հարիւրի չափ աշակերտներ միայն ունէր այդ ատեն, և այդ աշակերտներուն մեծագոյն մասը հարուստ ընտանիքներու չէր վերաբերեր: Այս բաներուն համար ալ երախտապարտ կը զգամինքինքս: Ասոնք բոլորը կարեւոր աղդեցութիւն մը ունեցած են իմ դաստիարակութեանս վրայ: Դեռ մատաղ էի Քրիստոնէական կեանքին մէջ, շատ ընկերասէր տրամադրութիւններ ունէի և դիւրաւ կ'աղջուէի իմ ընկերներէս: Ունէի արդարեւ հաստատուն նպատակ մը Աստուծոյ ծառայելու, բայց աննպաստ պարագաներու մէջ հաւանական է որ մոռնայի զայն, ի մասնաւորի որովհետև առատ դրամ ունէի: Շատ երախտապարտ եմ իմ աշակերտակիցներուս և դաստուներուս, որ բարձրագոյն և լաւագոյն կեանքի մը աղդեցութեան տակ պահեցին զիս: Այն ատեն սորվեցայ դաս մը, զոր պէտք էր շատ առաջ սորված ըլլայի, և զոր ձեղմէ շատերը դեռ պէտք ունին սորվելու, այն է՛ թէ ամօթ չէ որեէ մարդու համար որեէ պարկեցած գործ կատարել: Ես կը կարէի իմ փայտս, ես կը վառէի կրակս, կը մաքրէի սենեակս, կը ներկէի Կօչիկներս, որովհետև նոյնը կ'ընէին բոլոր միւսներն ալ, և այս՝ նոր գալափար մը տուաւ ինձ աշխատութեան արժանապատութեան վրայ և յարգանք ներշնչեց աշխատաւոր դասակարգին համար, ինչ որ յայնմնետէ իր աղդեցութիւնն ունեցած է

ընկերական խնդիրներու մասին իմ համոզամնցոց վրայ :

Սուաջին անձերէն մէկը , որուն հետ բարեկամացայ գոլէճին մէջ , Պլիս անունով աշակերտ մ'էր երեց կարգէն , որ խղճաց ինձ նման նորեկ կրտսեր աշակերտի մը վրայ : Եւ անկէ ի վեր իմ ամենասիրելի բարեկամներէս մինեղած է : Ինքն ալ Տաճկաստան եկաւ և Պէտրութի Ամերիկան գոլէճին նախագահն եղաւ անոր հիմնարկութենէն ի վեր : Իրեն կը պարտիմ չատ իմաստուն խրաներ , որ իրենց մասնաւոր արժէքը ունէին ինձ այն ատեն , և որ երբէք կորսնցուցած չեն իրենց օգտակարութիւնը : Երբ դեռ կատարեալ օտարական մ'էի վարժարանին մէջ , խորհուրդ տուաւ ինձ թէ աղէկ է որ անմիջապէս յայտնէի լոիկ եղանակաւ մը թէ ես Քրիստոնեայ մէկն էի և մտադիր՝ Քրիստոնէավայել կեանք մը վարել , և այս կերպով վարժարանական կեանքի շատ մը փորձութիւններէն ազատ պիտի ըլլայի : Փորձառաբար տեսայ իր խորհուրդին իմաստութիւնը : Դասակիցներ ունէի որ խաղամոլ էին , հեշտամէր և անբարոյական : Բայց իմ ամբողջ չորս տարուան ընթացքին մէջ իրենցմէ և ոչ մէկը համարձակեցաւ իսկ հրաւիրել զիս որ իրենց թղթախաղին մասնակցիմ , գաւաթ մը ոգելց ըմպելի խմեմ կամ իրենց ընկերանամ իրենց անպատշաճ ու անպարկեշտ զուարձութեանց մէջ : Եւ ինչ որ ձշմարիտ է վարժարաններուն համար՝

ձշմարիտ է նաև կեանքի գրեթէ ամէն դիրքի համար : Այն մարդը որ կը յայտնէ իր սկզբունքները , կը յայտնէ թէ Աստուածավախ մէկն է ինքը , փորձութեան նշաւակ չըլլար չար մարդոց կողմանէ : Անոնք չեն փնտուեր իր ընկերութիւնը , ինչպէս չախորդիր անոնց ընկերութենէն :

Դասընկերներուս նկարագիրը զարմանալի կերպով բարեփոխուեցաւ գոլէճին Քրիստոնէական ազդեցութեամբը . Յիսունեհինգ հոգի էինք երբ չըլանաւարտ եղանք , և գոնէ անոնցմէ հինգ վեցը եռանդուն Քրիստոնէաներ եղած էին : Որչափ որ ես գիտեմ , իրենք իրենց հետ տարին այս նկարագիրը գործնական կեանքի մէջ և մինչև վերջը պահեցին զայն : Ասոնցմէ կէսը դեռ ողջ են և Աստուծոյ կը ծառայեն տարբեր դիրքերու մէջ :

Նկարագրի այս զարգացումը անտարակոյս ամէնէն կարեւոր մասն էր մեր վարժարանական դաստիարակութեան : Մեր մտաւորական կրթութիւնը հիմնական էր և ինսամուած : Այդ կրթութիւնը մեզ կը հայթայթէր այն զէնքերը զորս պիտի գործածէինք կեանքի պայքարին մէջ : Բայց մեր կրօնական կրթութիւնն էր որ որոշեց թէ ո՞ր կողմին համար պիտի գործածէինք այս զէնքերը , ինպաստ արդարութեան թէ մոլութեան , Աստուծոյ թէ Սատանային : Եթէ որևէ չափով օգտակար եղած ենք աշխարհի մէջ , մեր ուսուցիչներուն կրօնական նկարագրին և անձնական ազդեցութեանը կը

պարտիմք զայն : Կը պարտիմք իրենց օրինակին և իրենց համակրութեան , դասարանէն դուրս իրենց վարած կեանքին : Մեր բարեկամներն էին , ինչպէս նաև մեր դաստիարակները :

Երէց կարգի մէջ եղած միջոցիս մասնաւորապէս շատցաւ կրօնական արթնութիւնը վարժարանին մէջ : Ուսանողները նոյն ինքն Աստուծոյ ներկայութիւնը կը զգային : Շատեր որ մինչև այն ատեն յամառութեամբ դիմադրած էին բոլոր կրօնական ազդեցութեանց՝ յառաջ անցան և իրենց անձերը Աստուծոյ ծառայութեան նուիրեցին , և անոնք որ Քրիստոսի աշակերտներն ըլլալ կը դաւանէին՝ ի նորոյ Անոր նուիրեցին ինքզինքին : Տեսակ մը Պենտեկոստէի օր էր , Աստուծային ներկայութեան այն մասնաւոր գիտակցութիւնը , որ շատ անգամներ չնորհուած է Քրիստոնէական եկեղեցւոյ բոլոր ճիւղերուն , երբ ցանուած բարի սերմը , որ թերեւս տարիներով ոռոգուած է ու խնամուած , իր պտուղը կ'արտադրէ ի փառս Աստուծոյ և յուրախութիւն իւր ժողովրդեան : Այսպիսի փորձառութիւն մ'էր , զոր կարելի չէ մոռնալ և որոյ ազդեցութեան հետքերը կը նշմարուին շատ ազնիւ կեանքերու մէջ մինչև ցայսօր : Միաքս կու գայ իմ դասընկերներէս մին , փայլուն երիտասարդ մը , որ տարիներով դէմ դրած էր ամէն կրօնական ազդեցութեան , որ յանդուգն և կատաղի հայհոյիչ մ'էր , և իր բոլոր հոգւովը կ'ատէր զԱստուծած

և ամէն ինչ որ Աստուծածային էր : Սակայն այս ատեն խոնարհ հաւատացեալ մը եղաւ ան և ինքնքինքը ամբողջովին նուիրեց Քրիստոսի ծառայութեան , և այդ օրէն սկսեալ մինչև ցայսօր իր ժամանակն ու զօրութիւնը տուած է Աւետարանին քարոզութեան : Անոր դարձը կը նմանէր Պօղոսի դարձին Դամասկոսի ճամբուն վրայ : Այս ժամանակ էր որ , թերեւս բոլոր ուրիշ ժամանակէ աւելի , մեր ուսուցիչներուն իմաստութիւնը , բարութիւնը և գորովը գնահատեցինք :

1855ին շրջանաւարտ եղայ և տարի մը ճամբորդութեամբ անցուցի : 1856ին մայիս ամսուան մէջ էր որ առաջին անգամ Պոլիսը տեսայ , և մեկնեցայ առանց բնաւ իսկ երազելու թէ իմ բնակավայրս և իմ կեանքիս գործունէութեան ասպարէզը պիտի ըլլար այն , թէ ես ուրիշ բոլոր տեղերէ աւելի պիտի ընտանենայի անոր և միրէի զայն :

Երբ ես կը նայիմ իմ հոս կատարած գործիս և իմ կեանքիս ամբողջ եօթանասուն տարինեներուն վրայ , ինչ որ — Աստուծոյ բարութենէն և ողորմութենէն վերջ - իմ ուշադրութիւնս կը գրաւէ այսօր , ուրիշներուն ինձ ըրած բարիքն է : Զեմ մոռնար այն առածը թէ ամէն անհատ ինքն է իւր նկարագրին և ճակատագրին ճարտարապետը , և ինչ ճշմարտութիւն որ կա սոյն առածին մէջ՝ կ'ընդունիմ : Թէ Աստուծած զմել անհատապէս պատասխանատու կը ճանչնայ

մեր նկարագրին և մեր գործերուն համար հիմնական ճշմարտութիւն մ'է, զոր միշտ ջանացած եմ ձեր միտքերուն վրայ տպաւորել: Ոչինչ աւելի անձնական, աւելի անհատական է քան մարդու մը կամքը, և կամքն է որ մեր նկարագիրը և մեր կեանքը կ'որոշէ: Բայց այսօր, միւս ճշմարտութիւնը, այսինքն մեր միջավայրին ազդեցութեան ստուգութիւնը այնպիսի խորին տպաւորութիւն մը կ'ընէ մըտքիս վրայ, որ կրնամ ի բոլոր սրտէ ըսել թէ ի՞նչ արժէքաւոր բան որ կայ իմ նկարագրիս մէջ, ի՞նչ յաջողութիւն որ շահած եմ իմ գործիս մէջ, ուրիշներու իմաստութեան, անձնուիրութեան և սիրալիր համակրութեան կը պարտիմ: Բայց չեմ կրնար այսպիսի նիւթի մը մանրամասնութեանց մէջ մտնել: Այնքան սրտիս մօտիկ նիւթ մ'է այն, որ չեմ կրնար հոս հրապարակաւ խօսիլ անոր վրայ:

Այսափս ալ ըսի, որովհետեւ ինչ որ ճըշմարիտ է իմ մասիս՝ մասամբ մը ճշմարիտ է նաեւ ամէնուն մասին, եւ որովհետեւ կը պարունակէ պարտաւորութիւն մը, զոր կ'ուզեմ ձեր, երիտասարդներուդ, մտքին վրայ տպաւորել: Միայն մէկ կերպ կայ, որով կրնաք ձեր ուրիշներուն ունեցած պարտքերը հատուցանել. եւ այդ կերպն է ընել ուրիշներուն համար ինչ որ ուրիշները կ'ընեն ձեզ համար: Ընդհանրապէս չէք կրնար վճարել զայն՝ ծառայութիւն մատուցանելով այն մասնաւոր անձեւ

րուն, որք ծառայութիւն մատուցած են ձեզ: Երբեմն կրնաք գէթ երախտագիտութեամբ եւ սիրով հատուցում ընել, եւ միշտ կրնաք ուրիշներու հաղորդել այն բարիքը զոր դուք ընդունած էք. միշտ կան ձեր շուրջը այնպիսիներ՝ որոց կրնաք օգնութեան ձեռք կարկառել: Աշխարհս ամբողջ լեցուն է տգիտութեամբ, մեղքով եւ թշուառութեամբ, և կարուտ է լուսաւորութեան եւ մխիթարութեան: Այս կարօտութիւնը լեցնել մարդոց գործն է, ձեր գործը՝ ո՛ր չափով որ կրնաք ընել զայն: Աստուծոյ գործերու եղանակը մարդոց միջոցաւ գործել է: Յիսուս Քրիստոս մարդացաւ, որ կարենայ մարդոց վրայ ազդել: Մարդէ մարդ կը հաղորդուի Հոգին Սուրբ, Մարդիկ են Քրիստոսի արքայութեան գալստեան յոյսը: Տէրն մեր ըսաւ իր աշակերտներուն, երբ քարոզելու զրկեց զանոնք, «Զրի առէք եւ ձրի տուք:» Այսպէս կ'ըսեմ եւ ես ձեզ. ձրի առածէք ձեր բոլոր կեանքին մէջ, ձրի տուէք եւ դուք այժմ: Տուէք ինքզինքնիդ նախ Քրիստոսի եւ ապա մարդոց ծառայութեան, եւ այսպէս կրնաք գոնէ մասամբ մը ճանչնալ, եթէ չէք կրնար հատուցանել, այն պարտքը, զոր դուք կը պարտիք առ Աստուած եւ առ ձեր ընկերը:

Գալով ինձ, իմ բոլոր սրտովս չնորհակալ եմ որ Աստուած թոյլ տուած է ինձ բոլոր այս տարիներն անցնել Ռոպէրթ Գոլէճի մէջ, որ ինձ պատեհութիւն տուած է քիչ շատ ծառա-

յութիւն մատուցանելու : Իմ միակ ցաւս այն
է որ աւելին ըրած չեմ :

Տակաւին՝ ես ալ ունեցած եմ ծառայելու
օրերս , որք կը յուսամ թէ դեռ բոլորովին վեր-
ջացած չեն , եւ հիմա միտքս կու գան մեր Ամե-
րիկացի բանաստեղծներէն մէկուն խօսքերը ,
որ շատ աւելի լաւ կ'արտայայտեն իմ այսօր-
ուան զգացումներս քան զոր ես կրնամ բա-
ցատրել :

Գիտեմ որ գիշերը մօտեցած է , մշուշը
պատած է բլուրն ու խորշը , աշնան հասկերը
անցող են եւ չոր , բայց ես օրս ունեցայ :

Այո՛ , ես իմ օրս ունեցայ , սիրելի Տէր ,
երբ քու հրամանովդ գիշերն ունենամ , թող
կարճ ըլլայ վերջալոյսը , մինչ ես լոյսէն խա-
ւարը կ'անցնիմ , խաւարէն լոյս :



ԴՐԱՄԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Ու կարեք Ասուուծոյ ժառայել
և Մամնացի :

Ս-ԴԼ. Զ , 24.

ԳՐԵՅԹէ կէս գար առաջ , 1840ին և
50ին , Եւրոպայի և Ամերիկայի գլխա-
ւոր նաւահանգիստները լեցուն էին նաւերով ,
որք կը պատրաստուէին յոյժ արկածալից ճամ-
բորդութիւն մը կատարել . Հօսն հրուանդանէն
անցնիլ : Այս նաւերէն շատերն հինցած էին և
ճամբորդութեան անյարմար . բայց տակաւին
ամէնքն ալ խոնուած էին ճամբորդներով ,
ամէն դասակարգի մարդիկ , վաճառականներ՝
որ իրենց խանութները լքած էին , արհեստա-
ւորներ՝ որ իրենց արհեստը թողած էին , փաս-
տաբաններ և բժիշկներ՝ որ բարձի թողի ըրած
էին իրենց յաճախորդները , երիտասարդներ և
ծերեր , յարդելի անձինք և անարդ սրիկաներ :
Նաւամատոյցներուն կը այ ալ դիլուած էին

արտասուող կիներ , մայրեր և տղաքներ որք շատ քիչ յոյս ունէին իրենց սիրելիները կրկին տեսնելու :

Այս նաւերէն շատերը ճամբորդութեան միջոցին կորսուեցան : Ոմանք ըստ բաւականին պաշար չունէին և սովլամահ եղան իրենց նաւորդները : Այլք հասան ապահով : Բայց մեկնեցան անոնցմէ ամիջապէս բոլորն ալ, թէ՛ անցորդք և թէ՛ նաւասափք , և այսպէս թողուցին որ փտախն անոնք իրենց խարիսխներուն կապուած :

Միւնոյն ատեն Միսիսիփի գետէն մինչեւ Խաղաղական Ովկիանոս տարածուող ընդառակ ամայութենէն կ'անցնէին յոդնած մարդոց խումբեր , աւելի յուսահատական և տառապարից քան ծովու ճամբորդները : Հեռաւորութիւնն երկու հազար մղոն էր . թշնամի վայրենիներու հրոսակներ էին միակ բնակիչները : Կային անշատիղ անապատներ և ձիւնածածուկ լերանց լայնատարած շղթաներ , ուր քաղակակիրթ մարդ ոտք կոխած չէր երբեք :

Այս խումբերէն ոմանք Հնդիկներէն սպանաւելցան , այլք ծարաւէն մեռան անապատին մէջ , ուրիշներ լերանց մէջ կորսուեցան : Բայց տակաւին մնացեալներն յառաջացան մեծ նեղութեամբ , իրենց ճամբուն մէջ թողլով իրենց ընկերաց ոսկորները , մինչև վերջապէս Սաքուամէնթօի եղերաց վրայ հանդիպեցան անոնց որ ծովով եկած էին : Ամէնքն ալ իրենց ետին թողած էին Աստուած և օրէնք , և Պրէթ Հարթի

ճարպիկ գրիչը նկարագրած է մեղ այն ծիծաղաշարժ ինչպէս նաև վշտառիթ միջաղէպներով լեցուն կեանքը , զոր վարեցին հոն իրմնք :

Այս խօլական արշաւը դէպ ի Քալիֆորնիոյ նորագիւտ ոսկով հանքերն՝ յատկանիչն էր անտարակոյս այդ ժամանակամիջոցին : Այն ատեն զարմանօք ու ապշութեամբ նայեցանք այդ անակնկալ և արտակարգ տեսարանին վրայ : Բայց այսօր դարձեալ նոյն ոգին է որ կը տիրէ Եւրոպայի և Ամերիկայի բոլոր քաղաքներուն մէջ : Այս քաղաքներու մէջ կը տեսնուին այսպիսի խումբեր խոնջ և անձկոտ կերպարանքով մարդոց , որ ոսկի կը խուզարկեն մոլեգնութեամբ . կը զոնեն առողջութիւն , ընտանիք , ամէն ինչ՝ դրամ շահելու համար , կամ վայելելու համար այն անձնասիրական և յաճախ մեղսալից հաճոյքները , զորս դրամը կարող է գնել , և բացարձակապէս անզգայ են այն անձերուն մասին զորս թերեւս առաթուր կը կուխեն իրենց այս ոսկեմնդիր պայքարին մէջ :

Դիւրին է ներկայ ժամանակաց մոլութիւններն ինչպէս առաքինութիւնները չափազանցել , և այդ կէս դարը պատմութեան մէջ իրբեուրոյն շրջան մը պիտի երեւի , որ բոլոր ուրիշ շրջաններէ կը տարբերի շատ մը որոշ յատկանիշերով : Այս յատկանիշերէն ոմանք յոյժ խուտմնալից են և ամէն յարգանաց արժանիւ Բայց ի մասնաւորի պիտի յիշուի իրր շրջան մը նշանաւոր՝ հարստութեան իր բուռն հետամտութեամբն,

Մամոնայի իր անպատկառ պաշտումով։ Մամոնան անձնաւորութիւնն է հարստութեան, այսինքն դրամի և այն բոլոր բաներուն, զորս դրամը կրնայ գնել գոհացում տալու համար մեր ախորժակներուն ու փափաքներուն։

Մամոնան պաշտողն այն անձնն է որ հարցատութիւնը կը պաշտէ, որ զայն կը նկատէ իբր բարձրագոյն բարիքը կենաց, և որոյ գլխաւոր նողատակն է իր անձնական հաճոյքին համար ստանալ զայն։

Քաղաքակրթութեան չափ հին է Մամոնայի պաշտումը։ Վաղեմի ժամանակաց ժողովուրդաներ, որք գերբնականին կը հաւատային, տաճարներ կը կառուցանէին Հարստութեան չափուծոյն, չնորնք կը խնդրէին անկէ, զոհեր կը մատուցանէին անոր, և պատիւներ կ'ընծայէին ի փոխարէն անոր շնորհած պարգևեներուն։

Հիմակ ալ կան Մամոնային նուիրուած հոյակապ տաճարներ, ուր պաշտօն կը մատուցանեն մարդիկ այնքան եռանդով, որքան ի հնումն կը մատուցուէր վաղնջուց աստուածութեանց խորաններուն առջեւ։ Բայց այս տաճարները սաշկարան կը կոչենք մենք հիմա, և անոնց ուխտաւորները, կուապաշտներէ աւելի կուապաշտ չեն հաւատար թէ Սատուածային ողի մը կայ իրենց ոսկեղէն պատկերին մէջ ամփոփուած, այլ նոյն իսկ ոսկին է որ կը պաշտեն։

Հարկ չէ վայրկեան մը իսկ կանգ առնել այսուեղ պատուցանելու համար թէ դրամը,

կամ ինչ որ դրամը կրնայ հայթայթել, աշխարհի գլխաւոր մտածումն է այժմ։ Իրողութիւն մ'է այս զոր ամեն ոք կ'ընդունի։ Այս է շատերուն գլխաւոր հոգը, կարեւորագոյն գործը։ Առէք որևէ դասակարգի շատ մը մարդիկ զոր դուք անձամբ կը ճանչնաք. ինչ բանի վրայ կը մտածեն ամենէն աւելի։ Դրամի՞ թէ Սատուածոյ վրայ։ Կը մտածեն թէ ինչպէս կրնան դրամ շահիլ, ինչպէս կրնան ստանալ այսինչ կամ այնինչ վայելքները, կամ թէ ինչպէս ուրիշ մարդիկ իրենց դրամը կը շահին ու կը ծախսեն։ Եւ յաճախ իրենց մտածումն այս չէ թէ ինչպէս կարելի է դրամ շահիլ պարկեշտութեամբ, այլ թէ ինչպէս կարելի է շահիլ շուտով, ինչպէս կրնան իրենց ընկերը խաբել ինչ կերպով աշխարհի երկաթուղոյ տէրերը դիզեցին իրենց հարստութիւնը։ Ժողովրդեա՞ն օգտին թէ իրենց անձնական շահուն համար աշխատելով։ Եւ այն հազարաւոր շահակցական ընկերութիւնները, որոցմով կեցուն է հրապարակը, բաժնետէրերո՞ւն թէ առաջնորդներուն ու վարիչներուն յօդուտ կը գործեն։ Աներիկացիք և եւրոպացիք կը հարցնեն թէ պաշտօնեայք նախապէս այն ժողովրդեա՞ն օգուտը կը մտածեն որուն ծառայելու կոչուածեն, թէ իրենց անձին օգուտը։ Անոնք եւս որ կենաց պիտոյքները կը մատակարարեն մեզ՝ կու տա՞ն մեզ լաւագոյն գնուլ։ Գիտենք թէ, կըսն, հիմա գրեթէ աշխարհիս մէջ անկարելի է գնել ուտեստ կամ դեղ որ խարդախուած

ՀՎԼԱՅ : Ի՞նչ է գլխաւոր մտածումն արուեստագէտ մարդոց . հասարակութեան բարի քը թէ դրամ շահիլ : Որ մարդիկն աշխարհ յաջող կը նկատէ , և արժանի գովեստից ու պատույ : Որո՞ւն առջեւ մարդիկ ամենէն աւելի հաճութեամբ կը խոնարհին , բարի մարդուն թէ հարուստին առջեւ : Ճշմարիտ չէ թէ ընդհանրապէս իր հարստութեան չափով է մէկուն աղդեցութիւնը , փոյթ չէ թէ ի՞նչ միջոցներով շահած ըլլայ այդ հարստութիւնը :

Առաջին տեսութեամբ կրնայ այնպէս կարծուիլ թէ տարբեր են զէթ այն գործաւորական կուսակցութիւններ , որք տնտեսական խնդիրներ կը յուղեն այժմ : Բայց ի՞նչ է այս կուսակցութեանց գանգատը : Ի՞նչ է որ կը յուսան շահիլ ներկայ քաղաքակրթութիւնը քննադատելով : — Պարզապէս աւելի դրամ շահիլ նուազ աշխատութեամբ : Իրենց գանգատան այն է թէ չեն կրնար աշխարհի հարըստութենէն իրենց բաժինն ստանալ , և կը յուսան որ աւելի դրամ , հաճոյքներ ու հեշտութիւն ձեռք պիտի ձգեն նուազագոյն յոդնութեամբ : Մամոնայի պաշտումն է գլխաւոր յօդուածն իրենց հանգանակին : Ի՞նչպէս Եղիային օրերը , երբ կարծես բոլոր իսրայէլացիք Բահազը պաշտելու տուած էին ինքընքնին , տեսնուեցաւ որ գեռ եօթն հազար հոգի կային որք հաւատարիմ մնացած էին Աստուծոյ , նոյնպէս և այժմ կան շատեր որք երբեք չեն ծնրադրած

Մամոնայի առջեւ : Ճշմարտութիւն , պարկեշտութիւն և սէր կամ գութ փախուստ տուած չեն աշխարհէս բոլորովին , և Աստուծած կենդանի զօրութիւն մ'է , որ կը տիրէ բազմաց սրտերուն վրայ , նոյն իսկ դրամամոլ ժամանակամիջոցին մէջ : Բայց որեւէ մարդու դիւրին չէ բացարձակապէս խուսափիլ իր դարուն ոգւոյն աղդեցութենէն :

Չուարձութեանց ու հաճոյից սէրը , վաղընդփոյթ հարստանալու տենչանքը թառամեցուցած է կեանքը շատերու , որք երբեք դիտաւորութիւն ունեցած չեն ինքինքնին Մամոնային նուիրելու , բայց ջանացած են ընել ի՞նչ որ Քրիստոս անկարելի հոչակած է . ջանացած են ծառայել Աստուծոյ և Մամոնայի միանգաման :

Եւ որչափ ալ բազմաթիւ ըլլան անոնք որ դիմադրած են յաջողութեամբ և անձնուրաց սիրով պահած են Քրիստոնէական հաւատոքին մաքրութիւնը , յայտնի է տակաւին թէ Մամոնայի անպատկառ պաշտումն է դարուս մէջ շատերու ոգին :

Եւ ի՞նչ է ներկայ ժամանակիս այս յանկարծական ու անարեկիչ ստորնացման պատճառը : Ո՞չ թէ միակ պարագայ մը կամ վիճակ մը , այլ չառ մը իրարմէ անկախ պատճառներ միանգաման : Երեք պատճառներ կան գոնէ , որք ակներեւ կը թուին ինձ :

Առաջինը , այն որ ամենէն աւելի դիւրաւ

Կը թելադրուի մեր մտքին՝ սա է թէ ժամանակի այս միջոցը հարստութիւն արագապէս արտադրելու և կուտակելու այնպիսի պատեհութիւններ կ'ընծայէ, որոց նոման երբեք տեսնուած չէ առկէ առաջ աշխարհի բովանդակ պատմութեան մէջ։ Երբեք առկէ առաջ Բնութիւնը պարզած չէր իր գաղտնիքներն այնքան յօժարակամ որչափ այժմ, ոչ ալ այնքան հրաշալի գիւտերու ու հնարքներու միջոցն հայթայթած։ Էնդարձակածաւալ երկիրներ բացուած են նոր գաղթականութեանց ու նոր գործառնութեանց համար։ Շոգին ու ելեկտրականութիւնն աշխարհի ծայրերը միւմեանց են մերձեցուցած, և հարստութեան տեսիլներ պարզած եւրոպայի ու Ամերիկայի ձեռներէց մարդոց առջեւ։

Աշխարհի հարստութիւնը տարիէ տարի աճած է անհաւատալի արագութեամբ։ Միացեալ Նահանգաց մէջ միայն վերջին յիսուն տարուան մէջ հարստութիւնն աճած է 40,000,000,000 (քառասուն միլիառ) տոլար, գումար մը՝ զոր երեւակայել իսկ կարելի չէ։ Քանի մը տարուան մէջ աճագին հարստութիւններ դիզուած են լոկ հողին գնոյն բարձրացման հետեւանոք, և այն պերճանքները զորս երբեմն փարթամն իսկ հազիւ կրնար վայելել՝ ամենուն բաժինն եղած են այժմ։ Փոքրիկ գիւղեր ու աւաններ մեծ քաղաքներու փոխուած են և աշխարհի մայրաքաղաքները լեցուն են դեռ նոր հարստացած մարդոց ապարանքներով։

Այսպէս մարդոց երեւակայութիւնն այնքան բորբոքած է հարստութեան ու պերճանքի տեսաիներով որ սկսած են դժգո՞ն ըլլալ իրենց վիճակէն, և յարածուն ցանկութեամբ կ'աշխատին իրենց հարստութիւնը բազմապատկել։ Ինչ որ մարդիկ այնքան նուանդեամբ կը վնասուեն, բարձրագոյն բարիքը կը թուի իրենց բնականաբար։

Երկրորդ պատճառ մ'ալ Մամնայի պաշտումին այս աճման՝ այս ժամանակամիջոցին նիւթապաշտ ոգւով ժողովրդական փիլիսոփայութիւնն եղած է, թէրեւս նիւթական դարգումն եղած է փիլիսոփայական այսպիսի ոգւոյ մը զարդացման ալ պատճառը։ Բայց ինչ ալ ըլլայ անոր ծագումը, ստոյդ է թէ իր ցաւալի արդիւնքն եղած է տկարացնել կրօնի աղդեցութիւնը և սորվեցնել մարդոց թէ ֆիզիքական փափաքներու գոհացումն է կենաց միակ բանաւոր վախճանը։ Սորվեցուցած է մարդոց անհաւատ ըլլալ. թէ չկայ բարիք բաց ի հաճոյքէ։ Չկայ երկիւղ պատիմի. թէ բարձրագոյն բարիքն են հարստութիւն և այն պերճանքներ զորս հարստութիւնը կրնայ հայթայթել։ Կը պարծի թէ այս փիլիսոփայութիւն հիմուած է գիտութեան զիւտերուն և մարդկային բանականութեան ամենէն ընդարձակ եղբակացութեանց վրայ։ Օգուտ քաղած է ժամանակին ընծայած դիւրութիւններէն՝ ժողովրդականացնելու համար զայն և ծանակելու

ամէն այնպիսիներ որք կը հաւատան Աստուծոյ :

Այս փիլիսոփայութիւնն այսպէս դրամապաշտութիւնը կը ներկայացնէ, կ'արդարացնէ և կը պաշտպանէ իրը աւելի բանաւոր քան Աստուածաղաշտութիւնը, և կը հայթայթէ այնպիսի արդարացում մը զոր մարդկային միտքը բնականաբար կը պահանջէ ուեէ ընթացքի համար, որչափ ալ անձնասիրական և հրապուրիչ ըլլայ այս :

Երրորդ պատճառն ընկերական է :

Ընկերական յառաջդիմութեան մէկ երեւոյթն ամէնէն աւելի բացորոշ կը տեսնուի Եւրոպայի և Ամերիկայի ամէնէն զարգացած հասարակութեանց մէջ : Այս հասարակութեանց մէջ մարդիկ ապահոված են, կրօնի, մտածման և այլ յարակից ընկերային բարիքները : Վիճաբանութեան բոլոր տեւողութեան մէջ, երբ մարդկային բնութեան լաւագոյն յատկութիւններէն ոմանք ալ կարեւոր դեր մը կը կատարէին, այս Եւրոպացւոց և Ամերիկացւոց համոզումն այն էր թէ անգամ մը եթէ անհատական կացութիւնն հաստատէին, ընկերութեան երջանկութիւնն ու բարօրութիւնն հաստատած պիտի ըլլային : Շահուեցաւ այս, բայց տակաւին այնքան ապերջանիկ և անհանդարտ է յիշեալ ընկերութիւնը որքան ուեէ ժամանակի : Ուրիշ դիրք մը կար, ընկերական պայմանի հաւասարակշռութիւնը, զոր մուցած էր, և այսօր կը տեսնէ որ հարստութիւնէ կախում ունի ընկերական դիրքը: Կը վայելէ արտօնութիւններ, բայց ի՞նչ օգուտ ունի,

կ'ըսէ իւրովի ։ եթէ չունիմ դրամ ծշմարտապէս վայելելու համար զայնս : Ի՞նչ օգուտ ունի քաղաքական գործունէութիւնն առանց դրամի Նուաստ խորհուրդ մ'է այս, զոր պիտի արհամարհէին այս Եւրոպացւոց և Ամերիկացւոց հայրերը, որք այդ կացութիւնը շահեցան, վրայ տալով շատ բան, այլ սակայն խորհուրդն է այս դարուն : Կը հաւատայ թէ այն միակ բանը զոր կը մնայ ստանալ այժմ իր երջանկութիւնն ապահովելու համար, դրամն է, և այսպէս բոլոր իր փառասիրութիւնը կը կեղրոնացնէ հարստութեան վրայ : ծշմարիտ դիրքը, կ'ըսէ, միակ դիրքը որուն համար կ'արժէ մաքառիլ, արտօնութիւնն է հարստութեալու . արտօնութիւն այդ հարստութիւնը գործածելու՝ գոհացնելու համար իր փափաքները, առանց ի նկատ առնելու զԱստուած կամ զմարդ :

Այսպէս Եւրոպայի և Ամերիկայի հարուստները կը փարին իրենց հարստութեան, ինչպէս վաղնջուց սեպուհները կը փարէին իրենց աւանդական իրաւանց, և անոնք որ հարստութեան ամէն միջոց ի գործ դնել հարստութիւն ստանալու նպատակաւ : Մամոնան է թէ՝ միոյն թէ՝ միւսին Աստուածը, և հարստութիւնը՝ իրենց բարձրագոյն բարիքը :

Նիւթապաշտական, փիլիսոփայական և ընկերական երրեակ պատճառները միացած են անտարակոյս Մամոնայի պաշտումը պանծացնելու վերջին յիմնամեայ ժամանակամիջոցին մէջ,

տկարացնելու կրօնքի ազդեցութիւնը , քանզ
դելու բարոյականի հիմները , քաջալերելու դա-
սակարգի ամէնէն ստորին ու դառն ատելու-
թիւնը , և նոյն իտև Քրիստոնէական քաղաքա-
կրթութեան գոյութեանն սպառնալու դանազան
ծայրայեղութիւններով :

Եթէ դարման մը կը վիճառենք իրաց այս վի-
ճակին համար , եթէ կը հարցնենք թէ ի՞նչ կա-
րելի է ընել , միայն մէկ պատասխան կայ . Քրիս-
տոսի պատասխանը . «Ոչկարեք Աստուծոյ ծառայել
եւ մամոնայի : » կը կարօտինք հինաւուրց երրա-
յական մարդարէի մը որ գար և հնչեցնէր մեր
ականջներուն այն բառերը , որք այնքան յաճախ
արձագանգ կը գտնէին երբեմն երուսաղէմի
փողոցներուն մէջ . «Դարձարուք առ իս և ես
դառնամ առ ձեզ , ասէ Տէր Ամենակալ » : Աս-
տուծոյ պաշտումը վերակենդանացնելլ միակ
միջոցն է Մամոնայի պաշտումը ջնջելու , և այսօր
կան աշխարհիս մէջ շատ մեծ մարդիկ որ առաջ
քիչ անգամ մտքերնին բերած էին զԱստուած .
բայց այժմ հասկցած են թէ այնպէս առ Աստուած
դառնալով միայն կարելի է աղատել զմարդիկ
Մամոնային պաշտամունքէն : Բայց մինչ այս
ընդհանուր պատասխանը բաւական է ըստ ինք-
եան , պէտք է զգուշանանք կարդ մը սիսալ
հասկացողութիւններէ գործնական կենաց մէջ :

Պէտք չէ մոռնալ թէ հարստութիւնն ըստ
ինքեան չարիք մը չէ , ոչ ալ զայն կուտակելը

մեղք է : Հարստութիւնը մասամբ մը Աս-
տուծոյ պարգեն է , և մասամբ ալ աշխա-
տութեան , ժրութեան , սակաւապետութեան
պառողը : Եւ ասոնք ոչ թէ միայն մեղքեր չեն ,
որոցմէ պարտիմք խոյս տալ , այլ՝ առաքինու-
թիւններ են , զորս պարտիմք մշակել . առա-
քինութիւններ՝ որք անհրաժեշտ են անհատական
նկարագրին զարգացման և ընկերութեան յառաջ-
դիմութեան , առաքինութիւններ՝ զօրս Աստուծոյ
կյուքը կը պատուիրէ : Աստուած կը պահանջէ
մեղմէ օգուտ քաղել այն կարողութիւններէն
զորս ինքը շնորհած է մեզ , և իր պարգեւներն
իմաստութեամբ գործածել : Բայց ժրութեան
ու սակաւապետութեան բնական արդիւնքն է
հարստութեան արտադրութիւնն ու կուտա-
կումը : Միշտ այնպէս պիտի պատահի որ ամէ-
նէն երկիւղած ու առաքինի ընկերութիւններն
ամէնէն աւելի արագ հարստութիւն կուտակեն :

Յայտնի է ուրեմն թէ հարստութիւնն ըստ
ինքեան բարիք մ'է որ արեւուն ճաւագայթիւ-
րուն նման մարդուս օրհնութիւն մը ըլլալ սահ-
մանուած է : Եւ իրօք այնպիսի օրհնութիւնն մ'է ,
ուր որ ուղիղ կերպիւ գործածուած է : Ոչ
միայն մարդուս փիզիքական կարօտութիւնները
լեցնելու կը ծառայէ , այլ նաև պատեհութիւն
կ'ընծայէ մշակելու հոգւոյն բոլոր բարձրագոյն
կարողութիւնները , և զոհացում տալու բարձ-
րիքական զգացմանց : Միայն հոն ուր հարստու-
թիւն կայ կուտակուած , կրնան մարդիկ ժա-

մանակ տալ իրենց մտաց մշակութեան , գրականութեան զարգացման , գիտական հետազոտութեանց , գեղարուեստից և գեղեցկին լայելքին , որոց ամէնքն ալ կը նպաստեն բարձրացնելու և աղնուացնելու մեր մարդկային բնութիւնն և ամէնքն ալ անհրաժեշտ են քաղաքակրթութեան ու ընկերային բարգաւաճման :

Այս վարժարանը և այն բոլոր առաւելութիւնները դորս կը մատուցանէ մեր դպրոցին երիտասարդներուն՝ կը սպարտինք նիւեռոցի վաճառականի մը ժրութեան և սակաւապետութեան բարեսիրութեան : Մենք չենք անտարակոյս որ պիտի ուրանանք թէ հարստութիւնը սահմանուած է աշխարհիս մէջ բարիք մը ըլլալու : Ոչ թէ հարստութեան վրայ մեծ արմէք մը դնելը , այլ՝ Մամնային երկրպագութիւն և պաշտօն մատուցանելն է մեղքը . հարստութիւնը նկատելն իրը բարձրագոյն բարիքը , կենաց գլխաւոր վախճանը , փոխանակ ընդունելու զայն իրը Աստուծոյ պարզեւը , զոր պարտիմք Աստուծոյ ծառայութեան մէջ գործածել : Զկայ կռապաշտութեան կամ արեւապաշտութեան ու եէ ձեւ որ աւելի ստորնացուցիչ ըլլայ քան զայս . չկայ անձնասիրութեան որևէ ձեւ , որ աւելի նուաստ ու արհամարհելի ըլլայ քան զայս : Ոչ արեւը և ոչ կուռքը կը փաքցնեն իրենց պաշտօնէին հարատութիւնը , կը ծառայեն անոր անասնական կիրքելուն կամ կրնան գործածութիւ աղքատն հարստահարելու : Բայց չկայ

ապականութիւն կամ ստորնութիւն , որոց ենթակայ չըլլայ այն մարդն որ դրամը կը պաշտէ :

Մեր ժամանակին Մամնայի պաշտաման դարմանն ուրեմն չէ հարստութիւնը փճացնել , այլ նուիրել Աստուծոյ ծառայութեան , ընել զայն մեր ծառան Քրիստոնէական բարեգործութեան մէջ , և ոչ թէ մեր տէրը :

Շատ պարզ սկզբունք մը կը թուի այս , և այնպէս ալ է : Բայց ցորչափ նոյն կը մնայ մեր ժամանակին ողին , հարստութիւն կուտակելու հետ զուգորդուած փորձութիւններ այնքան զօրաւոր են որ պէտք է ի սկզբան իսկ զգուշութիւններ ձեռք առնել անոնց դէմ , եթէ ոչ յոյժ գժուարին կ'ըլլայ յետոյ դիմադրել անոնց : Պէտք է մեր սրանին մէջ առաջին տեղը տանք կրօնքի , Աստուծոյ ծառայութեան , և մինչեւ անգամ առաջուց ընդգրկենք գործելու այնպիսի սկզբունքներ կան , որք կը տկարացնեն Մամնան պաշտելու փորձութիւնները : Այսպիսի երեք սկզբունքներ կան , որք այնպէս կը հաւատամ թէ բացարձակապէս էական են ինքնինքնիս պաշտօնելու համար այս փորձութեանց դէմ :

Ա. Պարտիմք խղճատօրէն և բացարձակապէս պարկեցտ և արդար ըլլալ մեր յարաբերութեանց մէջ մեր ընկերներուն հետ , վարուելով անոնց հետ՝ ինչպէս պիտի ուղէինք որ անոնք վարուէին մեղ հետ :

Ամէն անպարկեցտութիւն , ամէն անարդար

ընթացք, ամէն խարէութիւն, ամէն անիրաւ վաստակ զո՞հ մ'է որ կը մատուցուի Մամոնայի, նախատինք մ'է ընդդէմ արդարութեան Աստուծոյն, կ'ապականէ և կը փոեցնէ սիրաբ: Եւ այսու թէ միայն հարուստին համար կ'ըսեմ, այլ և աղքատին: Այն աշխատաւորը որ կը թերանայ իր աշխատութեան մէջ, այն վաճառականը որ կը խարէ իր յաճախորդը, այն դրամատէրը որ իր սիլվոնները կը գողնայ, ասոնք ամէնքը հաւասարապէս իրենց հօգինին Մամոնայի խորանին վրայ զո՞հ կը մատուցանեն ի սէր դրամի:

Բ. Պարտիմք մշակել ապրելու պարզ սոսվորութիւններ և մեր փափաքները չափաւորել սովորիլ : Որչափ աւելի սահման դնենք մեր փափաքներուն, այնքան աւելի քիչ պիտի տենջանք հարստութեան : Որքան աւելի տեղի տանք մեր փափաքներուն, այնքան աւելի ի հարստութիւնը բարձրագոյն բարիքը պիտի թուի մեզ : Այս կերպով, նորասիրութեան, զրօնասիրութեան պերճանքի, ցուցամոլութեան ծարաւով է, որ Մամնայի պաշտող կ'ըլլան շատեր : Նոյն ինքն Եպիկուրոս ցոյց կու տայ թէ նա որ քիչով կը բաւականանայ, նա է որ երջանկութիւնն իմաստութեամբ կ'որսնէ :

Եթէ անգամ մը յանձնուինք հեշտութեանց ,
յանձնուինք նոյնիսկ այն տեսակ պերճութեանց
որք ըստ ինքեան անմեղ են , ա՛լ գո՞չ չենք ըլ-
լար երբեք : Մենամոլութեան մը կը փոխին
այս սովորութիւնները , կը ստորհացնեն մեր

ամբողջ կեանքը , և անձնասէր ու դժգոհ կ'ըսնեն զմեղ բոյորովին :

Ճգնակեցութիւն, անապատին մէջ հացոլ ու
ջրով միայն ապրիլ չպահանջեր մեզմէ Քրիս-
տոնէութիւնը, բայց կը պահանջէ պարզ սովո-
րութիւններ և սակաւապետ ճաշակներ մշակել
իրը միակ միջոց՝ Մամոնայի ծառայութենէն խու-
սափելու :

Գ. Պարտիմք բարեսիրութեան ողին մշա-
կել : Նոյն իսկ երբ առաջին անգամ դրամ շա-
հիլ սկսինք, սկսելու ենք նաև մեր շահածին
մէկ մասն յօդուտ այլոց գործածելու սովորու-
թիւնն ստանալ : Այսու միայն կրնանք լիովին
ըմբռնել թէ մեր հարստութիւնն աւանդ մէէ,
Դզոր Ս.ստուած տուած է մեզ ի փառս իւր եւ
յօդուտ մարդկային ընկերութեան գործածե-
լու համար : Երբ անգամ մը ստանանք այս սո-
վորութիւնը, հաւանական չէ որ թողունք զայն,
որովհետեւ չկայ անձնահաճութեան պերճանք
մը, որ կարենայ տալ մեզ այնքան հաճոյք ու
երջանկութիւն, ինչպէս տալու պերճանքը : Այն
մարդը, որ խղճմորէն պարկեշտ է իր գործին
մէջ, որ ունի պարզ ճաշակներ և սակաւապետ
ունակութիւններ և որ կը սիրէ իր դրամը նաև
յօդուտ այլոց գործածել, անտարակոյս զերծ
պիտի մնայ ներկայ արծաթասէր ժամանակիս
փորձութեանց մեծագոյն մասէն : Անոր կեանքը
աւելի քան ուեէ փաստ զոր կրնալ ի մէջ բե-
րել՝ պիտի նպաստէ դարձալու զնուինութիւնը : Աս-
169 — ԴՐԱՄԱԿԱՐԱՐՈՒԹՅԱՆ



տուծոյ ծառայութեան : Ընդհանուր միայն մէկ միջոց կայ ուրեմն Մամոնայի պաշտօնը խափանելու, և այդ միակ միջոցն այն է որ անուանապէս Քրիստոնեայ աշխարհ առ հասարակ սթափի և նոր հաւատք մը ունենայ Քրիստոսի և անոր վարդապետութեանց վրայ, նոր կեանք մը արդարութեան, պարզութեան, կեանք մը՝ Տէր Աստուծոյ ծառայութեան նուիրուած :

Ներկայ ժամանակիս Մամոնայի պաշտօնմին վախճանը պիտի ըլլայ կա մ կրօնական մեծ արթնութիւն մը, այնպէս որ ժողովուրդք դառնան առ Աստուծած և ճանչնան իրենց պարտաւորութիւններն առ Նա, և կամ կործանում, տապալում մնր քաղաքակրթութեան, դասակարգերու հակառակութիւն և վէճ, և կորուստամէն ճշմարիտ բարիքի :

Մարդ երբէք չկրնար դիմագրել Աստուծային օրէնքին և խուսափիլ պատիմէն : Եթէ չփութայ ապաշխարել և դասնալ առ Նա, պիտի քաղէ տխուր հունձքը այն սերմին զոր ինքն է ցանած : Սրդէն կը լսնէք մռմռումներն այն բարոյական փոթորկին որ կը սպանայ աշխարհիս վրայ պայթիլ : Եթէ այդպէս պայթած չէ արդէն, պատճառը պարզապէս այն հաւատքն է զոր Մամոնայի պաշտօննեաներն արհամարհանք կը հեգնեն. այն յարատեւ բողոքը, զոր թէ՛ խօսքով և թէ՛ գործով ըրած է կենդանի Քրիստոնէութիւնը դարուս տիրապետող ոգւոյն դէմ: Իր արդարներն եղած են աշխարհի փրկութիւնը.

ինչպէս պիտի փրկուէր Սողոմ, եթէ Աստուծած տան արդար մարդ գանէր հոն : Ստոյդ է թէ քիչեր ուշադրութիւն կ'ընէին այս բողոքին, մինչեւ որ դժգոհութեան ամպերն սկսան նոյն խոկ հարստութեան սպաննալ : Յայց այժմ փոքր ինչ յոյս կայ թէ լաւագոյն օր մը պիտի ծագի: Յոյս կայ թէ դեռ մարդիկ պիտի սթափին նիւթապաշտութեան երազներէն և ըմբռնեն կրօնի իրականութիւնները : Ներկայ դարը կրնայ դեռ հաւատքի, արդար կենցաղի դար մը ըլլալ, դար մը՝ յորում հոգեկանը պիտի տիրէ նիւթականին վրայ :

Այսօր խոկ իրողութիւն մէ թէ հասարակաց կարծիքին ուժը, խղճի ձայնը, կրօնի ազդեցութիւնը, կամ երեքն ի միասին, հաւաքաբար, այնքան զօրաւոր են որ աշխարհիս հարուստները չեն համարձակիր իրարու հետ միահան, ինչպէս կրնային, նուածելու համար աղքատագոյն դասակարգերը : Ընդհակառակն աեղի կու տան միշտ այս դասակարգերուն պահանջներուն, և դժկամակութեամբ կ'ընդունին անոնց խնդրանաց արդարութիւնը : Այս անշուշտ բարի նշան մէ ապագային համար : Յոյց կու տայ որ դեռ Մամոնան գերիշխան չէ աշխարհիս մէջ, թէ Աստուծոյ Հոգւոյն զօրութիւնը կը շարժէ մարդոց սիրտերը և անոր Արքայութեան ուղին կը պատրաստէ հակառակ Զարին բոլոր զօրութիւններուն: Յոռեատես չըլլանք, որչափ ալ միջին ըլլան ամպերը : Յոռեատեսութիւնը Մամոնայի

փիլիսոփայութիւնն է և ոչ թէ Քրիստոնէութեան։ Յաւէտ դառնանք առ Աստուած, և մինչ կը ճգնինք անոր կամքը կատարել, հաւատք ունենամք անոր իմաստութեան և զաշխարհ վրկելու յափտենական նպատակին վրայ։

Մարդիկ և ի մասնաւորի երիտասարդք կը հաւատան շատ հեղ թէ դրամ կուտակելով է որ երջանկութիւն կարելի է ապահովել, թէ հարստութեան ուղին է երջանկութեան ուղին, թէ աղքատներէն աւելի երջանիկ են հարուստները։ Շատ սխալ է այս հաւատքը։

Երջանկութիւնն հոգւոյն ուրախութիւնն է որ կը բղխի անձնուրաց սէրէն, սէր առ Աստուած և առ մեր ընկերը, և մեր արտաքին պարագայից հետ մեծ կապակցութիւն մը չունի։ Հարուստը կրնայ անձնուրաց և երջանիկ ըլլալ. և ես այդպիսի հարուստներ կը ճանչնամ։ Բայց ընդհանրապէս, հարստութեան հետամտութիւնը կը զարդացնէ անձնասիրութիւնը, և անկարելի կ'ընէ երջանկութիւնը։

Հարուստներն իրենց հարստութեամբ անպատճառ ապահոված չեն ըլլար նոյն իսկ կենաց հաճոյքները, ոչ ալ ինքզինքնին կենաց վիշտերէն պաշտպանած։ Հարստութիւնն անձկութեան աղքիւր մ'է միշտ։ Քիչ անգամ կը գոհացնէ փափաքք։ Չփրկեր մարդք հիւանդութենէ կամ մահէ։ Չըներ անոր տունը վայր մը խաղաղութեան, ուրախութեան և սիրոյ։ Չըներ անոր կինն ու զաւակները օրհնութիւն անոր։

Ընդհակառակն, յաճախ անէծք կը դարձնէ զանոնք Աղքատութիւնն ունի իր դժուարութիւններն ու հոգերը, որք երբեմն մարդուս սիրմը կը կոտրեն։ Բայց հարստութիւնն ալ կը բերէ իր հետ ուրիշ բեռներ և վիշտեր, որք յաճախ ոչ միայն սիրաք կը կոտրեն, այլ և հոգին կը կործանեն։ Իմաստունը կ'ըսէ Առակաց գրքին մէջ։ «Մեծուրիւն եւ տեսնկութիւն մի տար ինձ, այլ կշուա ինձ զարժանն բաւականութեամբ զի մի մեծացայց եւ անցից, եւ ասիցեմ թէ ո՞վ տեսանիցէ զիս, եւ կամ աղյատացայց եւ զողացայց, եւ երդուեայց յանուն Սասունցի իմոյ։» Եւ Տէր Յիսուս կ'ըսէ Լեռան Քարողին մէջ։ «Խնդրեցի նախ զարյացութիւնն Սասունցի եւ զարդարութիւնն, եւ այդ ամենայն (որոց կարօսի վասն մարմնոց ձերոց) յաւելցի ձեզ։»

Երիտասարդ պարոնայֆ. Տարօրինակ ու նոյն իսկ այլանդակ կրնայ թուիլ ձեղ որ այսպիսի նիւթ մը կ'ընտրեմ այսօր քարողիս համար։ Դուք հարուստ չէք։ Հաւանականաբար ձեզմէ շատերն աղքատ են։ Դուք դրամ շահելու զբաղած չէք հոս, այլ թէ՛ դրամ, թէ՛ ժամանակ կը վատնէք դաստիարակութիւն ստանալու համար, և այնպէս կը զգաք թէ շատ հեռի էք Մամոնայի պաշտօնեաներ ըլլալէ։ Սաոյդ է այս։ և այդ է բուն իսկ պատճառը մասնաւոր հաճոյքով ներկայ նիւթու ձեր ուշադրութեան ներկայացնելուս։ Եթէ դրամ շահելու նուիրուած ըլ-

լայիք արդէն, զեղխութեան և շուայտութեան մատնուած, շատ քիչ յոյս պիտի ունենայի ձեր եռանդուն համակրութիւնը շահելու :

Մեծ բան մէկ երիտասարդ ըլլալ, ունենալ ազնիւ սիրո, սիրո մը համոզումներ ընդունելու ընդունակ եւ ոչ դեռ չար ունակութիւններէ կաշկանդուած, կանգնիլ կենաց սեմին վրայ, իմ եռանդով և յուսով, անտիմեղծ զրահով պաշտպանուած և վսեմ ու վեհանձն նպատակներով ներչչուած : Ճիշտ այդպիսիներու է որ կ'արժէ բարեկամական ազդարարութիւններ ուղղել : Այս նիւթն արժան է ձեր ուշադրութեան ի մասնաւորի, որովհետեւ կը պատկանի ձեր ժամանակին այն վտանգներուն և փորձութեանց, որք անխուսափելի կերպիւ կը շրջապատեն ձեր կեանքը, և կը սպառնան այն ընկերութեան որոյ մէկ մասը պիտի ըլլաք դուք :

Չենք կարող խուսափիլ ազդեցութենէն այն դարուն որուն մէջ կ'ապրինք, և դուք պիտի զգաք անոր բովանդակ ազդեցութիւնը, երբ մուտ գտնէք ձեր գործօն կենաց մէջ : Աղքատ ըլլալը չպիտի փրկէ զձեղ այդ ազդեցութենէն : Զքաւոր մէկը կրնայ նոյնչափ մոլեգնութեամբ Մամոնան պաշտել, ինչպէս փարթամը : Ամանք, որք սեփականութեան իրաւունքը կը դատապարտեն իրք գողութիւն և կը քննադատեն ներկայ քաղաքակրթութիւնը, նոյնքան վտանգաւոր պաշտօնեաներ են Մամոնայի որքան անոնք,

որոց անձնասէր պերճութեան ու շուայտութեան կեանքն իրենց նախանձն ու ցանկութիւնը կը գրդոէ :

Եղած չէ երբեք ժամանակ մը, երբ երիտասարդը որ կ'երթայ իր դիրքը գրաւել ընկերութեան մէջ՝ աւելի պէտք ունենար Քրիստոնէական սկզբունքներով և ողջմտութեամբ մաքառելու ընդդէմ կրօնական, ընկերական ժամանակից միալ վարդապետութեանց, ոչ միայն յօգուտ իր անձին, այլ և յօգուտ այն ընկերութեան, որոյ վրայ ազդեցութիւն մը ի գործ պիտի դնէ : Քանզի իւրաքանչիւր ոք ոչ միայն իր ժամանակից ոգին կ'ազդուի, այլ և ունի բաժին մը այդ ոգին կազմելու մէջ : Չենք կարող երբէք գիտնալ թէ ո՞րչափ մեծ է մեր ազդեցութիւնը : Կրնայ շատ աւելի ընդարձակ ըլլալ քան զոր մեք կ'երեւակայենք : Միշտ կշիռ մը ունի այս ազդեցութիւնը, և մեր պարտաւորութիւնն է արժանաւորապէս գործածել զայն : Չեմ կարծեր թէ ձեղմէ որեւէ մէկը Մամոնայի պաշտօն մատուցանել որոշէ կամաւ : Չեր ստացած դաստիարակութիւնը կարողացուցած է զձեղ գէթ ընդնշմարել բանականութեան և հաւատքի բարձրագոյն կեանքը և գէթ գաղափար մը ունենալ այդ կենաց ազնուութեան ու երանութեան մասին : Բայց վտանգն այն է որ դուք անզգալապէս պիտի փորձուիք ծառայել Աստուծոյ և Մամոնայի միանգամայն, պոխանակ միշտ նախ խնդրելու զԱրքայութիւնն Աստուծոյ

և զԱրդարութիւն նորա : Եւ ճիշդ այս է որուն համար Քրիստոս կ'ըսէ թէ անկարելի է : Այս պիսի ընթացքի մը անխուսափելի վախճանը Մամոնայի պաշտումն է :

Սրժան է ամէն կերպով զգուշանալ այս վտանգին դէմ : Ժիր եղէք և սակաւապէտ, դէմ դրէք չուայտութեանց, ցովութեանց, անառակութեանց, փորձութեանց : Արհամարհեցէք նորամոլութեան թեթեւամտութիւնները, դո՞ւ եղէք պարզ կեանք մը վարելով, պարկեշտ և արդար եղէք, և ի դէպ ժամու պիտի տեսնէք որ ահա հարստութիւնը կը հաւաքուի ձեր ձեռաց մէջ : Առատասիրտ եղէք . ձեր ունեցածը գործածեցէք յօգուտ ձեր ընկերին, նուիրեցէք Աստուծոյ. և խաղաղութիւն պիտի բերէ ձեզ իրեն հետ : Կամ եթէ ընտրէք այնպիսի կոչում մը, ուր դրամ շահիլ կարելի չէ, կրնաք աւելի գոհունակութիւն գտնել և նոյնչափ օգտակարապէս ընկերութեան ծառայել, ձեր բոլոր բարձրագոյն կարողութիւնները կեղոնացնելով ձշմարտութիւնը որոնելու, թշուառութիւնը սփոփելու, զախարհ լուսաւորելու և ուրիշ որեւէ եղանակաւ մարդկութեան ծառայելու :

Շատ տարբերութիւն չըներ թէ ի՞նչ է մէկուն մասնաւոր կոչումը, բաւական է որ չըլլայ կոչումը սեղանաբոյծի մը, մակարոյծի մը, որ այլոց աշխատութեամբը կը սնանի : Ամէն կոչում գովվելի է, եթէ յարմարագոյնն է ձեզ և Աստուծոյ ու մարդկութեան ծառայութեան նուիրուած :

Ոռովէրթ թոլէճի հիմնադիրներէն Մը. Ոռովէրթ վաճառական մ'էր, Տր. Համլին Աւետարանի պաշտօնեայ մը : Բայց իրենց կոչումին պատճառաւ չէ որ անոնք կը յարգուին : Կը յարգուին անոնք իրենց ազնիւ նկարագրին, իրենց բարեսէր սրտին և այն մեծ բարիքին համար զոր կատարած են : Այսպիսի նկարագիրներ և այս պիսի կեանքեր վսեմ և յարգելի կ'ընեն որեւէ կոչում, և ձեզ ու մեզ մեծ խրախոյս մ'է այդպիսի օրինակներ ունենալ մեր աչաց առջեւ :



Բ.

ՀՈԳԵՒՈՐ ԿԵՍՆՔԻՆ ԿԱՐԵՒՈԲՈՒԹԻՒՆԸ

«Բայց զայս ասեմ. Հոգւով գնացէք եւ
զցանկութիւն մարմար մի կառարէք»

Գ-Ն. Ե. 16:

Ե Պ. Ե բիւրաւոր մարդկային էակներու
արտաքին կեանքը միայն ծանօթ ըլլար
մեզ, դիւրին և գրեթէ անխուսափելի պիտի ըլլար
անոնց ճակատագրին մասին յոյժ յոռեանս և
յոյժ յուսահատ գաղափար մը կազմել : Զեմ
կրնար բազմամբոխ քաղաքի մը փողոցներուն
վրայ նայիլ առանց միտքս բերելու ինչ որ յա-
ճախ կը տեսնեմ մեր վարժարանին պարտէզին
մէջ, խումբ մը տղաքներ՝ որք ուշի ուշով ու
հետաքրքրութեամբ սեւ մրջիւններու մէկ քա-
ղաքը կը դիտեն : Հոն ալ կայ ճիշտ միեւնոյն
երեւոյթը եռանդուն գործունէութեան, միեւ-
նոյն աճապարանքը, միեւնոյն ըստ երեւութիւն
անօգուտ աշխատանքը : Միակ տարբերութիւնը
այն է որ մրջիւններէն աւելի մեծ են մարդիկ :

իրենց ջանքերն ալ այնպէս անիմաստ ու անարժէք կ'երեւին ինչպէս մրջիւններու բաղմութեան ջանքերն : Եւ եթէ երեւցածէն զատ ուրիշ բան չկայ, արդարեւ անիմաստ ու անարժէք են այդ ջանքերը :

Բայց եթէ անգամ մը այս մարդոց ծանօթանաս, կը փոխուի խնդիրը բոլորովին : Իւրաքանչիւր մարդու մէջ կայ անտեսանելի բան մը որ ուրոյն անձնականութիւն մը կը ձեւացնէ, որ անջատ մարդ մը կ'ընէ զինքը, մարդ մը՝ որ իր մասնաւոր կեանքը կ'ապրի և իւր անհատական յատուկ ձակատագիրը կը ։ինէ, երկու մարդիկ թերեւս կը պատահին քեզ փողոցին մէջ . երկուքն ալ կատարելապէս իրարու կը նմանին, բայց մին՝ կարելի է՝ յետին ծայր թշուառ է, և միւսն ալ նոյնքան երջանիկ : Դաշտերուն մէջ կը հանդիպիս երկու ագարակապաններու : Բատերեւութիւն, նոյն դժուարին կեանքն է զոր կը վարեն երկուքն ալ : Բայց մին կարելի է աղտոտ է և յուսահատ, մինչդեռ միւսին սիրտը ուրախութեամբ կը խայտայ : Մեր կեանքը կ'արժէ՞ ապրիլ կամ ոչ, խնդիր մէ որ կեանքին տեսակէն կախում ունի, և կեանքին տեսակն ալ նոյն ինքն մարդէն է որ կախում ունի և ոչ արտաքին պարագաներէն :

Եթէ կը յուզուինք մարդոց արտաքին կեանքը և ըստ երեւութիւն աննպատակ ու անյօյս աշխատանքը տեսնելով, ո'քափ աւելի յուզուելու ենք, երբ իրական ներքին կեանքին ծանօթանանք :

Մարդկային կենաց ճշմարիտ փառքն ու հրապոյը չենք տեսներ, երբ իրբեւ ամբոխ մը կը նկատենք զմարդիկ, որք կարծես կոյր մեքենական ոյժերէ կը վարուին, այլ երբ իրը անհատներ կը նկատենք զանոնք : Այն մարդը որ պարզապէս փողոցին մէջ կը տեսնենք, կրնայ ինքնաշարժ մեքենայ մը միայն ըլլալ : Բայց երբ կը ծանօթանանք իրեն, ի՞նչ ալ ըլլայ իր դիրքը, կենդանի հոգի մը կը գտնենք, հոգի մը՝ որ իրեն յատուկ յոյսերն ու վախերն ունի . ունի իր ուրախութիւնները ու վիշտերը : Իւր կեանքին գաղտնիքը տեսանելի ու վաղանցուկ բաներուն մէջ չէ, այլ նոյն ինքն հոգւոյն մէջ, անտեսանելի ու յաւիտենական բաներուն մէջ :

Այս պատճառաւ է որ իրարու բոլորովին ներհակ երկու նկարագիրներ կրնան յաճախ կաղմուիլ, թէեւ նոյնն ըլլան երկուքին ալ պարագաները : Թէ ի՞նչ արժէք պիտի ունենայ մեր կեանքը մեղ և աշխարհի համար, այս կախում ունի այն եղանակէն, որով կը գործածենք այն կարողութիւնները ու առաւելութիւնները, զորս Աստուած պարգեւած է մեզ :

Այս նկատումներով է որ այսօր ընտրած եմ նիւթս : Կը փափաքիմ ձեր մտքին վրայ տպաւորել թէ, երբ ձեր ամէն մէկուն անհատական նկարագիրը կաղմուելու վիճակի մէջ է անիուսափելի կերպով, ո'քան հոգածութեամբ պէտք է գործածէք ձեր այն կարողութիւնները, որք

զմեղ աներեւոյթին ու յաւիտենականին հետ յարաբերութեան մէջ կը դնեն :

Հոգովով զնացիք : Հոգեւոր կեանքին կարեւութիւնն է լու սիւթ :

Ա. Եւ նախ հարցնենք թէ ի՞նչ կը հասկը նանք հոգեւոր կեանք ըսկեով :

Էնդհանրապէս խօսելով՝ կրնանք ըսկել թէ հոգեւոր կեանքը նոյն ինքն հոգւոյն գործունէութիւնն է հոգեւոր աշխարհի հետ իր ունեցած առնչութեանց մէջ : Հոգեւոր կեանքը կը պարունակէ գիտակցութիւնը անտեսանելիին և յաւիտենականին ներկայութեանն ու իրականութեան , ինչպէս նաեւ գործածութիւնը այն իմացական կարողութեանց, որով կը ճանչնանք զԱսուած և իւր օրէնքը , և այն գդացումներուն՝ որով կը սիրենք զինքը և իւր երկնային Արքայութիւնը : Քրիստոնէական բարձրագոյն ըմբռնման համեմատ հոգեւոր կեանքը կը նշանակէ թէ Սբ. Հոգին է որ միշտ և բացարձակապէս կ'առաջնորդէ մարդուս հոգին և կը կառավարէ զայն :

Բազմակողմանի և մեր կարծածէն աւելի բարդ են մեր կեանքերը , ուստի գժուարաւ կրնանք հոգեւոր կեանքի այս բացարձութիւնը ըմբռնել , եթէ որոշ կերպով չբաղդատենք զայն մեր կեանքին միւս աւելի ընտանի կողմերուն հետ :

Այն կեանքը , ուրկէ մարդուս կարելի չէ խուսափիլ ճնած օրէն մինչեւ մահուան օրը :

Փիզիքական կեանքն է , զոր բոլոր կենդանիներն ալ ունին իրեն նման : Ֆիզիքական կեանքին ախորդակներն ու փափաքներն իմաստուն ու չափաւոր կերպով զոհացնելով հաճոյք կը զգանք , մինչդեռ իր անկարգութիւններն ալ պատճառ կ'ըլլան չատ մը նեղութեանց : Ո՞չափ մարդիկ կան որ իրենց կորովը մեծաւ մասսամբ կը գործածեն այս փափաքները գոհացնելու միշոցներն ստանալ ճգնելով : Ֆիզիքական կեանքն իրը աղքիւր մեր հաճոյքներուն եւ ցաւերուն և իրը գլխաւոր առարկայ մեր ջանքերուն , իրաւամբ մեր ուշադրութեան կարեւոր մէկ մասը կը գրաւէ անշուշտ , և ուրիշ կերպ կարելի չէ ըլլալ : Բայց վերջապէս մեր բնութեան ստորնագոյն մասն է այն : Թէեւ հոգին չկրնար այս աշխարհիս մէջ խուսափիլ անկէ , բայց պէտք է որ անկէ վեր բարձրանայ և իշխէ անոր :

Կայ մեր կեանքին մէկ ուրիշ կողմը , որ ֆիզիքականին պէս ընդհանուր է և մեր կամքէն անկախ , բայց բարձրագոյն աստիճանի մը կը վերաբերի , և հոգւոյն իմացական և բարոյական կարողութեանց գործունէութիւնը կը պահանջէ : Ընկերական կոչուած կեանքն է այս Ա.մէն մարդ ընկերութեան մէջ տեղ մը կը բռնէ ի ծնէ : Անդամ է ընտանիքի մը : Ունի արտօնութիւններ և պարտաւորութիւններ , որք ուրիշ մարդոց հետ իր ունեցած առնչութեանց արդինքն են : Ո՞չափ չատեր կան որք իրենց հետ այս բարձրագոյն ընկերական կեանքին մէջ կը

տանին այնքան անձնամոլ եսասիրութիւն, որ միայն կենդանական կեանքին կը վերաբերի : Եւ մենք մեծ քայլ մը առած կ'ըլլանք դէպ իրական մարդկութիւն, երբ կը սկսինք անձնուրաց գաղափար մը կազմել մեր ընկերութեան հետ ունեցած ծամարիտ յարաբերութեանց վրայ և ուրիշներու բարօրութեան համար կ'աշխատինք որոշ կերպով :

Ունինք նաեւ իմացական կեանքը, որ անշուշտ քիչ շատ կարեւոր դեր մը կը կատարէ մարդկային ամէն ուրիշ գործողութեանց մէջ, և որ սակայն ուրոյն կրնայ մշակուիլ ու զարգացուիլ : Ամէնքս ալ գիտենք թէ ի՞նչ է այս կեանքը . և ամէնքս ալ մասամբ կը գնահատենք անոր վսեմ բնութիւնը : Բայց հաւանականաբար մեղմէ քիչերը միայն կրնան որոշ գաղափար մը ունենալ անոր սահմանաւորութեանց մասին :

Այն մարդը, որուն կեանքը իմացական է լոկ, սառնակոյտի մը չափ ցուրտ է և անհրապոյր : Ոչ Աստուծոյ բարեկամ է և ոչ մարդոց : Իր կեանքն ալ կերպով մը այնքան թերի է որ քան լոկ կենդանական կեանքը : Թէեւ կրնայ տրամաբանել ու խորհրդածութիւններ ընել անտեսանելի ու յաւիտենական բաներու վրայ, բաժին չունի այս բաներէն, և չհասկնար բնաւթէ ի՞նչ է այս հոգեւոր կեանքը որուն վրայ կը խօսինք :

Ասկէ զատ կայ նաեւ մարդկային կեանքին ուրիշ մէկ կողմը, որուն յաճախ մասնաւոր

անուն մը կու տանք և կ'ըսենք կրօնական կեանք : Կրօնական կեանքն հոմանիշ ըլլալու էր հոգեւոր կեանքին : Բայց դժբաղդաբար այնպէս չէ : Կրօնական կեանք ըսելով սովորաբար կը հասկցուի ամէն ինչ որ մարդիկ կրօնի անունով կը կատարեն : Ինչպէս կոապաշտն ունի իր կրօնական կեանքը, նոյնպէս նաեւ Քրիստոնեան ունի իր կրօնական կեանքը : Եւ երբ Քրիստոնեայ աշխարհի կրօնական կեանքին վրայ կը խօսինք, գիտենք թէ այդ կեանքը շատ անգամ բոլորովին զուրկ է հոգեւորութիւնէ : Սրտաքին ձեւերը միայն ունինք մեր միտքը, եկեղեցիներու արարողութիւնները ու ծէսերը՝ որք կրնան, ինչպէս յաճախ կը պատահի, միայն արտաքին ձեւեր ըլլալ և այլ ոչինչ : Այս արարողութեանց սկզբնական նպատակն էր անշուշտ հոգեւոր կեանքը զարգացնել, բայց շատ պարզաներու մէջ հոգեւոր կեանքին տեղը կը գրաւեն բոլորովին :

Կրօնի արտաքին ձեւերը մեր բոլոր յարգանքին արժանի են անտարակոյս, և կրօնի աղդեցութիւնը զօրացնելու կը ծառայեն : Բայց ասոնք մարմինն են կրօնքին, մինչ հոգեւոր կեանքն է բուն հոգին : Ճշմարիտ հոգեւոր կեանքը այս բոլորէն վեր եւ այս բոլորէն տարբեր բան մ'է, թէեւ անոնց ամէնուն մէջ ունի իր դերը . Հը ստորնացներ զանոնք, այլ կը սրբադորձէ : Արդերէ ուժիցէ, եթէ լմպիցէ, եթէ զինէ եւ գործիցէ, զամենայն ինչ ի վառս Աստուծոյ արասցիի :

Հոգեւոր կեանքն է զԱստուած ճանչնալ ամէն բանի մէջ. Նորա կամաց հպատակիլ, զինքը վնառուել, զինքը սիրել. Իրեն հետ հաղորդակացիլ: ԶԱստուած ճանչնալու և սիրելու համար անհրաժեշտ կարողութիւններն ունինք ի բնէ: Բայց ինչպէս մեր բոլոր խմացական կորողութիւնները նոյնպէս նաեւ այս կարողութիւնները կրնանք գործածել, կամ թողուլ որ թորած մնան: Հոգեւոր կեանք ունեցողը կը գործածէ զանոնք, և Քրիստոսի կենաց ու վարդապետութեանց լուսովն կը տեսնէ զԱստուած իր ճշմարիտ ստորոգելիքներովն իբր մեր միշտ ներկայ և միշտ մարդասէր Երկնաւոր Հայրը, և այսպէս զԱստուած ճանչնալն է Յաւիտենական կեանքը: Այս կարողութիւնները գործածելով է որ Սուրբ Հոգեիին կարելի կ'ընենք մուտ գտնել մեր կենաց մէջ եւ մեր հոգինները սրբագործել:

Ի մի բան, ուրեմն, հոգեւոր կեանքն է Աստուծոյ հետ քալել, ճանչնալ մեր ճշմարիտ յարաբերութիւնը իր հետ մեր բոլոր փորձառութեանց և գործառութեանց մէջ, և ջանալ իրեն հաճոյ ըլլալ իւր օրէնքին համաձայն վարելով մեր կեանքը: Ինչպէս արեւը Երկիրը գեղեցկութեամբ կը զարդարէ, կեանք կուտայ իւր ջերմութեամբ եւ կը լուսաւորէ իր պայծառութեամբը, նոյնպէս նաեւ պիտի տեսնենք թէ Աստուծոյ հետ քալելը կը փոխակերպէ մեր ամբողջ բնութիւնը և լուսոյ աղբիւր մը կը դառնայ:

Շատ տարիներ առաջ մուլթ և ամենի գիշեր մը Պաղեստինու ըլուրներուն վրայէն կ'անցնէնք ձիերով: Յոզենած էինք եւ ուժաթափ: Արանեալ տեսնել կարելի չէր և ձիերը երբեմն ժայռերու վրայ կը բարձրանալին, երբեմն ճահիճներու մէջ կը միրճէին: Օդը լեցուն էր տեսդածին թոյնով: Վրաններու մօտ վառող կրակներ, որք երբեմն երբեմն կ'երեւէին, մթութիւնը աւելի թանձրացնելու և մեր վտանգաւոր կացութիւնը մեզ աւելի յայտնելու միայն կը ծառայէին: Բայց առաւոտը ծագեցաւ՝ և ճիշտ երբ բլուրի մը գագաթը կը հասնէինք, արեւը բարձրացաւ իւր բոլոր փառքովը ձիթենեաց լեռան վերեւ, և մեր առջեւ ներկայացուց Երուսաղէմ քաղաքը, զոր առաջին անգամն էր որ կը տեսնէինք: Փարատեց վւասակար չոգինները մթնոլորտէն և փառաւոր տեսարան մը պարզեց մեր շուրջ՝ ոսկեղէն լուսոյ հեղեղներով ողողելով Սուրբ քաղաքը և նոյն իսկ գետինը, մեր ոտից տակ, դալար խոտով ու փալիլուն ծաղիկներով պճնելով: Այնքան մեծ էր այս յանկարծական փառքին ու գիշերուան մթութեան և ամենութեան հակապատկերը որ մոռցանք մեր յոգնութիւնը և ուրախութեան աղաղակներ սկսանք արձակել: Ճիշտ այսպէս, հոգեւոր կեանքը կը փարատէ մեր բնութեան խաւարը, ցոյց կուտայ մեզ Երկնալին Երուսաղէմը, կը մաքրէ մեր ապականեալ միտումները. կը լուսաւորէ մեր միտքերը, սուրբ կենաց ճշմարիտ գեղեցկու-

թիւնը կը յայտնէ մեղ, և մեր սիրու սիրով ու բերկրութեամբ կը լեցնէ : Այսպէս է հոգեւոր կեանքը, և այժմ հարցնենք թէ ի՞նչպէս կրնանք այդ կեանքն ստանալ ու զարգացնել :

Թէ դիւրին չէ ստանալ հոգեւոր կեանքը, թէ ի՞նքն իրեն առանց մարդոց կողմանէ ջանք ըլլաւ լու. չգոյանար, յայտնի է այս, քանի որ այնչափ մարդիկ զանց ըրած են այն կեանքը : Այն ստիպութաբար մարդոց դիմում չըներ կենդանական կեանքի փափաքներուն նմանն Անոր կը հակառակին և կը դիմադրեն անձնահաճութիւնը և անձնասիրութիւնը, որ մարդոց մեղսալից բնութեան վրայ կ'իշխեն, ինչպէս նաև մարդոց շուրջը եղող բոլոր չար աղդեցութիւնները : Երիտասարդներուն մէջ մանաւանդ նորասիրութիւնը մը դարձած է անտես ընել բոլորովին այս հոգեւոր կեանքը և հեգնել զայն իրը կանացի կեանք մը : Դիւրին չէ դիմադրել ու յաղթել այս թէ ներքին և թէ արտաքին հակառակութեանց և անտեսանելին ու յաւիտենականն ինկատի ունենալով ապրիլ : Բայց այն կարելի է Սստուծոյ չնորհքովը, և մեր ամենուս կոչումն է այսպէս ապրիլ : Ի՞նչպէս կ'ըլլայ այս սակայն : Կարելի է, որովհետեւ մարդիկ կրնանիրենց ջանքերուն մէջ վստահ ըլլալ Սուրբ Հոգւոյն օգնութեան վրայ : Բայց որո՞նք են այն մասնաւոր ջանքերը զորս ընելու են անոնք : Հարկ չէ ճգնաւոր ըլլալ և աշխարհէս անսպասները փախչիլ : Ոչ իսկ հարկ է Միտափ-

եան ըլլալ, փորձել մարմինէն խոյս տալ և հոգեւիան տեսլիներու մէջ փնտուել զԱստուած, թէ անտարակոյս թէ՛ ճգնաւորք և թէ՛ Միտափիկեանք երբեմն կարող եղած են բարձր հոգեւոր կեանքի մը համարիլ : Բայց այս ոչ ձեր կերպն է, և ոչ իմ կերպս : Սստուած կոչած է զմեղ, ինչպէս կոչած է մարդոց մեծագոյն մասը, աշխարհիս մէջ ապրիլ, աշխարհիս գործառնութեանց մասնակցիլ, մարդկութեան վերաբերող բոլոր բաներով շահագրգոռուիլ, և այս միջավայրին մէջ է որ կը հրաւիրէ զմեղ հոգեւոր կեանք վարել : Ի՞նչպէս կրնանք ընել զայս : Այսօր կը հարցընենք ի մասնաւորի թէ ի՞նչպէս երիտասարդ մէկը կրնայ ընել զայս : Նախ և առաջ թող նա լրջօրէն նկատէ իր կեանքը : Թող անկեղծութեամբ և ողջմտութեամբ քննէ իր բնութիւնը ու ճակատագիրը, ոչ իբր տեսլական վարդապետութիւններով զբաղող իմաստասէր մը, այլ իբր եռանդուն գործնական մարդ մը : Մենք պարզ կենդանիներ չենք որ ներկայ վայրկեանիս հաճոյքներուն ու ցաւերուն մէջ միայն ապրինք : Բարձրագոյն կարողութիւններ ունինք . ունինք բանականութիւն, խիղճ, կամք, պարտաւորութիւններ և զիտակից առնչութիւն մը ուրիշ էակներու հետ : Ոչ մէկ երիտասարդ, որ այս համոզումն ունի և անկեղծութեամբ հետամուտ կ'ըլլայ այս ամէնը հասկնալ, կրնայ զգալ թէ իր կեանքը լոկ երազ մ'է, կամ իսաղ մը Այլ՝ ամէնէն լուրջ բանը աշխարհիս մէջ, և

ամէնէն գործնական և ստիպողական խնդիրն ալ այն է թէ ի՞նչպէս պիտի գործածէ իր կեանքը՝ Երբեմն աղու մը նկարագիրը բոլորովին կը փոխուի, երբ այս խնդիրն անոր ուշադրութեան կը ներկայանայ աղդուապէս։ Եւ թէեւ այս խնդրոյն անոր առուած պատասխանը շատ թէրի կրնայ ըլլալ, տակաւին բաւական է զայն զգաստաըցնելու և իր կենաց ընթացքը փոխելու։

Կեանքը այսպէս լրջօրէն նկատելու ունակութիւնը նկարագրի զարգացման ամէնէն էական պայմաններէն մին է, և առանց ասոր՝ հոգեւոր կենաց մէջ յառաջդիմութիւն կարելի չէ։ Ուրիշ էական բան մ'է նաեւ պարտաւորութեան զգացումը մշակել։ Մենք ալ կոյր բնազդներով չենք կառավարուիր, ինչպէս կը կառավարուին միւս կենդանիները։ Խորհող էակներ ենք, կարող՝ չարն ու բարին զանազանելու, կարող՝ բարին գործելու։ պատասխանատու ենք մեր բուրող գործերուն, և չկայ բան մը որ այնքան նպաստէ հոգեւոր կենաց որքան մեր առ Աստուած և առ մեր ընկերն պատասխանատուութեան զգացումը։ Ներքին այն ձայնը, որ անդադար Ըրէ՛ կամ Մի՛ Ըներ կը հրամայէ մեղ, և որ Աստուծոյ ձայնն է արդարեւ, պէտք չէ երբէք անլսելի թողուլ։ Այդ ձայնը կը դատապատէ անձնասիրութիւնը, և կը հրամայէ մեղ Աստուծոյ և մեր ընկերին, այսինքն ուրիշ ամէն մարդոց, սէրն ընտրել իրը մեր գործոց շարժառիթը։ Խիստ ահաւոր մտածում մ'է

այս։ Ամէն տեսակ շարժառիթներ ամէն կողմէ մեր ուշադրութիւնը կը հրաւիրեն, ոմանք նուաստ և ստորնացուցիչ շարժառիթներ, ոմանք աղնիւ ու վսեմ։ Բայց ասոնցմէ ամէնէն վեր կը կենաց մեր առ Աստուած պատասխանատուութեան զգացումը։ և որչափ աւելի խորհինք անոր վրայ, որչափ աւելի փափաքինք անոր աղդեցութեան տակ դնել մեր կեանքը, այնչափ աւելի կը ներշնչէ զմեզ և մեր ամբողջ էութեան կ'իշխէ։

Դարձեալ, Յիսուս Քրիստոսի նկարագիրը ուսումնասիրեցէք, Ըսել չեմ ուզեր թէ աստուածաբանորէն ուսումնասիրելու էք զՅիսուս և Անոր երկեալ բնութեան վարդապետութեան փիլիսոփայական վիճաբանութեան անձնատուր ըլլալու էք, այլ անձնասպէս ծանօթանալու էք Անոր հետ։ Համայն Քրիստոնեայք կը վկայեն թէ Անոր պէս ուրիշ մէկը ասլրած չէ բնաւ։ Ի՞նչ ալ ըլլայ ձեր հայեցողութիւնը Անոր մասին, անկարելի է ուրանալ թէ Նա ինքն է կեդրոնական անձնաւորութիւնը մարդկային պատմութեան մէջ։ Եւ երբ ծանօթանանք Անոր, դիւրաւ պիտի հասնինք այն բարձրագոյն խորհուրդին թէ Նա էր խոստացեալ կմմանուէլը, Աստուած ընդ մեղ, մեր Տէրը և Փրկիչը, որոյ միջոցաւ կրնանք Հօր Աստուծոյ մօտենալ։

Անոր անձնական նկարագիրն էր որ իւր առաջին աշակերտներուն սիրտը շահեցաւ, և Անոր կենաց պարզ պատմութիւնն էր որ Քրիստոնէ-

ական Եկեղեցւոյ հիմը դրաւ : Այդ օրէն սկսեալ մինչեւ ցայսօր ամէն անգամ որ Եկեղեցին ապականուած է և հեթանոսացած , ամէն անգամ որ փիլիսոփայական կամ գիտական անհաւատութիւնը իր ուժերն համախմբած է Քրիստոսի կրօնքը կործանելու համար , ոչ թէ Եկեղեցին նույիրապետութիւնը կամ աստուածաբանները , կամ մարդկային այլ հնարքներ փրկած են զայն , այլ պարզապէս այն ազդեցութիւնը դորՔրիստոսի անձնականութիւնը ի գործ դրած է մարդոց սիրտերուն եւ կեանքերուն վրայ : Քրիստոս միայն փրկած է իր կրօնքը և նա միայն կրնայ փրկել զմեղ :

Ուսանինք ուրեմն Յիսուս Քրիստոսի կեանքն ու նկարագիրը , կրցածնուս չափ մօտ երթանք Անոր : Մեր գաղափարներն Անոր մասին կրնան շատ անկարեւոր ըլլալ ի սկզբան : Եւ թէեւ այս աշխարհիս մէջ երբէք չհամնինք պիտի կատարեալ գիտութեան , բայց եթէ սրտովին և սիրով զնա ճանչնալ ջանանք , ոչ միայն հետզհետէ պիտի ածի մեր գիտութիւնը Անոր վրայ , այլ նաեւ հետզհետէ աւելի պիտի նմանինք Անոր , մինչեւ հասնի այն կատարեալ օրը , այսինքն երկնային կեանքը , երբ պիտի երթանք Անոր հետ ապրիլ և պիտի տեսնենք զինքն յայտնապէս :

Իմ վերջին թելադրութիւնս թէ ինչպէս երիտասարդը կրնայ իր հոգեւոր կեանքը զարդացնել՝ սա է . Պէտք է որոշ կրօնական պարտաւորութիւններ ունենալ հրապարակային և

առանձնական , յստակ կերպով զանոնք հասկըցած ըլլալ և գուշութեամբ կատարել :

Պէտք է սովորի առանձինն աղօթել և երկըրպագութիւն մատուցանել մինչեւ որ այնպիսի մտերիմ յարաբերութիւններ ունենայ Աստուծոյ հետ , այնպէս զգայ իր Աստուծոյ կարօտութիւնը , որ իրեն բնական ըլլայ փողոցին մէջ կամ ուրիշ որեւէ տեղ աղօթել ինչպէս բնական է բարեկամի մը հետ խօսիլ : Ժամանակ տալու է այս պարտաւորութիւններուն , ի մասնաւորի Տէրունական Օրուան մէջ , ինչպէս Աստուծած պատուիրած է : Պէտք է Աստուծոյ Խօսքը ուսանի . կրօնասէր , բարեպաշտ մարդոց հետ ընկերանայ : Մարդ մը իր սովորական ընկերներէն և իր կարդացած գիրքերէն կը ճանչցուի իրաւաժի : Այս առանձին պարտաւորութիւններէն զատ կան նաեւ հրապարակային կրօնական պարտաւորութիւններ , որք ոչ միայն օրինակ Կըլլան ուրիշ մարդոց եւ միջոց Քրիստոնէութեան բարի վարմունքը տարածելու , այլ նաև միջոց կ'ըլլան մարդոց բուն հոգեւոր կեանքը զարգացնելու : Քրիստոնէութիւնը կրօնք մ'է , որ կը քարողէ մարդոց մէկզմէկ եղբօր պէս սիրել , կը քարողէ Աստուծոյ հայրութիւնը , և այս կը նշանակէ թէ ամէն մարդիկ եղբայր են եւ կարօտ մէկզմէկու , թէ մարդիկ կը կարօտին իրարու սիրոյն , ինչպէս անոնք կը կարօտին Աստուծոյ սիրոյն :

Հրապարակային ընկերական երկրպագու-

թիւնը էական մէկ մասն է Յիսուս Քրիստոսի կրօնքին : Սրդարեւ եկեղեցւոյ հրապարակային երկրպագութիւնը շատ թերի է , երբեմն ձանձրալի է , երբեմն մոլորութեամբ ու նախապաշարումներով արատաւրուած , երբեմն կատարուած այնպիսի մարդոց կողմանէ , որոց անծանօթի պէս է ծշմարիտ կրօնքը : Ոչ կը պաշտպանեմ այս թերութիւնները և ոչ կ'արդարացնեմ : Բայց մեր Տէրը եւ իր աշակերտները կերթային երկրպագել տաճարին և ժողովարանին մէջ : Թէեւ քահանաները և դպիրները կեղծաւոր էին : Եւ թէեւ թերի էր երկրպագութիւնը , տակաւին տաճարը Աստուծոյ տունն էր : Հեթանոսներն էին որ , երբ դարձի եկան , մէկէն թողուցին կռապաշտական տաճաները , ուր սուտ աստուածներու պաշտօն կը մատուցուէր : Այսպէս իմ հաւատքը այն է թէ մենք պարտաւոր ենք հրապարակային պաշտաման ներկայ դանուիլ Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ նոյն իսկ երբ ամէն կերպով համամիտ չենք անոր ձեւերուն : Զանանք հոգեւորել զայն որչափ կրնանք , բայց չթողունք զայն :

Այսպէս է հոգեւոր կեանքը . Խոնարհութեամբ քալել Աստուծոյ հետ : Այս կեանքն ունեցողը լըր ջութեամբ ու ողջմառութեամբ կը նայի իր կեանքին վրայ , կը մշակէ իր առ Աստուած և առ մարդիկ ունեցած պարտաւորութեան զգացումը , կ'ուսումնասիրէ Քրիստոսի կեանքը , որոշ կրօնական պարտաւորութիւններ կը կատարէ թէ՝

առանձինն , թէ՝ հրապարակաւ : Անձնուրացութեամբ այլոց բարիքին կը նուիրէ ինքզինք և ի վեր քան զամնայն Սուրբ Հոգւոյն խոստացեալ օգնականութեան կ'ապաւինի : Սրդ , այս ամէնը կ'ենթագրէ հաստատոն և անխախտ նպատակ մը , որ բոլորովին անհամաձայն է աշխարհային կեանքի մը անհոգ ու անձնամոլոգւոյն : Հիմա պիտի անցնինք նկատել ուրիշ խնդիր մը :

Գ. Ի՞նչ է այն շարժառիթը որ կը մղէ զմեղ հոգեւոր կեանքն ստանալու ճգնիլ : Ի՞նչ ո՞ւ այսպիսի ճիգ մը ընելու ենք :

Կայ շարժառիթ մը , որ ազդած է նոյն իսկ կռապաշտներուն սրտին վրայ և որ դիմում կ'ընէ ամէն խորհող մարդու բանականութեան : Բնական շարժառիթն է այս :

Ի՞նչ որ ընդհանրապէս մեր բարոյական կարողութիւնները կը կոչենք՝ անտարակոյս բարձրագոյն տեղը կը գրաւեն : Ասոնք են որ զմեղ յարաբերութեան մէջ կը դնեն անտեսանելիին ու յաւիտենականին հետ , անվախճան կեանքին հետ , նոյն ինքն Աստուծոյ հետ : Ասոնք են որ կը վրաղին արդարութեան այն անփոփոխ սկըզբունքներով , որոց վրայ Աստուած հիմնած է տիեզերքը և որք մարդոց բարոյական ամէն գործերուն նկարագիրը կ'որոշեն : Այս կարողութեանց մէջ կը գտնեն մարդիկ սիրոյ այն զգացումները , որք լոյսն ու յոյսն են աշխարհի , և պայման ամէն երջանկութեան թէ՝ հոս եւ թէ

հանդերձեալին մէջ : Այս կարողութեանց գործածութենքն կախում ունի հոգեւոր կեանքը :

Խելացութիւն է ուրեմն անտես ընել զանոնք : Բանականութեան պահանջն է, ինչպէս նաեւ բարոյականութեան պահանջն է, միշտ բարձրագոյնը ընտրել մանաւանդ քան ստորինը, վեր բարձրանալ մեր ստորին բնութենէն, որ նիւթական է և վաղանցուկ, և մշակել այն կարողութիւնները որք երանաւէտ անլախճան կեանքին համար պիտի պատրաստեն զմեզ :

Ամէն դարու ու ամէն ժողովրդի մէջ ամէնէն հանաւոր միտքերը ըմբռնած են այս շարժառիթին կարեւորութիւնը, եւ իրենց ունեցած լոյսին համեմատ ամէն միջոց գործածած են հոգեւոր կեանքն ստանալու համար : Ամէն դարու եւ ամէն ժողովրդի ամէնէն տեւական յիշատակարանները եղած են տաճարները, որք աստուածներու երկրպագութեան համար կառուցուած են :

Կայ ուրիշ գործնական շարժառիթ մալ, որ նմանապէս արժանի է մեր ուշադրութեան, քանի որ մարդ ենք . շարժառիթ՝ զոր բոլոր կրօնական դաւանութիւնք ընդունած են, թէեւ բնականարար իր կատարեալ կարեւորութիւնը կը գտնէ Քրիստոնէութեան մէջ :

Հոգեւոր կենաց զարգացումը կը սրբացնէ և կ'աղնուացնէ մեր բոլանդակ էութիւնը, եւ կեանքն արժանի կ'ընէ ապրելունոյն իսկ ամէնէն խոնարհ ու աննպաստ պարագայից մէջ :

Շատ մեծ սխալ մէ ենթադրել թէ նիւթական յաջողութիւնը, ի՞նչ ալ ըլլայ իր ձեւը, հարսատութիւն կամ բարձրութիւն, կամ երկուքը միանգամայն, անպատճառ նկարագրի ազնութիւն կամ երջանկութիւն կը պարզեւէ, և նիւթապաշտ ընկերվարութիւնը ոչ աւելի սիրել կու տայ և ոչ աւելի սէր շահիլ : Աշխարհիս ամէնէն հարուստ երկու մարդոց ներքին կեանքին ծանօթ էի ատենօք : Ասոնցմէ մէկէն աւելի ստորին ու ապերջանիկ մարդ չկար բոլանդակ նիւթեորքի մէջ : Միւսը ամէնուն սէրը ու յարդանքը կը վայելէր և, որչափ որ կարող եմ դատել, երջանիկ մարդ մէր : Երկուքին մէջ եղած տարբերութեան գաղտնիքն իրենց նկարագիրն էր : Մին կ'ապրէր՝ միայն ուտելու, խմելու և պարելու համար, մինչդեռ միւսը բարձրագոյն կեանքին համնիլ կ'աշխատէր, նոյնը կրնանք ըսել աղքատներու մասին, անոնց մասին որ այնքան տառապանք կը կրեն իրենց օրապահիկը ճարելու համար : Մէկը կ'անասնայ իր աղքատութեամբ, մինչդեռ ուրիշ մը ամէն օր աւելի կը մօտենայ նմանութեանը Քրիստոսի, որ ինքն ալ աղքատ էր ու արհամարհուած :

Նիւթապաշտը կ'ըսէ թէ ուրիշ աշխարհի մը խաբուսիկ խոստումներով մարդիկ գերի ըրած են գործաւորը, զրկած են զայն այս աշխարհիս երջանկութենէն, և կ'առաջադրէ այս չարիքը դարմանել՝ սորվեցնելով գործաւորին թէ ու-

րիշ կեանք չկայ և թէ գոհացուցիչ օրականն է բարձրագոյն բարիքը այս աշխարհիս մէջ։ Ստոյդէ դժբաղդաբար թէ գործաւորները շատ անգամ զրկանք կրած են հարուստներէն։ Նոյնքան ստոյդէ թէ ծայրայեղ աղքատութիւնը անսպասու է բոլոր մարդկային զարդացման։ Բայց գոհացուցիչ օրականը երբեք չազնուացներ, ոչ ալ երջանկութիւն կը բերէ այն մարդուն, որ կը մերժէ զԱստուած եւ կ'անգիտանայ իր բարձրագոյն բնութիւնը։ մինչդեռ հոգեւոր կեանքը ազնուացուցած է աղքատը և անպատում երջանկութիւն բերած՝ անոր խրճիթը։ ի՞նչպէս կարելի է ուրանալ թէ ո՛րչափ անբացարելի միսիթարութիւն մէտ տառապեալին գիտնալ, ընդունիլ թէ Աստուած մը կայ մեզմէ վեր, թէ յաւիտենական հանգիստ մը կայ յոգանածին եւ անվախճան ուրախութիւն՝ տրտմածին։ Հոգեւոր կեանքը մեզ կու տայ այս ամէնը եւ աւելի բան մալ։ Այս կեանքն արժանի կ'ըդու մը արտաքին պարագաները։ Անոր իրական կեանքն իր ներքին կեանքն է։ Եթէ մուլութեամբ և ատելութեամբ լեցուն է անոր սիրտը, պիտի ստորնանայ և թշուառ ըլլայ թէ՛ աղքատ ըլլայ թէ՛ հարուստ։ Եթէ անոր սիրտը լեցուն է սիրով առ Աստուած եւ առ մարդիկ, եթէ անոր խորհուրդները անտեսանելի և յաւինական բաներու վրայ են, ոչ կը այս ստորնանալ և ոչ ապերջանիկ ըլլալ։ Այս եղած է

աշխարհիս փորձառութիւնը, և չկայ փիլիսոփայութիւն մը որ կարենայ փոխել զայն։

Բայց հարկ չէ աւելի երկարօրէն խօսիլ այն ընդհանուր շարժառիթներուն վրայ, որոց կարեւորութիւնը հաւասարապէս ծանչցած են բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներն ու իմաստունները։ Մենք Քրիստոնեայ կը կոչենք ինքզինքնիս, և հոգեւոր կեանքի մեծ շարժառիթը Քրիստոսի սէրն է։ Աշխարհիս մէջ Անոր մասնաւոր գործն էր հոգեւոր կեանք մը հաստատել հոս, իրենց ստորնութենէն ազատել զմարդիկ և համերաշխութեամբ միացնել զանոնք Աստուծոյ հետ, սորվեցնել անոնց՝ զԱստուած ու զիրար սիրել։ Հոգիներու վրայ Քրիստոսի եշխանութիւնը չէր կրնար բոնութեամբ հաստատուիլ, ոչ ալ կրնար տարածուիլ։ Զայն իրենց ազատ կամքով ընդունելով է որ մարդիկ Քրիստոսի հպատակ կ'ըլլան, և ուրիշ մեղաւոր մարդերէ կ'որոշուին՝ միայն իրենց նկարագիրով, որ Քրիստոսի նկարագրին նման պէտք է ըլլայ, Անոր նկարագրին էական յատկութիւնը այն էր որ հոգեւոր կեանքը կը տիրէր Անոր բովանդակ բնութեան վրայ։ Հոգեւոր կեանքը թափանցած ու փառաւորած էր Անոր բոլոր Փիզիքական, իմացական և ընկերական կեանքը։

Եթէ ուրեմն մեր փափաքն է Քրիստոսի հպատակ ըլլալ, եթէ մեր սիրտը Անոր անհուն սէրէն շարժած է երբեք, եթէ երբեք կը յուսանք Անոր միջոցաւ յաւիտենական կենաց հաս-

նիւ, պէտք է որ ասոնք ամէնը ամէնէն զօրաւոր շարժառիթներն ըլլան՝ մեր հոգիներուն մէջ ալ մշակել տալու մեզ այս հոգեւոր կեանքը : Որչափ աւելի լաւ ճանչնանք զի՞նքը, այնչափ աւելի կը սիրենք զի՞նքը : Որչափ աւելի սիրենք զի՞նքը, այնքան աւելի զօրաւոր կ'ըլլայ Սնոր նմանող ըլլալու մեր փափաքը :

Եթէ ուրիշ շարժառիթներ, որք նախապէս դիմում կ'ընեն բանականութեան և փորձառութեան, մարդոց ջանալ տուած են հոգեւոր կեանքն ստանալ, ո՞րքան աւելի մեծ ըլլալու է աղդեցութիւնը այս շարժառիթին, որ իւր մէջ միւսները կը պարունակէ և նաև մեր սիրտերուն ամենէն բուռն սիրոյ զգացումներուն կը խօսի : Զկայ ասոր հաւասար ուրիշ շարժառիթ մը : Թէ մարդ կրնայ տակաւին դիմադրել այս շարժառիթին, թէ մարդոց մեծագոյն մասը ուշադրութիւն չընծայեր անոր, թէ նոյն իսկ անոնք որ անոր աղդեցութիւնը կը զգան այնքան թերի կերպով՝ կը հնաղանդին անոր, թէ Քրիստոնէական եկեղեցին յաճախ կորանցուցած է իր հոգեւոր կեանքը և վերացական վարդապետութիւններով և մնամէջ ձեւականութիւններով գոհացած է, այս ամէնը ակներեւ ապացոյց են մարդկային սրախն մեղանչականութեան և մարդոց կարօտութեանն Աստուածային Փրկչի մը, այսինքն Աստուածոյ Որդւոյն, որ կարող է փրկել մեր հոգին :

Այսպէս են այն շարժառիթները որք դիւ

մում կ'ընեն մեր բարձրագոյն և ազնուագոյն բնութեան : Ուրիշ շատ մը շարժառիթներ ալ կրնայի ներկայացնել : Շատ քիչ բան յիշեցի ներկոյ կեանքէն զատ ուրիշ կեանքի մը մասին : ոչ ձեր յոյսներուն դիմում ըրբ եւ ոչ ձեր երկիւղներուն՝ հանդերձեալ աշխարհին նկատմամբ : Բան մը չըսի երկինքի կամ դժոխքի մասին : Բայց մի կարծէք որ այս նիւթերուն վրայէն այսպէս անցած եմ, որովհետեւ անկարեւոր և մեր ուշադրութեան անսարժան կը համարիմ զայն : Երկինքի միակ ճամբան հոգեւոր կեանքն է, որ ինքն ալ տկար և անկատար սկզբնաւորութիւնն է այն անվախճան կեանքին զոր պիտի ունենանք Քրիստոսի հետ : Առանց հոգեւոր կեանքի կարելի չէ որ հոգին ազատի այն ապականութենէն, որոյ վախճանն է յաւիտենական ման : Ի՞նչ կայ որ աւելի արժանի ըլլայ մեր ուշադրութեան քան մեր անվախճան կեանքին և յաւիտենական մահուան ինդիրը : Բայց ասոնք ձեզ ընտանի շարժառիթներ են : Ի՞ն ապատակս էր այսօր ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն շարժառիթներուն, որ այնքան բացորոշ չեն, բայց որ կրնան նոր աղդուութեամբ դիմում ընել ձեր բանականութեան ու ձեր սրտին եւ համոզել զձեզ նոր ճիգ մընել բարձրագոյն կենաց հասնելու, հոգւով քալելու, Աստուածոյ հետ քալելու համար :

Երիտասարդ պարոններ,

Այն սիւթը զոր այսօր ձեր ուշադրութեան

Ներկայացուցի, ինձ թելաղբուեցաւ մասսամբ այլ-
ևայլ մարդոց կեանքերէն որոց ականատես
եղայ վարժարանէս բացակայութեանս միջոցին,
մասսամբ ալ իմ փափաքէս այս ձեր վարժա-
րանական կեանքի ընթացքին վերջին կիրակի
օրն ըսելու ձեզ ինչ որ, եթէ ուշադրութեան
առնէք, գործնական մեծ կարեւորութիւն ունի
ձեր ապագայ հոգեւոր կեանքին համար :

Այնքան աւելի զօրաւոր է իմ այս փափաքս,
որքան ցաւով կը յիշեմ թէ ձեր այս վեր-
ջին ու ամէնէն, կարեւոր տարւոյն մէջ շատ քիչ
պատեհութիւն ունեցայ ձեր հետ ըլլալու : Իմ
բացակայութիւնս կորուստ մը չէր ձեզ համար,
որովհետեւ ուրիշներ լեցուցին իմ տեղս եւ
իմ գործս կատարեցին : Բայց կորուստ մէ
ինձ համար որ ձեզ հետ չունեցայ այն մտերիմ
յարաբերութիւնները զորս պիտի ունենայի, եթէ
ի միասին ուսած ըլլայինք այն մեծ նիւթերը
որք ձեր միտքը դրաւած են այս տարւոյն մէջ.
և այս իմ վերջին ու միակ պատեհութիւնս է իմ
կորուստ ըստ կարեւոյն դարմանելու :

Քաջ գիտէք դուք սակայն թէ մեր համակ-
րութիւնը մեր ուսանողաց հանդէպ չվերջանար,
երբ իրանց գպրոցական ընթացքը կը վերջանայ:
Անոնց կը հետեւինք աշխարհիս մէջ գրեթէ
մոյն այն եռանդով որով պիտի հետեւէինք բուն
մեր զաւակներուն :

Անոնց կը համակրինք իրենց փորձութեանց
մէջ, կ'ողբանք անոնց ձախորդութեանց վրայ,

կ'ուրախանանք անոնց յաջողութեանց վրայ :
Մեր ներկայացուցիչներն են անոնք, և մարդիկ
իրաւամբ անոնցմով կը դատեն զմեզ :

Գիտէք նմանապէս թէ մեր համոզումն է թէ
դաստիարակութեան մեծագոյն նպատակը նկա-
րագրի կազմութիւնն է : Ինչ որ է մարդ, նոյնն
են անոր գործերը: Մեր ջանքը չէ այնքան ձեր
գլուխները տեղեկութիւններով լեցնել որքան
զարգացնել ձեր հոգեւոր կարողութիւնները, և
այս զարգացումն ալ բնականօրէն կը պահանջէ
ինքնավստահ, անկախ նկարագիր մը :

Նկարագիրը սակայն չկազմուիր միայն իմա-
շական կրթութեամբ : Աւելի կախումն ունի
մեր զգացումներէն, ու մեր կամքի եւ հոգեոյ
բարձրագոյն բարոյական կարողութեանց գոր-
ծունէութիւնը կը պահանջէ . ուրիշ խօսքով, այն
հոգեւոր կեանքք՝ որուն վրայ խօսեցանք այսօր:
Այսպէս ձեր ապագային վրայ խորհելով, այս
երեւցաւ ինձ ամէնէն կարեւոր նիւթը, որուն
վրայ կրնայի ձեր ուշադրութիւնը հրափրել :

Յունական դիցաբանութեան մէջ կը պատ-
մուի թէ թետիա, Աքիլէսի մայրը, իր որդին՝
Ստիւքս գետին մէջ միրճնց, որովէս զի՞ր անխո-
ցելի ըլլար եւ ապահով :

Այսպէս եւ մենք միշտ կը փորձենք դանել
միջոց մը, որով անխոցելի ընճնք դձեզ և ապա-
հով աշխարհիս ամէն փորձութիւններէն : Դուք
նոր կեանք մը կը սկսիք այնպիսի ըլլանի իր և
այնպիսի պարագայից մէջ, որք մասնաւորա-

պէս աննպաստ են մաքուր ու անձնուրաց նկարագիր մը պահելու : Ամէն տեսակ փորձութիւններ պիտի շրջապատեն զձեղ աշխարհիս մէջ : Ձեր ընկերներէն գէթ ոմանք պիտի հեգնեն ձեր սկզբունքները, արհամարհեն ձեր հաւատքը, եւ ամէն ջանք ի գործ պիտի դնեն՝ զձեղ ալ իրենց հաւասար ընելու, լոկ կենդանական կեանքի մը մղելով զձեղ գետնաքարչ : Պիտի հանդիպիք լուրջ եւ ուսեալ բայց թերահաւատ մարդոց, որք պիտի փորձեն համոզել զձեղ թէ ձեր հաւասար յօդս ցնդած նախապաշարում մ'է : Եւ պիտի հանդիպիք անուանապէս Քրիստոնեայ մարդոց, որոց կեանքը բոլորովին հակառակն է իրենց գաւանութեան :

Աւազ, չկայ վտակ մը, ուր կարենայինք մենք ալ միրճել զձեղ՝ այդպիսի միջալայրի մը վտանգներուն դէմ պաշտպանելու համար զձեղ : Բայց առանց յոյսի չենք, որովհետեւ գիտենք թէ մարդու մը նկարագիր կախումն ունի ոչ թէ իր միջալայրէն, այլ՝ իրմէն : Դուք կրնաք ձեր միջալայրէն վեր բարձրանալ, այսինքն՝ Յիսուս Քրիստոսի հետեւիլ, որչափ ալ աննպաստ ըլլայ այդ միջալայրը Բայց տակաւին առանց վախի ալ չենք, որովհետեւ այս հոգեւոր կեանքը ինքն չգոյանար, տարտամ փափաքներու և երբեմնակի անկանոն ճիգերու արդիւնքը չէ :

Ցորչափ աշխարհիս մէջ կ'ապրինք, հոգեւոր կեանքը կարելի է պահել միայն հաւատարիմ, յարատեւ զործածութեամբ այն միջոցներուն,

որոնցմէ ոմանք ձեզ ներկայացուեցան այսօր : Ուեւէ ծշմարիտ բարիք աշխարհիս մէջ, և ամենէն աւելիյաւիտենական բարիքը, չստացուիր առանց եռանդուն և իմաստուն ճիգի : Եւ թէեւ այս ճիգը նուազ գժուարին կ'ըլլայ որչափ աւելի սովորական դառնայ, տակաւին չկրնար դադրիլ երբէք : Երբ ուրեմն մարդս կը փափաքի որ հոգեւոր նպատակին համնի, կը փափաքի նաև որ այդ նպատակին համնելու համար լաւագոյն միջոցներն ի գործ դնէ : Եթէ կ'ուզէ խոնարհութեամբ քալել Աստուծոյ հետ, եթէ կ'ուզէ հոգիով քալել, պէտք է որ լրջութեամբ նայի կեանքին վրայ, ուէտք է ըմբռնէ իր պարտականութիւնները առ Աստուծած, պէտք է ձանչնայ զնա ինչպէս յայտնած է Ինքզինքը Յիսուս Քրիստոսի անձին մէջ, եւ պէտք է աղօթքի և երկրպագութեան կրօնական պարտքերը կատարէ զգուշութեամբ :

Սայազէս ընելով մարդս անմիջապէս կատարեալ չըլլար : Աղատ պիտի ըլլաք կենաց փորձութիւններէն ու յուսախաբութիւններէն այլ ասոնցմէ վեր պիտի բարձրանաք այն բացարձակ վստահութեամբ թէ, ո'րքան ալ երկար ըլլայ մաքառումը, կարելի չէ որ անյաջող ըլլայ ձեր հոգեւոր կեանքը, որովհետեւ նոյն ինքն Աստուծոյ յաւիտենական նպատակներուն համաձայն կը գործէք : Փափաքելի է կանգնիլ կենաց սեմին վրայ՝ ինչպէս դուք երբեմն կանգնեցաք դպրոցին սեմին վրայ եւ երիտասար-

դութեան վստահ հայեացքովը նայիլ կենաց բու-
լոր կարելիութիւններուն վրայ ապագայ երկար
տարիներուն մէջ :

Ուրախացէք ձեր պատեհութեանց վրայ. բայց
մանաւանդ ուրախ եղէք գիտնալով որ աշ-
խարհային այս անդուլ փոփոխութեանց ամեհի
հոսանքին մէջ կայ Մէկը, որ չփոխուիր երբէք,
և որոյ նպատակներն յաւիտենական են և չեն
վրիպիր երբէք :

Սատուած նոյնն է երէկ, այսօր և յաւիտեան:
Եւ ո՞քան վսեմ է նայիլ մեր ապագայ հո-
գեւոր կեանքին վրայ և վստահ ըլլալ թէ Ա-
նոր հետ քալելով կրնանք մեր դերը կատարել
Սատուծոյ երկնային Արքայութեան մէջ, զոր
ժամանակն ու փոփոխութիւն չեն կարող բնաւ
կործանել և որ պիտի մնայ անսասան, երբ
ամէն վաղանցուկ բաներ վաղուց իսկ անհետ
եղած ըլլան :



ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔ

ԻԲՐ ՄՏԱՏԻՊԱՐ ԿԵՆԱՑ

Որ կամիցի ի ձէնչ մեծ լինել եղեցի
ձեր պաշտօնեայ, եւ որ կամիցի ի ձէնչ
առաջին լինել եղեցի ձեր ծառայու
Որպէս Որդի մարդոց ոչ եկն պաշտօն
առնուլ, այն պաշտել եւ տալ զանձն
իւր գրկան փոխանակ բազմաց :

Մ-Դ. Խ. 26—28

ԸՆԻԱԾ է թէ մարդու երիտասար-
դութեան միջոցին ապագային մէջ
կապրի. չափահասութեան միջոցին ներկան է որ
վինքը բոլորովին կը գրաւէ, իսկ ծերութեան
միջոցին անցեալին կը դառնայ վերստին: Բա-
նաստեղծութիւնն ու արուեստը լուսաբանած են
այս առածը, և փորձառութիւնն ալ հաստա-
տած է զայն: Մատաղ տարիքի երազանաց
մէջ Սպոնիական դղեակներ կը կառուցանէ
միշտ երեւակայութիւնը, և այն դղեակներն ալ
կը պէճնէ ամէնէն աւելի փափաքելի ու հրա-
պուրիչ բաներով: Սյապիսի յոյսերով խայտա-
ցող երիտասարդին ամէն ինչ կարելի կը թուի:

Աշխարհս հեշտութեանց դրախտ մ'է, ուր կրնայ գեղերիլ ըստ հաճոյս, ուր կրնայ սքանչելագոյն ծաղիկը կամ համեղագոյն պտուղը քաղել : Եւ մինչ տարիները կը սահին տակաւ, իւր կենաց մտափարը կը կազմէ հետզհետէ, կ'ընտրէ կենաց այն ասպարէզը, որ ամենին աւելի կը հրապուրէ զինք և կ'որոշէ այդ ասպարէզին մէջ յաջողիլ :

Մտափարը մը յղանալու այս կարողութիւնը մարդուն որոշիչ յատկութիւններէն մին է . մին այն մտաւոր կարողութիւններէն՝ որ զմարդ կը տարբերէ անառունէն : Այն երիտասարդը որ չունի զինքն առաջնորդող մտափապար մը, բան մը սիափի չկարենայ ի գլուխ հանել աշխարհիս մէջ : Նման է նաւու մը, որ ալեաց վրայ կը տատանի անօդնական, մերթ յառաջ կը մղուի տեղատուութիւնէն, մերթ ժայռերու կը բաղիսի մակրնթացութենէն: Չունի նպատակ մը որուն դիմէ : Չունի գաղափար մը՝ զոր իրագործել չանայ և պարագաներուն խաղալիքն է միայն : Հոս հոն կը տարուքերի առանց գիտնալու իսկ թէ որն է նաւահանգիստը ուր սիստի ուզէր ժամանել, եթէ կարևնար : Անասունին բնական կեանքը այս է : Ասկէ աւելի բարձր կեանք մը չգիտեր, և անոր անշուշտ հաճելի է այսպէս ապրիլ : Բայց այսպիսի կեանք մը երբէք չկրնար գոհացնել անման հոգւոյն տենչանոքը : Մարդ առանց ունենալու մտափարը մը, զոր իրագործել ճգնի, բեռ մ'է ոչ միայն

մարդկային ընկերութեան, այլ և իրեն . թշուառէ, դժգոհ, մարդատեաց : Կը կարծէ թէ մարդկային ընկերութեան պարտքն է զինքը հոգալ : Կը սրտմտի, որովհետեւ աշխարհ կը թերանայ իւր պարտաւորութեան մէջ : Ընկերութեան ցուրտ և վտանգաւոր անդամներն են այսպիսիք:

Պէտք չէ մոռնալ սակայն թէ մտափարի մը կազմութիւնը գործն է երեւակայութեան, որ, եթէ ողջ բանականութենէն չկառավարուի, մարդուս մտաւոր կարողութիւններուն ամէնէն քմահաճը կը դառնայ : Արուեստագէտն իսկ որ կը ճգնի մարդկային կերպարանքը մարմարիոնի վրայ քանդակել, չվատահիր իր երեւակայութեան : Տարիներով մարդակազմութեան և արուեստի լաւագոյն օրինակները կ'ուսումնասիրէ համբերատար աշխատութեամբ, և ապա կը ճեռնարկէ իւր մտափարը ստեղծել : Երեւակայութեան գործն է այս անշուշտ, բայց երեւակայութեան մը, որ ողջ բանականութենէ հրահանգուած է և ուղիղ դատողութենէ առաջնորդուած : Նոյն իսկ բոլոր իր այս յարատե ուսումնասիրութեանց հակառակ արուեստագէտն հազիւ կրնայ յուսալ մրցիլ Պէլլէտէրէի Ա.պողոսի կատարելութեան հետ, նախնի ժամանակաց այն անգուգական նշխարին, որ այժմ զարդն է Վատիկանի դահլիճներուն :

Եթէ այսքան խնամք կը պահանջէ մարդուն ֆիզիքական կերպարանքը քանդակելու գործը, ո՞րչափ աւելի խնամքի կը կարօտինք ստեղծե-

լու համար այն մտատիպարը, որ անմահ հոգ-
ւոյն բոլոր կարելի կատարելութիւնները պիտի
ներկայացնէ : Եթէ արուեստագէտը պարտի
ուսումնասիրել կազմութիւնը իւրաքանչիւր ու-
կորի, մկանի ու դնդերի, պարտի քննել ու
դնահատել իրեն ժամանակաց հազարաւոր օրի-
նակներու շնորհն ու գեղը . որչափ կարեւոր է
որ, երբ մեր կենաց մտատիպարը կը ձեւակեր-
պենք, ուսումնասիրենք հոգւոյն կարողութիւն-
ները, ընտելանանք կատարելութեան այն
սքանչելագոյն օրինակին, որ Տեառն մերոյ Յի-
սուսի կենաց մէջ կը ներկայանայ մեզ : Եթէ
երեւակայութիւնը իրը օրինակ ընտրէր հարստու-
թեան աստուած մը, որոյ փառազարդ կառքերը
փողոցներուն մէջ կը թաւալին, կամ ընտրէր
հեշտամոլ մը, որուն կեանքը զուարճութեանց
է զոհուած, կամ ընչեղ մը, որ ընկերական աս-
տիճանի բարձունքն է հասած իր անդուսպ փառա-
սիրութեան շնորհիւ, այնքան թերի ու անպատ-
շաճ մտատիպար մը պիտի լլար այն, որքան եթէ
արուեստագէտն իրը օրինակ ընտրէր մին այն
խելզ ու տիսելզ թշուառներէն, որք փողոցնե-
րուն մէջ կը մուրան : Քրիստոս է մեր կատար-
եալ օրինակը, և մեր մտատիպարն այնքան կա-
տարեալ կ'ըլլայ, որքան նորա ոգւոյն նմանի :

Ինչ որ կը փափաքիմ ձեր մտքին վրայ տպա-
ւորել այսօր՝ ահա այս ձշմարտութիւնն է թէ
Քրիստոնեալան տիսպար կեանիլ ծառայութեան կեանի
է : «Որ կամիցի ի ձէնջ մեծ լինել՝ եղիցի ձեր

պաշտօնեայ : Եւ որ կամիցի ի ձէնջ առաջին
լինել՝ եղիցի ձեր ծառայ : Որպէս Որդի մարդոյ
ոչ եկն պաշտօն առնուլ, այլ՝ պաշտել, և տալ
զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց : »
Պէտք է որ երեւակայութիւնը մարդուի այս
էական սկզբունքին հետեւելով կազմել իւր
մտատիպարը . Եթէ ոչ՝ երբէք պիտի չհասնինք
կենաց ձշմարիտ վախճանին :

Ա. Սոյն խնդիրը նկատած ատենակո նախ
պէտք է ըմբռնենք թէ ծառայութեան կեանքը
ինչ կը պարունակէ գործնականապէս : Դժուարին
չէ այս, որովհետեւ Տեառն մերոյ ուրոյն մէկ պատ-
ռէրը չէ : Ոչ միայն իր բովանդակ կեանքը
բացատրութիւն մը և լուսաբանութիւն մ'է այս-
պիսի կեանքի մը, այլ նաև իւր խօսքերը ամէն
ուրեք մեկնութիւնն են անոր Լեռան վրայի Քա-
րոզը ամբողջովին սոյն կեանքին նկարագրու-
թիւնը կրնայ համարուիլ, Բայց ոչ ուրեք այնչափ
յստակ կերպիւ ներկայացուած է մեզ, որչափ
այն խօսքերուն մէջ . որք Մատ. ԻԵ գլխայն վեր-
ջին մասն կը կազմեն : Հոն մեզ կը նկարագրուին
վերջին դատաստանը և այն սկզբունքները, որոց
համեմատ պիտի դատուին մարդիկ :

«Յայնժամ ասասցէ Թագաւորն ցայնոսիկ՝ որ
ընդ աջմէն լիցեն, Եկայք, օրհնեալք Զօր իմոյ,
ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարքայու-
թիւնն ի սկզբանէ աշխարհի : Զի քաղցեայ և
ետուք ինձ ուտել . ծարաւեցի և արբուցէք ինձ.
օտար էի, և ժողովեցէք զիս . մերկ և զգեցուցէք

զիս . հիւանդ էի , և տեսէք զիս . ի բանտի էի , և եկիք առ իս : Յայնժամ պատասխանի տաշցեն նմա արդարքն և ասասցեն . Տէր , երբ տեսաք զքեղ քաղցեալ և կերակրեցաք կամծարաւի՝ և արբուցաք երբ տեսաք զքեղ օտար , և ժողովեցաք , կամ մերկ՝ և զգեցուցաք : Երբ տեսաք զքեղ հիւանդ կամ ի բանտի , և եկաք առ քեզ : Պատասխանի տացէ Թագաւորն և ասասցէ ցնոսա . Ամէն ասեմ ձեզ , որովհետեւ արարէք միում յեղբարցս յայսցիկ փոքրկանց՝ ինձ արարէք . » Հոս ամենեւին խօսք չկայ աստիճանի , կամ հարստութեան , կամ պատույն կատամամբ : Խօսք չկայ ցեղի կամ եկեղեցւոյն կատամամբ , այլ մեզ կը ներկայացուի միայն կեանք մը՝ նույիրուած այլոց կարօտութիւնները լիցնելու , ծառայութեան կեանք մը : Այսպէս նաև Յակովոս առաքելոյն Ա. գլխոյն Զերք համարը կ'ըսէ մեզ , « Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ այս է , Այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց , անարատ պահել զանձն յաշխարհէ : »

Անաւասիկ Քրիստոնէական տիպար կեանքք . ոչ լոկ պարկետ կեանք մը՝ ոճիրներու կեղտէն և արատաւոր աշխարհի ապականութիւններէն զերծ , թէև այդ կեանքին էական մի մասն է այս : Ոչ լոկ կեանք մը՝ նույիրուած պաշտելու զԱստուած կամ հաւատալու ի Քրիստոս , թէև այդ կեանքին հիմն է այս : Այս ամէնուն վրայ պէտք է յաւելու նաև կեանք մը՝ բարիք դոր՝

ծելու նույիրուած , մեր ընկեր արարածոց ծառաշյութեան նույիրուած , ոչ բնաւ որպէսզի պատիւ , գովեստ և երախտագիտութիւն շահինք , այլ քանզի կը սիրենք մեր Տէրը և կը սիրենք մեր ընկերը մեր անձերուն պէս :

Արդարեւ երբեմն անոնք որոց համար բարիք կը գործենք՝ երախտագիտ կ'ըլլան առ մեզ իրենց ընդունած բարիքներուն համար : Յաճախ կը պատահի նաև որ աշխարհ իւր գովեստները կը շաայլէ մարդասիրութեան : Բայց աւելի յաճախ սխալ կը մերկնեն մարդիկ բարի գործերը , և բարերարը կը մոռցուի ծշմարիտ է թէ հարաշատ երախտագիտութիւնը խիստ հաղուագիւտ առաքինութիւնն մ'է : Եթէ մինչեւ իսկ մեծ բարերար մը մարդոց ուշադրութիւնը գրաւէ , իրենց դրուատիքը միշտ չմատուցուիր առ որ անկ է : Այշափ յաճախ կը պատահի որ մին կը կատարէ գործը , իսկ ուրիշ մը կ'ընդունի վարձը : Աշխարհի գովեստը կրնայ մարդս ընդունիլ , եթէ արքանի է անոր : Բայց եթէ մարդոց երախտագիտութիւնն ու գովեստն ստանալն է մէկուն գործելու շարժառիթը , յուսահատութեան դատապարտուած է ան և կորուսած է Քրիստոնէական կենուց ծշմարիտ ոգին : Մեր նպատակը պէտք է ուլայ մեր հոգեւոր պարտքերը կատարել Քրիստոսի և մարդկութեան սիրոյն համար և փոյթ չընել թէ ո՞վ կ'ընդունի պատիւը :

Պէտք է դիտել հոս թէ ծառայութեան այս

կեանքը այնչափ ընդարձակ է որչափ աշխարհը և այնչափ բազմազան որչափ մարդկային փորձառութիւնները : Հարկ չէ որ իւրաքանչիւր Քրիստոնեայ ընտրէ միեւնոյն արհեստը կամ պաշտօնը, Քրիստոնեայ մարդոց կը կարօտի ամէն ասպարէզ . և մարդ կարող է ընտրել որևէ կոչում, որուն յարմար կը զգայ ինքզինք : Կը նաև երկրագործ ըլլալ, վաճառական, դասաւու կամ քարոզիչ : Կրնանք փաստաբան ըլլալ կամ բժիշկ, Կրնանք տէր ըլլալ կամ սպասաւոր՝ մեր կարողութեան կամ հակամիտութեան համեմատ, Բայց ի՞նչ ալ ըլլայ մեր արհեստը, մեր պարտքն է զայն Քրիստոնէական սկըլլունքներուն հպատակեցնել և ծառայութեան կեանքի մը գործածել :

Անտարակոյս, վիճակի մը ընտրութիւնը շատ կարեւոր է . և այսպիսի ընտրութիւն մ'ընելէ առաջ պէտք է հարցնենք թէ ո՞ր ասպարէզը բարիք գործելու լաւագոյն պատեհութիւն կ'ընծայէ մեզ, ո՞ր կացութեան մէջ կրնանք ամէնէն աւելի օգտակար ըլլալ մարդոց և Աստուծոյ թագաւորութեան : Հարցում մ'է այս, զոր պարտաւոր ենք ընել և անկեղծութեամբ քննել՝ մեր ընտրութիւնը ընելէ առաջ : Թէրեւս այսպէս ընտրենք ասպարէզ մը, որ բոլորովին տարբեր ըլլայ այն ասպարէզէն, զոր պիտի ընտրէինք, եթէ այսպիսի հարցում մը չուղղէինք մենք մեր անձին : Թէրեւս պարտաւորութիւնք զո՞նել մեր բնական միտունիերը եւ ընտրել

գործ, մը որ չվայելեր մարդոց յարգանքը ու մեծարանքը, որ պիտի չհասցնէ զմեղ աստիճանի կամ հարատառութեան, և որ սակայն պիտի տայ մեզ Աստուծոյ ծառայելու մեծամեծ պատեհութիւններ : Այսպիսի վիճակ մը, ո՛րքան ալ նուաստ երեւի յաչս աշխարհի, իր յատուկ դըժուարութիւններն ու փորձութիւններն ունի :

Գործի մը ընտրութիւնը կենաց սկիզբն է և ոչ վախճանը : Ի՞նչ ալ ըլլայ մեր ընտրածը, կրնանք ծառայեցնել զայն կամ անձնասիրական նպատակի և կամ Աստուծոյ փառքին ու այլոց բարօրութեան նուիրել : Կան անտարակոյս վաճառականներ, փաստաբաններ, բժիշկներ և այլք, որք այսօր աշխարհի մէջ աւելի բարիք կը գործին, քանի եթէ քարոզիչ կամ դասաստու ըլլային : Բայց միւս կողմանէ կան շատեր, որ կրնային գործի պարապելով անբաւ հարստութիւն կուտակել և բարձրագոյն պատիւնները շահիլ, սակայն իմաստութեամբ նախապատիւսեպած են հոգիններու փրկութեան համար աշխատիլ աննշան :

Անտեղի չէ քանի մը խօսք եւս ընել բացատրելու համար թէ ի՞նչ կը հասկնանք ծառայութեան կեանք ըսելով : Քանի որ կեանքը կը բաղկանայ այնպիսի բաներէ, որք փոքրիկ են և աննշան ըստ ինքեան . քանի որ քիչ անգամ մեծ և ակնախտիղ դէպքեր կ'ընդմիջեն այս միակերպութիւնը, մեր այլոց համար կատարած աշխատութեանց մեծագոյն մասը կը բաղկա-

նայ գործերէ՝ որք փոքրիկ են ըստ ինքեան, մեծ ճիգ ու զոհաղութիւն չեն պարունակեր և ստրուկ գործեր են յաճախ։ Բայց չկայ բան մը, որ մեր ընկերներէն միոյն հոգեւոր ու մարմաւոր բարօրութեան նպաստէ և անշան ըլլայ մեղ համար և անարժան մեր ծառայութեան կենաց մէջ իր տեղը դրաւելու։

Չանցնիր օր մը և թերեւս ժամ մը, երբ մենք կարող չըլլանք հոգեւոր կամ մարմաւոր շարիք մը ընել անոնց որ մեր չուրջն են. եթէ կը հաւատանք թէ ամէն ինչ որ ուրիշներու հոգեւոր երջանկութեան, հանգստութեան, բարօրութեան կը նպաստէ՝ մեր արժանապատութեան հակառակ չէ։ Այսպիսի կեանքի մը գլխաւոր արդելքներն են հպարտութիւն և անձնասիրութիւն։ Յօժար չենք տալ մեր դրամը, մեր ժամանակը, մեր հանգիստը, երբ բան մը չունինք ակնկալելու ի վորսարէն. կամ այնչափ հպարտ ենք որ չենք կամենար խոնարիկ ծառայի մը աստիճանին ու գործին։ Բայց այս դդացումները, թէւ բնական անկեալ մարդկութեան, բոլորովին հակառակ են Քրիստոնէութեան ոգւոյն։ Պէտք է յաղթենք անոնց, եթէ կը փափաքինք նմանող ըլլալ Քրիստոսի։

Այս է ահա Քրիստոնէական ճշմարիտ կեանքը։ Զհրաւիրեր զմեղ ամայի անապատին մէջ ճըգնաւորին միայնակ խցիկը մեկուսանալ, այլ կը հրաւիրէ զմեղ աշխարհիս մէջ ապրիլ աշխարհի օդանի համար։ Զհրաւիրեր զմեղ, ինչպէս

երբեմն անցեալ դարուց մէջ, բոցերու մատնել մարմինը մեր հաւատքին վկայութեան համար, այլ կը հրաւիրէ զմեղ Աստուծոյ և մարդկութեան ծառայութեան նուիրել մեր կեանքը։

Բ. Արդ, ի՞նչ են այն շարժառիթները, որք պիտի մղեն զմեղ Քրիստոնէական կենաց այսպիսի մտատիպար մը ընտրել և իրագործել։ Կը խոստովանինք թէ չեն անոնք այնպիսի շարժառիթներ, որք սովորաբար շատ մարդոց գործերը կը կառավարեն։ Հակառակ են բոլորովին այն անձնասիրական ոգւոյն, որ կ'առաջնորդէ զմեղ վինտուել մեր և ոչ այլոց օգուտը։ Զենքաջալերեր հարստութեան սէրը, որ յաճախ այնքան զօրաւոր շարժառիթ մ'է, և զոր յազեցնելու համար մարդիկ յօժար են զոհել իրենց գորովալից զգացումները, իրենց առողջութիւնն ու խղճի խաղաղութիւնը։ Ներհակ են գլխովին այն կենդանական փափաքներուն, զորս գոհացնելու մէջ շատեր կը վինտուեն իրենց երջանկութիւնը։ Ես չունիմ այսպիսի կաշառներ ձեզ խոստանալու՝ համոզելու համար զձեղ ծառայութեան Քրիստոնէական կեանք մը վարել։ Զեմ կրնար խոստանալ ձեղ հարստութիւն կամ աշխարհի ծափածայն գովեստը, կը դիմեմ աշխարհի ծափածայն գովեստը, որուն դատաստաններ խղճի դատարանին, որուն դատաստանները կրնաք պահ մը անարգել և որուն վճիռները սակայն պիտի գործադրէ վերջապէս այն իշխանութիւնը, որ տիեզերաց վրայ կը բազմի։ Այս դատարանին մէջ չփնտռուիր թէ ո՞րն է հա-

ձելին . այլ միայն թէ ո՞րն է ուղիղը : Իւր օրէնքները հիմնուած են ոչ թէ փափաքի , այլ պարտաւորութեան վրայ : Իր պատիժներն յաւկտենական են :

Այն խնդիրը թէ արդեօք մեր կեանքը պարտաւորութեան սկզբունքին համաձայն պիտի կառավարենք, թէ պիտի թողունք ինքինքնիս գերի ըլլալ մեր աշխարհային փափաքներուն , թէ արդեօք Քրիստոսի համար պիտի ապրինք թէ մեր անձին համար , ամէնէն վսեմ ու ծանրակշիռ ինդիրն է , որ երբէք մեր մտքին կը ներկայանայ : Անմահ հոգւոյն ճակատագիրը մեր որոշումէն կախում ունի : Եթէ կարենայինք այս խնդիրն անկողմնակալ ոգւով և ուղիղ բանականութեան լուսով նկատել , մեր եղրակացութիւնը անխուսափելի պիտի ըլլար : Եթէ երբէք ինպաստ աշխարհային վաղանցուկ հեշտութեանց կու տանք մեր որոշումը , պատճառն այն է որ մեր բանականութեան դիմում չենք ըրած : Թողած ենք հոգւոյն յաւիտենական բաղդը խաղալիկ ըլլալ մեր կիրքերուն ու մեր հաճոյք ներուն : Ուստի յանուն պարտուց շարժառիթներուն՝ կը թախանձենք զձեղ սոյն բարձր մտալիպարն ընտրել : Այս է ճշմարիտ Քրիստոնէական կեանքը և այսպիսի կեանք մը կը պարտինք առ Աստուած , որ ստեղծեց զմեղ , և առ Քրիստոս , որ իր կեանքը տուաւ՝ զմեղ փրկելու համար : Իրաւոննք ունինա այս կեանքը պահանջելու մեզմէ , և մենք իրաւոնք չու-

նինք զայն մերժելու : Խիզճը կը պահանջէ զայն , մարդկային ցեղը կը կարօտի անոր :

Կան աւելի բարձր շարժառիթներ : Կա՞ն շարժառիթներ , որք կարենան աւելի արժանանալ՝ զմեղ անսասունէ որոշող և , ինչպէս կը հաւատանք , մեր բնութեան լաւագոյն մասը կազմող մեր բանականութեանը հաւանութեան : Արժան է մեզ իրը մարդ , համաձա՞յն է մեր մարդկային արժանապատութեան , անգիտանալ կամ առ ոչինչ համարիլ սոյն շարժառիթները և տատանիլ երազող դատարկապորտութեան հոսանքին վրայ , մինչև որ ուր ուրեմն սթափելով ինքինքնիս գտնենք ժայռերուն վրայ խորտակուած :

Ահա այն շարժառիթները , որ արժանի են ձեր ուշադրութեան : Այլ սակայն չեմ ուզեր ծածկել ձեզմէ թէ այս ծառայութեան կեանքը պիտի տայ ձեղ աւելի իրական խաղաղութիւն , աւելի ճշմարիտ երջանկութիւն , աւելի հրծուալից գոհունակութիւն քան որմէ ուրիշ կեանք , զոր կարելի էր ձեղ ընտրել : Եթէ ահաւոր են լքեալ խզճի մը խայթերը , ոչ նուազ ապահով և տեւական է երջանկութեան այն վարձը , զոր կը հատուցանէ անոնց որ իր ձայնին կ'անսան : Նա որ ծառայութեան այս կեանքը կը վարէ՝ Քրիստոսի բարեկամը պիտի ըլլայ և Քրիստոս անոր բարեկամը : Ասկէ աւելի ի՞նչ մեծ երջանկութիւն կայ աշխարհիս մէջ : Քրիստոնէական կեանաց վարձատրութիւնը ընդունելու համար մեր երկրային պանդխտութեան վախճանին չենք սպասեր :

Օր ըստ օրէ եւ ժամէ ժամ կ'ընդունինք այս վարձարութիւնը : Երեւակայական բան մը չէ այս , այլ ամէնէն իրականն ու գործնականը : Երբ Քրիստոնեան իր զբաղումներուն հոգեւրովը ու կնճիռներովը խոնջած է, ո՞չափ անգամ խաղաղութիւն ու հանգիստ կը գտնէ Քրիստոնէական համակրութեան խօսքեր խօսելով , մարդասիրական փոքրիկ գործեր կատարելով , ուրիշներու վիշտերը մեղմացնելով և բեռները կրելով : Զկայ ասկէ աւելի լաւ դարման այն վէրքերուն , զորս մեր սիրտը կ'ընդունի կենաց փորձութիւններէն և աղէաններէն : Զկայ խաղաղութիւն մը նման Աստուծոյ տուած խաղաղութեան , չկայ ուրախութիւն մը նման այն ուրախութեան , զոր կը գտնենք , երբ մտօ ենք Քրիստոսի և անոր քայլերուն կը հետեւինք :

Գ. Խօսքս կ'եզրակացնեմ գիտել տալով թէ Աստուծաշշունչը մեղ կը սորվեցնէ թէ ի՞նչ ոգւով սկսելու ենք Քրիստոնէական ծառայութեան այս կեանքը : «Մի՛ առ ականէ ծառայել իբրև մարդանաձոյք , այլ իբրև ծառայք Քրիստոսի առնել զկամս Աստուծոյ . սրտի մտօք ծառայել իբրեւ Տեառն : »

Այս տողերուն նախնական նպատակն էր յայտարարել ծառաներու թէ ի՞նչ եղանակաւ վարուելու են իրենց տէրերուն հետ : Բայց մասնաւորապէս կը պատշաճին նաև ամէն անոնց , որք որևէ գործ կամ պատասխանատութիւն ստանձնած են , ձեռնամուխ եղած են ապրիլ Քրիստոսի

և մարդկութեան ծառայելու համար : Անկեղծութիւն և սրտի մաքրութիւն , ահա ասոնք են Քրիստոնէական կեանքի մը չական մասերը : Այս աշխարհի գործառնութեանց մէջ կրնանք երբեմն խարել ուրիշները՝ իրենց շահերուն անձնուել ըլլալու ծանծաղ ու կեղծուպատիր ցոյցերով ; Բայց այս խսկ կարծուածին չափ դիւրին չէ , վասն զի կեղծաւորը ինքզինք կը խարէ աւելի քան ուրիշները , և մարդիկի միշտ պատրաստ են ուրիշներու թերութիւններն ու տկարութիւնները նշաւակել : Բայց հոս խնդիր չկայ բնաւմարդոց հաճելի ըլլալու և անոնց գովեստները շահելու : Մեր պարտքն է իբր Քրիստոսի ծառաներն ապրիլ Աստուծոյ առջև , որոյ ամենատեսաչքքը կը քննէ սիրտը և ամէնէն գաղտնի խորհուրդները կը տեսնէ : Կեղծիք կարելի չէ բնաւ : Կեղծիք մտադրելն անգամ մեր մտատիպարը կ'ոչնչացնէ բոլորովին : Սկսելու ենք ուրեմն սոյն կեանքը այն անկեղծ ու պարկեշտ գիտաւորութեամբ , որ միշտ առաջին տեղը պիտի տայ անոր մեր խորհուրդներուն մէջ և ուրիշ ամէն ինչ անոր հաղատակ պիտի ընէ , որ մեր առաջնորդը պիտի ըլլայ ամէն որոշումի մէջ և մենք պիտի հարցընենք զգուշութեամբ թէ արդեօք մեր խորհուրդները համաձա՞յն են ծառայութեան այն պարտաւորութեան , զոր ունինք առ Աստուծած և առ մարդկութիւն , թէ արդեօք ինչ որ մտադիր ենք ընել կ'ընծայէ մեղ բարիք գործելու և աւագոյն պատեհութիւններ :

Հոս չկայ բան մը որ անհամաձայն ըլլայ մեր աշխատութեանց և սովորական պարտառութեանց բարուք կատարման : Զկայ բան մը որ քաջալերէ կամ պաշտպանէ որեւէ տեսակ մուլեանդութիւն : Քրիստոսի հաւատարիմ ծառան ծոյլ չէ իր ամէնօրեայ գործերուն մէջ : Ինչ որ ունի ընելու՝ կ'ընէ ուրախութեամբ : Զանց ըներ ընտանեկան կամ ընկերական ուրիշ պարտաւորութիւններ , կը կատարէ զանոնք ամէնը հաւատարմութեամբ ու եռանդով : Կրնայ հարըստութիւն կուտել , կրնայ պատուոյ և բարձր դիրքի մը համնիլ : Բայց ասոնք չեն իր կենաց նպատակը : Զանոնք ամէնը Քրիստոսի կը նուիրէ անկեղծ խոնարհութեամբ , և կարօտեալներու օգտին համար կը գործածէ զայնս :

Կեանքը այնպէս կը կենայ երիտասարդին առջեւ , ինչպէս քարահանքէն դեռ նոր կտրուած մարմարինի զանդուած մը քանդակագործին առջև , որ կը տեսնէ հազարաւոր կարելիութիւններ : Իր գրոցովն ու կռանդով կրնայ քանդակել զայն ինչպէս կը կամի : Կրնայ փոխել զայն անմեղութեան ու մաքրութեան և կամ առնական կատարեալ գեղեցկութեան պատկերի մը : Կրնայ ոգորող սուսերամարտի մը և կամ կաքաւող այծամարդու մը կերպարանը տալ անոր : Կը նստի անոր առջև , և իր մտատիպարը կը կազմէ : Կ'որոշէ թէ ինչ պիտի ըլլայ արձանը : Դիւրակալմ կաւով կը կատարելագործէ իր մտատիպարը նախապէս , մինչև որ տեսնէ իր առջեւ

կատարեալ օրինակ մը այն մտատիպարին , զոր կը յուսայ իրագործել ամբիծ մարմարինին վրայ : Վերջապէս կը մօտենայ քարին , ու անյողդողդ ձեռքով կը սկսի գործել իր գրոցով : Միակ սխալ հարուած մը կրնայ իւր գործը եղծանել : Բայց պայծառ է իր աչքը : Իր առջեւ ունի իր տիպարը , եւ անմահ համբաւի մը յուսովը ներչնչուած՝ կ'աշխատի մինչեւ որ վերջապէս արձանը կը կանգնի իր առջեւ կատարելագործուած , իր հոգւոյն ստեղծագործութիւնը անկորնչելի մարմարինին վրայ մարմնացած :

Այսպէս երիտասարդը կանգնած կը նկատէ այն կեանքը , որ իր առջեւ կը պարզուի : Հազարաւոր կարելիութիւններ կը նշմարէ անոր մէջ . իւր ճակատագիրը պիտի քանդակէ : Բայց , աւազ , ո՞րչափ յաճախ իր մտատիպարը նուազ խնամքով կը ձեւակերպէ քան քանդակագործն՝ իր կաւեղէն օրինակը , և կը մօտենայ իր գործին երիտասարդական եռանդով , յաճախ առանց խորհելու թէ իր ամբողջ ապագան կախում պիտի ունենայ իր այս միակ գործին կատարելութիւնէն . և երբ վախճանին համնի , իր արձանը պիտի կանգնի իր առջեւ ո՞չ իր երեւակայած գեղեցկութեամբը , այլ իր գրոցին ամէն մէկ սխալ հարուածովը խանդարուած . և իր ամէն մէկ բարոյական զեղծումովը խեղաթիւրուած : Երբ քանդակագործը չյաջողի իր ձեռնարկին մէջ , կրնայ չնշել զայն և անդամ մալ սկսիլ : Բայց ի՞նչ կրնայ աւելի սոսկալի

Ըլլալ քան բոլոր յաւիտենականութեան մէջ մարդուս աչքին առջեւ ունենալ, ապականեալ ու վատնուած կեանքի մը պատկերը նոյն իսկ իր ձեռքովը պատրաստուած: Թերի պիտի ըլլայ անտարակոյս մարդուս ամենալաւ մտատիպարը և անոր կատարած ամենալաւ գործը, և մարդոց ո՛չ մէկը պիտի կարենայ վերջապէս իր կատարած գործին վրայ պարծիլ: Բայց մարդոց իրենց կարողութեանց արժանի որևէ ինչ արտադրելու միակ յօյսն է Քրիստոնէական կատարեալ կեանքն իրականացնելու աշխատիլ:

Զեզմէ ումանք, երիտասարդ պարոններ, վերջին անգամ է որ հոս կուգան այսօր: Տղայ էիք դուք երբ հոս եկա՞ք տարիներ առաջ անմշակ մտքով, անկազմ բարքով և դեռ անորոշ գաղափարներով կենաց պարտաւորութեանց ու պատասխանատուութիւններուն վրայ: Այսքան ժամանակ բարոյական և իմացական մշակութիւն վայելելէ ետև այժմ կը մեկնիք երիտասարդ տարիքի մէջ թեւակոխած: Կենաց վրայ սկսած էք աւելի ակնկառոյց նայիլ և, աստիճանաբար, թերեւս անզգալաբար, ձեր կենաց մտատիպարը կազմել: Զեր մտատիպարն անտարակոյս դեռ շատ հեռի է կատարեալ ըլլալէ, թէև հաւանականաբար փոխուած, շինուած ու վերստին շինուած է շատ անգամներ: Մեր փափաքն եղած չէ տիրող ազդեցութիւն մը գործածել այդ մտատիպարին մանրամասնութեանց վրայ: Աղատ թողած ենք զձեզ՝

ընտրել այն կոչումը որ կրնայ ամենէն աւելի հածելի ըլլալ ձեզ: Բայց մեր յարատեւ ջանքն եղած է համոզել զձեզ՝ ընտրել այն մտատիպարը, որ այսօր դարձեալ և վերջին անգամ ձեզ ներկայացուեցաւ. Քրիստոսի ծառայութեան նուիրել ձեր գործը, ի՞նչ ալ ըլլայ այն: Այս է պարտաւորութեան հրաւէրը: Այս է բանականութեան պահանջը: Այս է խաղաղութեան ու երջանկութեան ճամբան:

Երիտասարդ էք և քիչ ծանօթ կենաց դըժուարութեանց ու փորձութեանց: Աշխարհի մէջ յաջողութիւնը դիւրագին կ'երեկի ձեզ, Աղէկ է որ այսպէս է, և կը փափաքինք որ զգուշութեամբ սնուցանէք այդ երիտասարդական խանդը: Գոհութեամբ յետս կը նայինք այսօր այն դըպուցական յիշատակաց վրայ, որք ձեր ընտանի դէմքերուն հետ զուգորդուած են: Այս սրահներէն դուրս համակիր սրտով և ջերմեռանդ ալօթքով պիտի հետեւինք ձեզ աշխարհիս մէջ: Զեղ ամէն կարելի յաջողութիւն կը մաղթենք, և կը յուսանք թէ միշտ խանդակաթ սիրով և կը յուսանք թէ միշտ խանդակաթ սիրով պիտի յիշէք այն օրերը զորս հոս մեր հետ անցուցիք: Բայց ամէն բանէ աւելի կը փափաքինք որ Աստուած արժանի համարի զձեզ իբր իր ծառաներն ընդունելու: Կը փափաքինք որ Տեառն մերոյ Յիառուսի Քրիստոսի անունը փառաւորուի ձեր կեանքով: Կը փափաքինք որ դուք այժմէն խսկ խոնարհութեամբ և սրտագին ձեր բոլոր կորովը նուիրէք Քրիստոնէական կատարեալ կեանքը իրագործելու:



Պ.

ԿՐՈՆԻ ԱՄՐԱՊՆԴԻՉ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ

«Ես արարի, եւ ես անսացից, ես
ընկալայց եւ ապրեցուցից զնելու
Ա. ԽԶ. 41

ԱՐԴԿԱՅԻՆ հոգւոյն վրայ կրօն-
քին ունեցած պահանջները կախում
չունին մարդոց դատողութենէն կամ անոնց
ընտրութենէն : Իրաւ է որ մարդս կրնայ, եթէ
ուզէ, մերժել կամ զանց ընել զանոնք, բայց
այնպէս միայն ինչպէս կրնայ զանց ընել ֆիզի-
քական աշխարհի բաները : Կրնայ ընել զայս .
բայց չկրնար խոռոսիի այդպիսի գործի մը
հետեւանքներէն, որ ֆիզիքական մահ է մէկ
պարագային և հոգեւոր մահ միւս պարագային
մէջ :

Փոյթ չէ թէ այս օրէնքները մարդոց հաճոյ
են կամ անհաճոյ : Քանի որ Աստուծոյ օրէնք-
ներն են, պէտք է մարդս հնաղանդի անոնց կամ

պատիմը կրէ : Գիտենք որ այս ձևարիտ է փիզիքական աշխարհի մէջ : Կեանքի օրէնքն է որ հացը աշխատութեամբ ու ջանքով չահիք : Հաճելի չէ այս օրէնքը , բայց անկէ խուսափելու միջոց չկայ : Զկայ արժէքաւոր բան մը , զոր կարելի ըլլայ առանց աշխատութեան արտադրել : Հաճելի չէ մարդուս իր ախորժակները զսպել Բայց առողջութեան օրէնքները անողոք են և պէտք է հնազանդի անոնց և կամ ցաւի և հիւանդութեան պատիմը կրէ :

Սյապէս նաև բարոյական օրէնքը բացարձակ հրամայական մը կոչուած է փիլիսոփիայութեան մէջ , այսինքն հրաման մը՝ որ չկրնար վիճաբանուիլ կամ խնդրոյ տակ ձգուիլ , և որ կուդայ մարդոց այն նոյն անհուն Զօրութենէն , որ աշխարհի Փիզիքական օրէնքները սահմանած է :

Երբ , զոր օրինակ , Քրիստոս լերան քարոզին մէջ կ'ըսէ . « Խնդրեցէք նախ զարքայութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա » լոկ յորդոր մը կամ խրատ մը չէ այս : Դրական հրաման մ'է , որ չկարօտիր փաստի , ոչ ալ տեղ կը թողու վիճաբանութեան : Այս օրէնքին հնազանդիլ կեանք է , անսաստելը՝ մահ : Այս նոյնքան մէկ մասն է իրաց յաւիտենական և անփոփոխելի բնութեան որքան ձգողութեան օրէնքը :

Մեր Տէրը կը զիջանի մեղի հետ փաստաբանել , ոչ թէ որովհետեւ որևէ տարակոյս կայ իւր հրամայելու հեղինակութեան , կամ իւր

օրէնքներն ի գործ դնելու իւր կարողութեան մասին , ոչ թէ որովհետեւ որևէ տարակոյս կայ մեր հնազանդութեան բացարձակ պարտաւորութեան մասին , այլ միայն իւր անսահման սիրոյն պատճառաւ : Ինք չնորհած է մեղ բարոյական գործիչներ ըլլալու արժանապատութիւնը , ինք կը յարգէ իւր տուած պարգեւը , և այս պարգեւներուն դիմում կ'ընէ , մեր հնազանդութիւնն ու յաւիտենական կեանքը ապահովելու համար , փրկելու համար զմեղ ինքնակործանումի վտանգէն , այսինքն դժոխքէն :

Տկարութիւն կամ զիջում չկայ սակայն իր այս համոզկեր ջանից մէջ : Զիսստանար հոգեւոր կեանք առանց արդարութեան օրէնքին հնազանդելու : Բայց ցոյց կուտայ մարդոց թէ ո'րքան բանաւոր է այս հնազանդութիւնը և թէ ի՞նչպէս այն երջանկութիւնը , որուն կը փափաքին մէջ կ'ըսէ . « Խնդրեցէք նախ զարքայութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա » լոկ յորդոր մը կամ խրատ մը չէ այս : Դրական հրաման մ'է , որ չկարօտիր փաստի , ոչ ալ տեղ կը թողու վիճաբանութեան : Այս օրէնքին հնազանդիլ կեանք է , անսաստելը՝ մահ : Այս նոյնքան մէկ մասն է իրաց յաւիտենական և անփոփոխելի բնութեան որքան ձգողութեան օրէնքը :

Եթէ մարդոց բանականութիւնը մեղքէն մթագնած չըլլար , ուրախութեամբ պիտի հնազանդէինք իւր օրէնքին և իւր անհուն իմաստութիւնը պիտի ճանչնայինք : Եթէ մարդոց

սիրտերը անձնասիրութենէ կարծրացած չըլլա-
յին, անմիջապէս պիտի պատասխանէին Անհուն
Սիրոյ աղերսանքներուն:

Բայց այժմ ո՞րքան շատեր կան որք դէմ կը
դնեն նորա օրէնքին և իրենց ականջները կը
գոցեն Աստուածային Փրկչին սիրափիր խօսքե-
րուն դէմ: Կամաւ կամ կուրաբար սխալ կը
հասկնան կրօնքի ամբողջ իմաստը և Աստուածոյ
հետ իրենց ունեցած առնչութեան բնութիւնը:

Այսպէս էր կուրութիւնը Երուսաղէմի ժո-
ղովրդեան, որոնց եսայի մարգարէն ուղղեց
բնարանին խօսքերը. «Ես արարի, եւ ես ապրե-
ցուցից:» Մարգարէն՝ Եհովան կը բաղդատէ
Բաբելոնի փայտէ, քարէ, արծաթէ, ոսկիէ
կուրքերուն հետ, մարդոց ձեռաց գործերուն՝
որք անկարող են իրենքիրենց կամ ուրիշներուն
օգնելու, և զորս վտանգի ժամանակ իրենց երկըր-
պագուները կը տանէին կա՛մ իրենց կոնակն ա-
ռած, կա՛մ կենդանիներուն վրայ բեռցած: Իրը
հակապատկեր մը մարդոց շինած այս աստուած-
ներուն, որք միայն բեռ մ՛էին զիրենք պաշ-
տողներուն, Եհովան կ'ըսէ, Ես եմ որ ստեղ-
ծեցի զքեզ, Ես ստեղծեցի և ես պիտի տանիմ
զքեզ:

Ի՞մ կրօնէս Տարուելու կարօս թեռ մը չէ:

Այս ճշմարտութեան կը հրաւիրեմ ձեր ու-
շադրութիւնը, պարոններ: Առածի մը չափ
պարզ ճշմարտութիւն մը կ'երեւի այս: Որևէ
կրօնք, զոր մարդիկ ծանր բեռի մէս

պարտաւոր են իրենց կոնակին վրայ տանիլ, սուտ
կրօնք մը ըլլալու է, որովհետեւ այն Աստուածը
որ զմեզ ստեղծեց՝ կենաց միակ աղքիւրն է աշ-
խարհիս մէջ: «Նովաւ կեամք և շարժիմք և
եմք:»—Պարզ կ'երեւի այս: Բայց կ'ըմբռնենք
անոր կարեւորութիւնը: Երբ Քրիստոսի պատ-
ուէրը լսեցիք, «Խնդրեցէք նախ զարքայութիւնն
Աստուածոյ և զարդարութիւնն նորա,» ձեզմէ
ոմանք լրջօրէն հարցուցին իրենքիրենց թէ
արդեօք պատրա'ստ էին այս պատուէրին հնա-
զանդելու թէ ոչ, և երբ այս հարցումը ուղղե-
ցիք դուք ձեզ, չխորհեցա՞ք թէ դուք արդէն
այս կեանքիս մէջ շատ մը բեռներ ունիք տանե-
լու և թէ կրօնքն ալ աւելի բեռ մը, ծանր բեռ
մը պիտի ԸԼԱՅ, զոր ստանձնելու յօժար չէիք
դուք:

Տարօրինակ բան մը չէր ձեր այս մտածումը:
Եաւ երիտասարդներ նոյն մտածումն ունին:
Պայմանագրական կրօնքը, զոր մարդու իր շուրջ
կը տեսնէ, սովորական կեանքէն դուրս կե-
ցած կը թուի արդարեւ: Մարդոց կը ներկայա-
ցընեն կնճուոտ դաւանանք մը, զոր ընդունիլ
կը պահանջնեն անոնցմէ: Կը ներկայացնեն եկե-
ղեցական կազմակերպութիւն մը, որու հնա-
զանդելու են Քրիստոնեայք. խել մը ձեւեր ու
արարողութիւններ՝ զորս կատարելու են անոնք:
Եւ եթէ այս է կրօնքը, անքնական բան մը չէ որ
երիտասարդն ինքնիրեն հարցնէ թէ Եկեղեցոյ
այս դաւանանքներէն, ձեւերէն, արարողութիւն-

Ներէն ո՞րչափը իրեն հաճելի կամ կարելի պիտի ըլլայ տանիլ :

Բայց այս չէ Քրիստոսի կրօնքը : Եթէ այս ըլլար, արդարեւ տաղտկալի բեռ մը կ'ըլլար տանեւու : Հաւատալիք, երկրպագութիւն, կազմակերպութիւն բնական և ինքնարերական արտայայտութիւններն են կրօնական հաւատքի, և իր այն՝ բեռ մը չեն բնաւ : Եթէ այսպէս բնական և ինքնարերական ըլլալէ դադրին, տաղտկալի ուշ դառնան և կը դադրին նաև կրօնքի անհրաժեշտ և էական մասեր ըլլալէ :

Մի կարծէք սակայն թէ իմ նպատակս է կրօնից դրական պահանջները փոքրկացնել կամ ծածկել : Այնքան յաճախ այս պահանջներուն վրայ խօսուած է հոս որ այդպիսի կասկած մը կարելի չէ : Ձեզմէ անսնք որ լրջօրէն նկատած են սոյն խնդիրը, լոկ պայմանադրական կրօնքը նկատած չեն : Հարցումը, որ ձեր մոքին մէջ ծագած է, սա է թէ արդեօք կը բնանք իրական կրօնքին բեռը տանիլ : Գիտէք թէ այս կը նշանակէ մաքառում մը ձեր բնական միտումներուն դէմ, ձեր կիրքերուն և ախորժակներուն դէմ : Գիտէք թէ մտաւոր ճիգ մը պէտք է Յայտնութեան մեծ ճշմարտութիւններն ըմբռնելու համար, Աստուծոյ խօսքը ուսանելու և զինքն իմաստութեամբ պաշտելու համար : Գիտէք թէ կան աշխարհային զուարժութիւններ, զորա հարկ է լքանել, և կենաց գործերն ալ հարկ է շուկայի սկզբունքներէն

աւելի բարձր սկզբունքներով վարել : Գիտէք թէ ձեր կեանքը անձնուրաց ծառայութիւն մը պէտք է ըլլայ, ծառայութիւն Աստուծոյ և սէր մարդոց, թէ պէտք է ձեր ժամանակը ու ստացուածքը համարէք ոչ իրը ձերը, այլ իրը նուիրական աւանդ մը՝ զոր Աստուծած ձեզ յանձնած է ուրիշներու օգտին գործածելու համար : Գիտէք որ թերեւս հարկ ըլլայ նեղութիւն, գոնէ արհամարհանք ու ծաղրանք կրել ձեր հաւատաքին համար, ու երբ միտքերնիդ կը բերէք այս ամէնը, կրօնքը կ'երեւի արդարեւ բեռ մը, զոր մարդ աճապարելու չէ ստանձնել :

Եթէ այս միայն կը պարունակէ կրօնքը, իրաւ է որ բեռ մը պիտի ըլլար, և ոչ ոք կարող պիտի ըլլար տանիլ զայն : Բայց ասոնք կրօնքի պտուղներն են միայն, և ոչ թէ նոյն ինքն կրօնքը : Հակառակ այս բոլոր բաներուն կրօնքը բեռ մը չէ, զոր մենք կրելու տանեւու ենք . ընդհակառակն կրօնքն է որ իր վրայ կը կրէ և կը տանի զմել : Ես արարի եւ ես ապրեցուցից :

Այս ըսել չէ թէ զմեզ պիտի տանի նիւթական բեռի մը պէս, ինչպէս ոմանք կ'երեւակային թէ Եկեղեցին կրնայ զիրենք երկինք տանիլ, առանց ինքզինքնին պատրաստելու ուեէ ջանքի :

Այս միւսին չափ սխալ և գուցէ անկէ աւելի վտանգաւոր տեսութիւն մ'է : Աստուծոյ տանելու կերպը մեքենական չէ, այլ բնական, ոչ

թէ դուրսէն այլ ներսէն : Աստուած չմոռնար այն կենդանի հոգին զոր ինքն ստեղծած և իմացա կանութեամբ , զգացումներով և կամեցողութեամբ օժտած է : Այդ հոգւոյն մէջ կը մտնէ և իւր Աստուածային կորովով կը ներշնչէ զայն ա'յնպէս որ մենք մեր փրկութիւնը կը գործենք , մինչդեռ ինքն կամենալն ու ընելը կը ներդործէ մեր մէջ :

Մարդ կրաւորական չէ տաճնելու այս գործ ծոռութեան մէջ , այլ ներգործական , և կրօնական կեանքը , այս Աստուածային ներշնչան ազգեցութեան տակ , կեանքի բարձրագոյն ձեռն է , որուն ընդունակ է մարդ :

Երբ մենք կ'որոշենք ընդհանրապէս խնդրել նախ զարքայութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա , այս որևէ բեռ մեր վրայ առնելու որոշում չէ , այլ որոշում մը՝ մէկդի ձգելու մեղաց ու անհնազանդութեան բեռը , որոշում մը՝ Աստուծոյ հնաղանդելու և մեր սիրոտը բանալու այն Աստուածային զօրութեան , որ պատրաստ կը կենայ զմեղ դէպի յաւելանական կեանքը տաճնելու :

Երբ մեր սրտերն այսպէս կը ներշնչուին , այն բաները որք նախ բեռ մը կը թուէին մեղ՝ կ'ըլլան բնակսն և ինքնաբուխ արտայայտութիւններ մեր առ ինքն ունեցած սիրոյն : Բեռ մը չէ ինձ երբէք ինչ որ սիրով կը կատարեմ : Բեռ մը չէ , այլ՝ ուրախութիւն , ծառայել մէկում՝ զոր բոլոր աշխարհէն աւելի կը սիրեմ :

Երբ մարդ հասկնայ զայս , ոչ ևս խնդիր կը մնայ թէ արդեօք կ'արժէ՞ կրօնքի բեռը տանիլ , այլ թէ արդեօք կ'արժէ՞ առանց կրօնքի ըլլալ , թէ արդեօք անյոյս կերպով պիտի մաքառին մարդիկ իրենց կենաց բեռներուն հետ , կամ թէ ասոնց բոլորին վրայէն պիտի անցընէ տանի՞ զանոնք , այն Աստուածային զօրութիւնը , որ մարդոց մէջ կը բնակի :

Հասկնանք սակայն որոշ կերպով թէ ինչպէս որ կրօնքի բացակայութիւնը չզրկեր մարդու Աստուծոյ ընդհանուր չնորհներէն , այսպէս առ անոր ներկայութիւնը չփրկեր զայն կենաց հասարակ չարիքներէն :

Աստուած իւր արեւը կը ծագեցնէ թէ՛ բարին և թէ՛ չարին վրայ , և Բնութեան բուլոր բարիքներն ու գեղեցկութիւնները բոլոր մարդոց հասարակաց ժառանգութիւններն են : Այսպէս արդարը , ինչպէս նաև ամբարիշտը , ենթակայ են ֆիզիքական չարիքի : Նեղութիւն և մահ մարդոց ամէնուն բաժինն են առհասարակ : Մահը կու գայ թէ՛ արդարին և թէ՛ մեղաւորին տունը՝ առնելու տանելու մէկ անդամը և թողելու միւաներն ալ որ ողբան : Աշխատութիւնը կը ծանրանայ թէ՛ աստուածավախին և թէ՛ անհաստուածին վրայ : Բնութեան զօրութիւններէն ոչ մէկը գիտէ խարութիւն ընել :

Կենաց ինդիրը չէ՝ թէ ի՞նչպէս կարելի է խուսափիլ այս բաներէն . ոչ ոք կընայ խուսափիլ : Այլ թէ ի՞նչպէս կընայ մարդս դիմադրել

և յաղթել անոնց, այսպէս որ աւելի ազնուածնայ իր բնութիւնը. ինչպէս կրնայ հոգին իւր նիւթական միջավայրէն վեր բարձրանալ և իւր էութեան բոլոր կարելիութիւնները զարգացնել և ոչ թէ ճնշուիլ ու ստորնանալ: Այս փորձութեանց մէջ կրնքն է միակ ապաստանը: Աստուած կրնայ անոնց մէջէն տանիլ զմարդ, եթէ բանայ իր սիրառ, որ Ան դայ բնակի հոն և միանայ իր հետ: Բայց երբ մինակ է, մարդուս կը մնայ միայն տեղի տալ, և խորտակուիլ զօրութենէ մը, որ կոյր և անզգայ կը թուի իրեն: Անոր մէջ ոչինչ կայ զօրացուցիչ, ազնուացուցիչ կամ նոյն իսկ միխթարական: Հոգին սաստկօրէն կ'ընդվզի և կը նուաստանայ:

Ժանտախտի համաճարակը, զօր օրինակ, բարիի չփոխսեր չար մարդիկը. ինչպէս Եւրոպայի մէջ ամէն տեղ երեւցաւ ժանտախտի ժամանակ: Ընդհակառակն, կարծես տամն անզամ աւելի անասնական դարձան: Ինքզինքնին անարդ շուայտութեանց յանձնեցին և մարդկութեան ամէնէն հասարակ պարտաւորութիւններն անդամ մոռցան:

Աղքատութիւնն ըստ ինքեան աւելի ազնուացուցիչ չէ քան հարստութիւնը. ուր ո՛ր կրնքի ներկայութեամբն փոխակերպուած չէ, աւելի անասունի կը փոխէ զմարդ, կը ճնշէ անոր հոգին, կը կարծրացնէ ու կը դառնացնէ նախանձով ու ատելութեամբ կը լեցնէ և կամ լոկ տառապող ինքնաշարժ մեքենայի մը կը վերածէ զայն:

Նոյնը կրնանք ըսել նաեւ կենաց բոլոր հասարակ ցաւերուն ու դժբաղդութեանց մասին: Անոնք ինքնին մարդուս բնութիւնը չեն բարեփոխեր: Երբ կրօնքի ազդեցութեամբ կը սրբագործուին, այս ատեն միայն միջոց կ'ըլլան երկնային հրահանգութեան, կը մաքրեն և կ'ազնուացնեն կեանքը. անձնուրաց համակրութիւն մը կը ներշնչեն տառապեալ մարդկութեան նկատմամբ և սէր՝ այն բաներուն համար, որք անտեսանելի են և յաւիտենական:

Մարդս իր առջև պարզուած կեանքին մէջ պիտի ունենայ այս բնական չարիքներէն իր վիուի բաժինը: Խուսափելու միջոց չկայ: Կրնայ առանձինն անոնց դիմադրել իր անօգնական տկարութեամբ այն ատեն միայն, երբ Աստուած յանձն կ'առնու տանիլ զայն անոնց մէջէն իւր Աստուածային զօրութեամբ, այնպէս որ միշտ լոյս մը կը ճառագայթէ անոր հոգիին մէջ, որչափ ալ խաւար տիրէ անոր բոլորափը: Կրօնքը բեռ մը չէ զոր կրելու է կենաց միւս բեռներուն հետ: Զօրութիւն մէ որ դժուարութեանց մէջէն կը տանի, կ'անցնէ զմարդ ապահով: Կարելի՞ է առանց անոր ըլլալ: Անտարակոյս կրնայ մարդս առանց անոր ապրիլ: Բայց ինչ տեսակ կեանք մը պիտի ըլլայ այդ կեանքը, ինչ թշուառութեամբ, ինչ անյուսութեամբ լեցուն: Զարմանալի չէ որ անօթի մարդը, որ հաւատք չունի Աստուծոյ և անմահութեան վրայ, չունի Աստուածային ներշնչում

իւր սրտին մէջ , և կ'ըլլայ յոռետես , նոյն իսկ
անխիղճ : Ինչո՞ւ այդպէս չըլլայ : Եթէ ֆի-
զիքական հանգիստը կենաց մեծ բարիքն է ,
ինչո՞ւ ինքն ալ չստանայ այդ բարիքը այն
կերպով որով կրնայ ստանալ զայն վայրի
կենդանին : Եւ այն ատեն ի՞նչ կ'ըլլար մարդ-
կութիւնը :

Մինչեւ հոս քննեցինք ինչ որ մարդկային
կենաց բացասական տեսութիւնը կրնայ համար-
ուիլ . նկատեցինք զմարդ իրը ենթակայ ֆիզի-
քական բնութեան սահմանաւորութեանց և
զօրութեանց , իրը տառապելու ընդունակ և
մահուան դատապարտուած , և կրօնքի զօրու-
թիւնն ալ յիշեցինք միայն իրը միջոց մարդուս
հոգին ժամանակաւոր աշխարհի չարիքներէն
փրկելու : Բայց կեանքի շատ թերի և անբաւա-
կան մէկ տեսութիւնն է այս : Մարդոց ոչ մէկը
իւր կեանքը կը համարի իրը լոկ պայքար մը
Բնութեան ուժերուն հետ ֆիզիքական հանդիսա-
ստանալու , ցաւէն խուսափելու և զուարձու-
թեան հետեւելու համար : Աւելի ազնիւ խոր-
հուրդներ և աւելի բարձր տենչանքներ ունին
մարդիկ :

Գիտութիւն և առաքինութիւն պարագ բաներ չեն, և մարդիկ կ'ընդունին թէ հոգւոյն խմացական և բարոյական կեանքը գերադաս է ֆիզիքական կեանքէն: Կը հաւատանք Աստուծոյ և անմահութեան: Կը հաւատանք թէ հոգին իւր կարողութիւնները անհունս զարդա-

շընելու ընդունակ է : Կը հաւատանք երկնային երջանկութեան իրականութեան և կը յուսանք ձեռք ձգել զայն : Դուք որ երիտասարդ էք, կեանքի գաղափարական տեսութիւններ ու նիք, մտադիր էք բարի մարդիկ ըլլալ, ընել ամէն ինչ որ յարգելի ու սիրելի պիտի ընէ զձեղ : Այսպիսի տենչանքներ լոկ երեւակայութեան խաղեր չեն : Բնական փափաքներ են անմահ հոգեոյ մը, որ հոգեւոր անսահման յառաջդիմութեան ընդունակ կարողութիւններ ունի, որ Աստուծոյ պատկերովը ստեղծուած է և կոչուած իւր կարողութիւնները մարդկութեան բարւոյն համար գործածելու : Երիտասարդութեան այս գաղափարները յաճախ տարտար ու անգործադրելի կը թուին անոնց, որք աւելի չափահաս են և աւելի իմաստուն: Թերես փորձառութեամբ չափաւորուելու և իրական կենաց յարմարցուելու կը կարօտին: Այլ սակայն պէտք է խնամով տածել զանոնք իրը ներշնչումներ, որք անհրաժեշտ են հոգին իւր նիւթական միջավայրէն վեր բարձրացնելու համար: Ոչ ոք երբէք հոգեւոր մեծութեան հասած է առանց այսպիսի գաղափարականի ու այսպիսի տենչանքներու: Բայց մինչ այս վսեմ յոյսերը կը տածէ մարդու և իմաստութեան, առաքինութեան ու բարութեան այս բարձրագոյն կեանքը իրաւամբ: Կը նկատէ իրը իր ճշմարիտ կեանքը զոր մտադիր է իրականացնել, ունի նաև այն գիտակցութիւնը թէ իր մէջ ու իր

շուրջ կան հոգեւոր զօրութիւններ, որք բուլորովին հակառակ են այն տենչանքներուն, և կը զգայ թէ միայն պայքարի, երկարատև ու կատաղի պայքարի միջոցաւ է որ պիտի յաղթէ իր ստորին բնութեան և իր գաղափարականին բարձրանայ :

Ինքն իրեն գիտակից հոգւոյն անհրաժեշտ բնութիւնն է ինքն իրեն դէմ ելլել, ըսած է նշանաւոր հեղինակ մը, և իւր կատարելութիւնները ու ներդաշնակութիւնը շահիլ իր արդիւնք ներքին կատաղի և երկարաձիգ մաքառումի մը : Ամէն գործ ընտրութիւն մէ բարձրագոյն և ստորին շարժառիթի մը միջեւ . և այս ստորին շարժառիթներն ունին ոյժ մը և տոկունութիւն մը, զոր միայն այն ատեն կ'ըմբռնէ մարդ, երբ կը սկսի դիմադրել անոնց ֆիզիքական ախորժակներն ու կիրքերը, բնական փափաքները որք անձնասիրական ու մեղսալից հեշտութիւններով ապականուած են, հաճոյքի իղձը, ամէն նախանձ, ատելութիւն, ասոնք ամէնքն ալ կը յարձակին մարդոց հոգիներուն վրայ այնպիսի զօրութեամբ մը, որուն դիւրին չէ դիմադրել, և աշխարհս լեցուն է չար աղղեցութիւններով, որք մարդս մեղքի առաջնորդել կը փորձեն միշտ :

Ինչ յոյս ունի մարդ երբէք իրականացնելու իր վաեմ գաղափարները, երբ իր դէմ ունի շարուած այնպիսի զօրութիւններ, որք իր սրտին մէջ են և որք արթուն են գիշեր և ցե-

բեկ՝ մեղքի մղելու համար զինք մէջ և որք աւելի կը զօրանան ամէն յաղթանակի միջոցաւ զոր կը տանին մարդկային լաւագոյն բնութեան վրայ :

Քանիներ անյաջող եղած են այս փորձութեանց մէջ, ողբալով թերեւս իրենց կորուսած բարի հոգեւոր գաղափարներուն վրայ, դողալով անծանօթ յաւիտենական կեանքին առջեւ, բայց պայքարը շարունակելու անկարող :

Քանի որ այս անխուսափելի պայքարն ունի մարդս իր առջեւ, կարելի կ'երեւի՞ որ առանց կրօնքի ըլլայ, առանց կրօնքի, որ զօրութիւն մ'է հոգեւոր յաղթանակը շահեցնելու կարող : Այս է ահա ճիշդ ինչ որ Աստուած կը մատուցանէ մարդոց, ոչ թէ բեռ մը՝ զոր մարդիկ պիտի կրեն, այլ՝ զօրութիւն մը, որ պիտի կրէ զմարդիկ, այսինքն իւր Աստուածային զօրութիւնը :

Կարելի է փորձառութեամբ գիտնալ կրօնքին զմարդս այսպէս կրելուն ճշգրիտ նշանակութիւնը, և սակայն կարելի չէ բառերով բացատրել զայն : Տեսանք թէ այս չէ լոկ մեքենական գործողութիւն մը, ուր կրաւորական է մարդոց գերը : Անոնց կողմանէ կը պահանջէ անոնց գործունէութիւնը և կեանքը, անձնասիրական կեանքէ աւելի եռանդուն կեանք մը : Աստուածային կորով մը կը ներշնչէ մարդոց մէջ :

Ազատ չկացուցաներ մարդս հոգւոյ այն

պայքարէն , որուն վրայ խօսեցանք , ինչպէս ազատ չկացուցաներ ֆիզիքական կենաց անխուսափելի չարիքներէն : Բայց կ'ապահովէ մարդոց հոգեւոր բարձրագոյն բնութեան յաղթանակը իրենց ստորին բնութեան վրայ :

Սուրբ Դրոց մէջ այս բաղդատուած է հօր մը իւր մանուկը տանելուն , արծիւի մը իւր ձագը իւր թեւերուն վրայ առնելուն , հովիւի մը գառնուկ մը իւր կուրծքին վրայ կրելուն հետ : Բայց այս ալլագանութիւնները կ'ակնարկեն ոչ թէ տանելու եղանակին , այլ աւելի այն գորովալիր սիրոյն , որ պատճառ կ'ըլլայ տանելուն :

Նա կը կրէ մարդս , տալով անոր վէմ մը՝ որուն վրայ կրնայ ոտքն հաստատել իրը ապահով հիմ մը անոր հաւատքին , վերցնելով մեղաց ու յանցանաց բեռը մարդոց սրտերէն , բայց ամէնէն աւելի միացնելով մարդս Սնոր հետ որ յաղթեց աշխարհի և մահուան ու մեղաց վրայ իշխեց , միացնելով զմարդ Յիսուս Քրիստոսի , Աստուածային Փրկչին հետ :

Թէ այս է կրօնքի ճշմարիտ բնութիւնը , թէ այս ամէն օգնութիւնը կը մատուցանէ մարդոց , ոչ ոք որ հաւատարմութեամբ Սուրբ Գիրքն ուսումնասիրած է և կամ փորձառաբար գիտէ անոր զօրութիւնը՝ կրնայ երբեք տարակուսիլ : Այս քարոզին բնաբանը առանձին արտայայտութիւն մը չէ այս իրողութեան : Աստուածայունչը լեցուն է այսպիսի արտայայտութիւններով : Խոստումներու , առակներու , օրի-

նակներու , ինչպէս նաև ուղղակի վարդապետութեանց միջոցաւ մարդոց ուշադրութեան կը ներկայացնէ , անոնց մտքին վրայ կը տպաւորէ Աստուծոյ յօժարութիւնը և անձկութիւնը՝ կրելու մարդս իւր բազկաց մէջ և անցնելու զայն կենաց բոլոր փորձանքներուն ու մաքառումներուն մէջէն :

Իւր օրէնքներն անփոփխելի են , իւր պատուէններն հրամայական : Մարդս չկրնար դիմադրել անոնց և չտուժել : Բայց կրօնքը , մարդոց Աստուծոյ հետ վերստին միացումը՝ կու տայ անոնց կեանք և ոյժ՝ պատուէրին հնագանդելու : Մեղաւորներու ընծայուած Աստուածային չնորհաց մեծութիւնն այնպէս է որ կորուսեալները կրնան Աստուծոյ որդիններն ըլլալ :

Եւ տակաւին մարդիկ բեռ մը կը համարին կրօնքը և չեն ուզեր այդ նոր բեռն ալ կենաց միւս բեռներուն վրայ աւելցնել : Թերեւս Եկեղեցինները մասամբ պատասխանատու են այս վխալ ըմբռնումին համար , չափէն աւելի կարեւորութիւն տալով իրենց դաւանութեանց ու արտաքին ձեւերուն : Սնտարակոյս պատասխանատու են այնպիսիներ ալ . որ անունով միայն Քրիստոնեայ են և բոլորովին անծանօթ Քրիստոնէական զօրութեան : Մարդիկ ամէնքն ալ քիչ կամ շատ պատասխանատու են , ցորչափ կը դիմադրեն իրենց հոգւոյն մէջ Աստուածային ազդեցութեան , և իրենց կենաց մէջ չեն

պատկերացներ Քրիստոսի կեանքը , մանաւանդ երբ կրօնքը իբր բեռ մը կը նկատեն և կը խըրտ-չին անոր ծառայութենէն , ծառայութիւն մը՝ զոր պարտ էին ուրախութեամբ և խնդութեամբ մա-տուցանել :

Բայց մարդոց կրօնքը բեռ մը կարծելնուն գլխաւոր պատճառն այն է որ իրենք իրենց անձերը և իրենց բուն անձնասիրական շահերը կը սիրեն գերազանցապէս և դիտեն թէ կրօնքը այս անձնասիրական շահուց զրհողու-թիւնը կը պահանջէ : Ինչ որ չեն գիտեր՝ այս է թէ այն երջանկութիւնը , որուն կը փափաքին ամէն բանէ աւելի , կրնայ ստացուիլ մի միայն անձնուրաց սիրով : Թէ այն ատեն միայն կըր-նանք դիմադրել կենաց փորձութեանց և բարձ-րագոյն գաղափարականին համնիլ , երբ Աստ-ուած մարդոց մէջ կը բնակի և իւր Աստուածային զօրութեամբ կը ներշնչէ զանոնք :

Նոյն իւկ եթէ բեռ մը ըլլար , տակաւին մարդս իրաւունք պիտի չունենար զանց ընելու զայն , որովհետեւ Աստուած մարդոց հաճոյքը պայման չդներ իւր պատուէրներուն : Բայց եր-բէք չկրնար բեռ մը ըլլալ Աստուծոյ բարեկամ ըլլալը , նորա զօրութեամբ լեցուիլը և նորա սիրով ներշնչուիլը : Ընդհակառակն է , և պէտք է ըլլայ , ապահովութիւնը , միակ կարելի ապա-հովութիւնը խաղաղութեան , ուրախութեան հոգեւոր յաղթութեան , սիրոյ և յաւիտենական երջանկութեան :

Բոլոր մինչեւ հիմա ըսածներուս մէջ իմ միտքս ունեցած եմ այնպիսիներ որք անձ-նական կրօնքի մասին փորձառական գիտու-թիւն չունին , այլ միայն իրենք իրենց կը հար-ցընեն թէ արդեօք պատրա՞ստ են կրօնքի պա-հանջումներուն համակերպիլ թէ ոչ : Բայց մարդոց շատերուն համար քարոզիս բնաբանը աւելի խորին նշանակութիւն մը ունենալու է : Անոնք իրենց անձնական փորձառու-թեամբ գիտեն մասամբ թէ ի՞նչ է այն կազդուրիչ և ոգեւորիչ հոգեւոր , զօրութիւնը զոր Աստուած խոստացած է իւր զաւակաց : Զգացած են այս զօրութիւնը , երբ պարտաւոր-ուած են կրել այն ծանր բեռները որք ամէնուն հասարակաց բաժինն են , յուսախաբութեանց , ցաւի ժամանակաց մէջ : Զգացած են զայն երենց բոլոր մաքառումներուն մէջ իրենց ստորին բնութեան հետ , իրենց բոլոր ճիգե-րուն մէջ՝ ազատելու համար իրենց անձնա-սիրական շահամոլութիւններէն : Ո՞րչափ ան-գամներ մարդիկ հասկցած են իրենց կատար-եալ տկարութիւնը , անկարողութիւնը և մի-անգամայն Աստուծոյ սիրոյն վերականգնիչ զօ-րութիւնը : Ո՞րչափ անգամներ Տէրը կրած է մարդս իւր բազկաց մէջ , երբ մինակ քայլերու-ուժը կը պակսէր անոր Այդպիսիներ կրնան վկայել թէ կրօնքը բեռ մը չէ զոր մարդիկ կը կրեն , այլ հուժկու զօրութիւն մը՝ որ կը տանի զմարդ : Տակաւին բնաւ պէտք եղածին չափ սորված

չեն մարդիկ այս դասը : Տարած են տարակոյսի ու անձկութեան բեռներ, զորս հարկ չէր որ տանէին : Կրած են խաչեր, որք խաչ էին անոնց միայն, որովհետեւ հասկցած չէին թէ Աստուած իմաստնագոյն է քան զիրենք, թէ իւր ճամբաները լաւագոյն են քան իրենց ճամբաները և իւր խորհուրդները բարձրագոյն քան իրենց խորհուրդները :

Տարակուսած են մարդիկ երբեմն թէ արդւեօք երբէք կարող պիտի ըլլա՞ն յաղթել այնչար ազդեցութեանց, որք բուն իրենց սրտին մէջ են և յաւիտենական կենաց համնիլ : Դող ունեցած են նոյն իսկ Աստուծոյ տապանին ապահովութեանը մասին և իրենց տկար ձեռքերը երկնցուցած են վեր բռնելու համար զայն, մոռնաւով թէ մարդս ինքնին չունի որեւէ զօրութիւն և Սնկէ է որ կու գայ ամէն զօրութիւն :

Բոլոր այս տարակոյսի ու վախի բեռներուն պատճառն այն է որ մարդս Աստուծոյ չվատահիր կատարելապէս և բացարձակապէս, չըմբըսներ Անոր խոստման կատարեալ նշանակութիւնը, « Ես արարից եւ ես ապրեցուցից » : Բայց մարդոց տկարութիւնն իսկ զիրենք վհատեցնելու չէ : Այս մէկ մասն է չարութեան հետ իրենց պայքարին յորում հոգեւոր յաղթանակը ապահով է, քանի որ նոյն ինքն Աստուած յանձն առած է պաշտպանել իր արարածները :

Տառապանաց զուարթութեամբ համակերպելով, մեղաց դէմ ժրութեամբ կռուելով, և

իւր սրտին և իւր շուրջ եղած դժոխքին ու չարութեան ժրութեամբ դիմադրելով է որ կարող կ'ըլլայ մարդս Աստուածային ներգործութեան լիուլի ներշնչումը և զօրութիւնը ըմբըսնել իւր կեանքին մէջ, և ոչ միայն հաւատալ, այլ և գիտնալ թէ Աստուած է որ զինք ստեղծեց և իւր արքայութեանը սահմանեց . Նա ինքն է որ իւր սիրոյ բազկաց մէջ առած կը տանի զմարդ բոլոր կենաց փորձութեանց, յուսախաբութեանց և տառապանաց մէջէն դէպ անվախճան կենաց յաւիտենական երանութիւնը Յիսուս Քրիստոս Փրկչին հետ :





Ե.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ե Ի

ԻՐ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«ԶՐԻ առեւզ եւ ձրի առեւզ»
Սույն. Ժ. 8

ՎՐ ԲՆԱԿԻՆՔ աշխարհի մը մէջ՝ ուր
նախ կը կարօտինք Աստուծոյ, և ապա
կը կարօտինք միմեանց փոխադարձաբար։ Զկայ
բարոյական բացարձակ մեկուսութիւն, չկայ
այսպիսի մեկուսութիւն մը մեր բարդ բնութեան
ուէ մասին մէջ, մարմնաւոր, մտաւոր և հո-
գեւոր։ Սկսեալ կեանքի առաջին օրէն, երբ
աշխարհ կու գանք իր անօգնական մանուկներ
զորս մօր մէրը կը խնամէ, մինչեւ այն օրը՝
երբ սգաւոր բարեկամներ կը փակեն մեր աշ-
քերը մահուան անկողնոյն մէջ, անկախ չենք
երբէք ուրիշներու բարեացակամութենէն։

Ոչ ոք կրնայ այնքան մեծ ըլլալ , այնքան իմաստուն , այնքան զօրաւոր որ ոչ ևս պէտք ունենայ ուրիշ մարդոց օգնութեան , համակրութեան , ընկերակցութեան : Ոչ կրնանք մենք մեղմով ապրիլ , ոչ ալ մեռնիլ : Ոչ միայն կախում ունինք մեր դրացիներէն , մեր բարեկամներէն կամ մեր ժամանակիցներէն , այլ նաև կը ժառանգենք այնպիսի բարիքներ , որոնք մեզ հասած են ուրիշ ժամանակներէ և ուրիշ ցեղերէ :

Սոկրատ առաքինութիւն չքարոզեց Աթէնքի փողոցներուն մէջ Յունաց օգախն համար միայն : Ճշմարտին , գեղեցկին , բարւոյն վսեմ յլացումները Պլատոն չներշնչեց այդ դարուն լուսաւորութեան համար միայն , այլ նաև ամէն մարդոց շահուն համար : Մորս հեռագիրը չհնարեց լոկ Ամերիկայի համար , այլ որպէս զի աշխարհի ծայրերը կարենան միմեանց հետ միանալ :

Քրիստոնէական հաւատքին մէջ մեծած էք ոչ որոշնեաւ դուք այդպէս որոշեցիք ձեր մանկութեան ատեն : Ձեր այդ հաւատքը կը պարտիք ուրիշ դարերու հաւատքին , անոնց՝ որոնք նախ Քրիստոս քարողեցին ձեր նախահայրերուն , անոնց՝ որոնք Քրիստոսի համար զոհուեցան անցեալ դարերու մէջ , թէև իրենց անուններն իսկ մոռցուած են հիմա : Կը պարտիք ծնողաց , որոնք նախապատիւ համարեցան տառապիւ ի սէր Քրիստոսի քան թէ ուրանաւ զԱյն :

Մէկ խօսքով իւրաքանչիւր մարդ կը գրաւէ դիրք մը՝ որ կեդրոն մըն է , ուր կը միանան անհամար ազդեցութիւններ , որոնք ամէն կողմէ կու գան :

Մարդուս կարօտութիւնը Աստուծոյ , «որով կեամք , և շարժիմք և եմք , » որ պարգեւիչն է բոլոր բարիքներուն և որուն բարութիւնը անհուն է , մեր պարտականութիւնն առ Քրիստոս , որ աղբիւրն է չնորհաց , գթութեան , խաղաղութեան և յաւիտենական կեանքի , շատ աւելի ակներե է և բացորոյ :

Եւ այս բոլոր պարգեւները , թէ՛ Աստուծոյ և թէ՛ մարդոց պարգեւները , ստացած ենք ձրի առանց ստակի , առանց զինի , գրեթէ առանց չափի կամ սահմանի : Այս պարգեւներէն շատ քիչերը կան , որոց փոխարէնը կրնանք երբէք հատուցանել . աւելի քիչ են անոնք , զորս կրնանք իրենց տեսակին համեմատ հատուցանել պարգեւատուին : Կրնանք երախտագէտ ըլլալ , կրնանք մեր բարերաները սիրել , կրնանք սիրել զԱստուծ , կրնանք նմանող ըլլալ Քրիստոսի օրինակին , բայց չենք կրնար փոխարինել ինչ որ ընդունած ենք :

Եթէ այս ըլլար ամբողջ իրողութիւնը , մենք գրեթէ պիտի ընդվզէինք հոգեկան պարտականութեան այն զգացումին դէմ , որ բեռի մը պէս հոգիներուն վրայ պիտի ծանրանար , պարտականութիւն մը , զոր հատուցանելու կարելիութիւն չկայ երբէք : Որովհետեւ պէտք է ամէն

աղնիւ և վեհանձն հոգիի համար բեռ մը ըլլայ ընդունիլ բարիքներ , զորս երբէք կարող չէ փոխարինել : Բայց այդպիսի անտեղութիւն չկայ Աստուծոյ ծրագրին մէջ աշխարհիս մասին : Սն չէ օժտած մեզ բարձր ու վսեմ տենջանքներով , որոնցմէ կարելի չէ գոհացում գտնել :

Կայ կերպ մը այս հաշիւը հաւասարակշռելու , կերպ մը՝ որ անտարակոյս աւելի լաւ է քան ընդունուած պարգևներուն փոխարէնը հատուցանել անոնց , որոնք ձրի տուած են և փոխարինութիւն չակնկալելու մէջ գտած են իրենց վարձատրութիւնը , կերպ մը՝ որ թէ՛ գոհացում կու տայ մեր այս հոգեկան պարտա կանութեան գգացման , առանց մեր երախտա գիտութիւնը տկարացնելու , և թէ՛ ունի իր յա տուկ գոհացումն ու առաւելութիւնն ալ :

Հայրը , որ իր զաւակներուն բարելաւութեան համար կը զոհէ իր հանդիսաւը խնդութեամբ , ոչ միայն երջանկութիւն կը գտնէ ինք , այլ նաև այս կերպով կը վճարէ ինչ որ ինք պարտական է իր հօրը : Այսպէս իր սիրտը կը լեցուի նոր և երախտապարտ սիրով մը անոր համար , զոր նոյնքան լիովին գնահատել չէր գիտած մինչեւ հիմա :

Ինչ որ ձրի ստացած ենք և չենք կրնար տուողին հատուցանել՝ կրնանք միեւնոյն ոգ ւով ձրի մատուցանել ուրիշներուն :

Այս է ահա իմաստը Քրիստոսի այն խօսքին զոր իրը բնաբան առած ենք , Այս խօսքերը ուղղուեցան իր ընտրած երկուասան առաք-

եաներուն . Երբ առաջին անդամ պիտի զրկէր զանոնք ուրիշներուն քարոզելու այն Աւետարանը , որ իրենց սիրտը կեանքով ու սիրով լեցուցած էր : «Ճիւանդս բժշկեցէք , զբորոսս սրբեցէք , զդեւս հանէք , ձրի առէք և ձրի տուք»: Եւ միեւնոյն պատուէրը կը տրուի նաև ամէն անոնց որոնք իրենց Տէր կը դաւանին զՔրիստոս : Ինչ որ ձրի ընդունած ենք Աստուծմէ կամ մարդոցմէ , նոյնը մենք ձրի տալու ենք ամէն կարօտեալի , ո՛վ ալ ըլլայ ան :

Այս պատուէրս մասնաւոր աղդեցութիւն մը ունենալու է անոնց համար , որոնք դեռ նոր կ'աւարտեն իրենց կեանքի այն շրջանը , ուր ամէնքս ալ միայն ընդունող ենք գլխաւորա բար , և կը սկսին այն Յըջանը , ուր ամէնքս տուող ըլլալու ենք գլխաւորաբար :

Այն մասնաւոր պարգեւը , զոր դուք հոս ընդունած էք Քրիստոնէական մշակութիւնն է , և այս պիտի ըլլայ նաև այսօր մեր ուշադրու թեան մասնաւոր առարկան :

Քրիստոնէական մշակութիւն ըսելով կը հասկնանք հոգւոյն բարոյական և իմացական կարողութեանց զարգացումը Քրիստոնէական բարձրագոյն դաստիարակութեան միջոցաւ : Այս մշակութիւնը կը տարբերի ուրիշ գրեթէ բոլոր ստացուածքներէ , որովհետեւ բուն իսկ հոգւոյն կը պատկանի և , աստիճանի կամ հարստութեան նման , նիւթական կեանքին մէկ արտաքին յաւելուածը չէ պարզապէս : Ամէնէն

թանկագին պարգեւն է . ուստի և ըստ այնով
կարեւոր պարտականութիւններ կը պարունակէ
իր մէջ :

Բ. Հարցնենք ուրեմն նախ թէ ի՞նչ է բնու-
թիւնն ու ընդարձակութիւնն այն պարտաւո-
րութեան, զոր ունին ամէն անոնք որ ակրացած
են Քրիստոնէական մշակութեան :

Մեր բնաբանը կ'ըսէ թէ պարտաւոր ենք
ծրի տալ, միայն որովհետեւ ծրի ընդունած ենք:
օսր Տէրը պարզապէս չհամայեր իր առաքո-
եալներուն երթալ և Աւետարանը քարոզել
թէեւ այդպիսի պատուէր մըն ալ կայ ան-
շուշտ, այլ դիմում կ'ընէ նաև իրենց երախտա-
պարտութեան զգացումին, որ մեր ամէնէն
մաքուր ու ամէնէն աղնիւ զգացումներէն մէկն է:

Այս պարտականութեան ընդարձակութեան
չափը Թիսուսի մէկ ուրիշ խօսքն է . «Ամենայնի
որում շատ տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ:»
Այնքան ամէնուն կողմէ ընդունուած սկզբունք
մըն է այս որ առածի կարգ անցած է տարբեր
լեզուներու մէջ : Ֆրանսացիք կ'ըսեն, զոր օրի-
նակ, Noblesse oblige: «Աղնուականօրէն պարտի
վարուիլ աղնուականը:» Այսինքն թէ որչափ
աւելի բարձր ըլլայ աստիճանը, այնքան աւելի
բարձր պէտք է ըլլայ վարժունքը, այնքան
աւելի աղնիւ պէտք է ըլլայ կեանքը: Որքան
աւելի մեծ ըլլայ հարստութիւնը, այնքան աւելի
մեծ պէտք է ըլլայ աղքատներ հոգալու պար-
տականութիւնը :

Այս սկզբունքին մասին տարակոյս չկայ, ե-
թիստոս հոգեւոր բաներու ալ օրէնքը կը հա-
մարի ինչ որ իբր մարմնաւոր բաներու օրէնքը
կ'ընդունի աշխարհ: Պարգեւին չափը՝ չափն է
նաև պատասխանատուութեան :

Եթէ այս չափով չափենք Քրիստոնէական
մշակութեան պարգեւը, և փնտուենք թէ ի՞նչ
պատասխանատուութիւն կը դնէ ան մեր վրայ,
դժուար չէ տեսնել թէ աննշան չկրնար ըլլալ
այդքան ազնիւ բանի մը պահանջած պատաս-
խանատուութիւնը, չկրնար նուազ ըլլալ քան
պարտաւորութիւնը այն մշակութեան ազդե-
ցութիւնը տարածելու այն ընկերական կեան-
քին մէջ ուր մարդս կը շարժի:

Ընկերական կեանքը, ուեէ տեղի և ուեէ
ժամանակի մէջ, արդիւնքն է զանազան և
յաճախ իրարու հակառակ ազդեցութեանց,
կրօնական, կրթական, աւանդական և արտա-
քին: Բարդ վիճակ մըն է, բայց ընդհանրա-
պէս ունի տիրող առանձնայատկութիւն մը,
որով ուրիշներէ կ'որոշուի . կրնայ ըլլալ լուրջ
կամ թեթեւամիտ, ուսումնամէր կամ հեշտա-
մոլ, բարոյական կամ անբարոյական, կրօնա-
սէր կամ անկրօն:

Քրիստոնէական քաղաքակրթութիւն կը կո-
չնաք ժամանակին քաղաքակրթութիւնը . և
արդարե ի՞նչ բարի տարրեր որ կը պարունակէ
ան, Քրիստոնէական կը պարտի: Բայց
ստիպուած ենք խոստովանիլ թէ աղտեղած է

այն ապականութիւնով. որ արդիւնքն է հարըստութեան ու զեղսութեան, զիտութեան հպարտութեան և տգիտութեան ու աղքատութեան նախանձին Եւ գժբախտաբար կը տեսնենք թէ իր ապականեալ և ոչ թէ իր Քրիստոնէական կողմն է որ ամէնէն աւելի ժողովուրդները կը հրապուրէ:

Աւանդական բարոյականութիւնը և պարզասէր սովորութիւնները կարծես թէ հետղետէ տեղի կու տան կոյր անձնատուութեան մը հաճուրնեռու, որ այսօր քաղաքակրթութեան էական յատկութիւնները ըլլալ կը կարծուին, մինչդեռ իրօք ահարկու վտանգներ են և այդ քաղաքակրթութեան կործանումը կը սպառնան :

Երբ Քրիստոնէանները լքանեն իրենց Քրիստոնէական հաւատքը և անոր տեղ Եւրոպական քաղաքակրթութեան ուկեղէն ձեւերն ընդունին, անխուսափելի է իրենց բարոյական կործանումը:

Ի՞նչ որ ամէնէն աւելի կարեւոր է, աղդեցութիւնն է այն նոյն Քրիստոնէական մշակութեան, որ անխախտ հաւատք ունի Աստուծոյ և արդարութեան յաւիտենական սկզբունքներուն վրայ, որ սրտովին կ'ընդունի զՅիսուս Քրիստոս իր միակ կարելի Փրկիչը աշխարհի. կ'ընդունի թէ սիրոյ օրէնքն է ճշմարիտ հիմը մարդկային ընկերութեան, որ միեւնոյն տտեն կը ճանչնայ մարդուս արժանապատուութիւնը ու արժէքը, հոգեւոր յառաջդիմութեան օրէնքին կը հաւատայ և խնդութեամբ կ'ողջունէ մարդկային իմացականութեան նոր-

բանոր հոգեւոր յաղթանակները ամէն օգտակար ձիւղի մէջ :

Այս է ոգին այն Քրիստոնէական մշակութեան, զոր դուք այս վարժարանին մէջ ընդունեցիք : Եւ այն պարզեց զոր դուք ձրի վայելեցիք՝ մամնաւոր պարտաւորութիւն մը կը դնէ ձեր վրայ հանդէպ մարդկային ընկերութեան, ուր մուտ պիտի գտնէք ահա : Մարդկային ընկերութիւնն ամէն ուրեք ամէնէն աւելի այս մշակութեան աղդեցութեան կը կարօտի՝ սոյն ոգւոյն պաշտպանութեան, մաքրութեան ու աղնուացման համար :

Անգամ մըն ալ ուրեմն ուշադրութիւն ըրէք Քրիստոսի այս խօսքերուն, «Զրի առէք և ձրի առւք :» «Ամենայնի որում շատ առւաւ, շատ խնդրեսցի ի նմանէ :»

Գ. Այսպիսի է պարտաւորութիւնը: Արդ հարցնենք թէ ի՞նչպէս կրնանք կատարել այս պարտաւորութիւնը : Ի՞նչպէս մեր Քրիստոնէական մշակութիւնը կրնայ աղդեցութիւն մը ի գործ դնել ընկերական կեանքին վրայ :

Անտարակոյս մեր աղդեցութիւնն ամէն բանէ առաջ կախում ունի մեր անձնական նկարագրէն, որ մեր գործերովն ու մեր զանցառութիւններովը կը յայտնուի : Մրգան կարեւոր է ուրեմն վարել այսպիսի կեանք մը, որ ուրիշներու օրինակ մը ու յանձնարարութիւն մը պիտի ըլլայ այն Քրիստոնէական մշակութեան, զոր կը փափաքինք որ իրենք ալ ստանան :

Ս.յս կերպով է որ կ'ըլլանք կենդանի թուղթեր
«ծանուցեալ և ընթերցեալ յամենայն մարդկանէ»:

Չենք կրնար կանգ առնել հոս այդպիսի
կեանքի մը գաղափարական պատկերը գծելու
համար մանրամասնօրէն: Բայց քանի մը յատ-
կանիներ կան այնքան էտական որ չենք կըր-
նար զանց ընել զանոնք:

Մշակութեան մը գաղափարն իսկ կ'ենթադրէ
թէ պէտք է բանաւոր կեանք մը ըլլայ ան,
ուն Հանութենէ և ոչ կիրքէ կառավարուած:
Տարիներ չվատնեցիք ձեր իմացական և բարոյա-
կան կարողութիւնները մշակելու, որպէս զի
ա'լ անդամ մըն ալ չգործածէք այս կարողու-
թիւնները, երբ մարդկային ընկերութեան մէջ
մտնէք: Սորվեցաք խորհիլ ու դատել: իմացա-
կան հաճոյքներու համը առիք: Բարոյական
բարձր նպատակներ ունիք, և ուստի ձեր կեանքը
ի հարկէ պէտք է ըլլայ բանաւոր կեանք մը,
լուրջ կեանք մը. լուրջ՝ ոչ մուայլ և մելա-
մաղձոտ, այլ լուրջ՝ որովհետեւ բարձրագոյն
հաճոյքներ նախապատիւ կը սեպէք ստորին
հաճոյքներէ, կեանք մը ողջմտութեամբ և
առողջ դատողութեամբ կառավարուած, իմա-
ցական անդադար զարգացման մը կեանք մը,
կեանք մը գործնական, որ իր մէջ կը պատկե-
րացնէ այն առաքինութիւնները որոնք իրը
Քրիստոսի աշակերտներուն յատկանիները կը
ներկայացուին մեզ Նոր Կոտակարանին մէջ:

Խապաշարումին պատճառն այն սխալ գաղա-
փարն է թէ այդ մշակութիւնը չկրնար համա-
ձայնիլ առտնին այն խոնարհ առաքինութեանց
հետ, որոնք այնքան անհրաժեշտ են ընկերական
երջանկութեան: Բայց ձշմարտապէս բանաւոր
կեանք մը կը ճանշնայ այս առաքինութեանց
կարեւորութիւնը և յարգելի կ'ընծայէ զայն:

Քրիստոնէական մշակութեամբ ներչնչուած
կեանքին ուրիշ մէկ յատկանիչն ալ անձնուրա-
ցութիւնն է: Պէտք է բարոյական զոհողութեան
կեանք մը ըլլայ: Պարզ իմացական մշակու-
թիւնը արդարեւ դէպի կղզիացում և անձնա-
սիրութիւն կը ձգտի, բայց Քրիստոնէական
մշակութիւնը սիրոյ վրայ հիմնուած է:

Անձնասիրութիւնը ոչ միայն մեղաց արմատն
է Աստուծոյ աչքին առջև, այլ նաև յայտնի է
թէ աղքիւն է այն բարոյական ապականու-
թեան և դասակարգերու ատելութեան, որ
Եւրոպական քաղաքակրթութեան կործանում
կը սպառնայ:

Միւս կողմանէ անձնուրաց, համակրալից
կեանքը, որ իր հաճոյքները մարդասիրական
գործերու մէջ կը փնտոէ աւելի քան իր
բուն կիրքերը ու փափաքները գոհացնելուն մէջ,
միշտ բարերար զօրութիւն մըն է ուէ համայնքի
մէջ:

Մարդիկ իրենց փորձառութեամբ գիտեն թէ
որքան զօրաւոր է անձնասիրութիւնը, և լոկ
իրենց այս գիտակցութիւնը կը սախպէ զիրենք

գնահատել և յարգել հարազատ բարոյական անձնուրաց կեանք մը , ուր ալ տեսնեն զայն : Այդպիսի կեանք մը կը խօսի իրմանց այնպիսի համոզիչ լեզուաւ մը , որուն կարող չեն դիմադրել :

Այն կեանքը , զոր Քրիստոնէական մշակութիւնը կը պահանջէ , պէտք է նաև Քրիստոնէական կեանք մը ըլլայ գերազանցավիչս : Բանականութիւնը և մարդասիրութիւնը գովելի բաներ են . ու . ինքնեան , բայց Աստուծմէ կու գայ բոլոր զօրութիւնը , և աշխարհային լաւագոյն բաները չեն կարող իրենց նպատակին ժամանել , երբ Աստուած կը մուցուի : Կրօնաքն է հիմը բոլոր ծշմարիտ կենաց , թէ՝ անհատական և թէ՝ ընկերական կենաց : Մենք մեր անձին համար Քրիստոսի կը կարօտինք : Չենք կարող երբէք բանաւոր , անձնուրաց կեանք մը վարել առանց անոր մշտնջենաւոր օգնութեաննեւ Քրիստոնէական ընկերութեան մէջ Քրիստոսի բացակայութիւնն է բոլոր չարեաց ազրիւրը : Ուրեմն մենք մեր անձին համար Քրիստոսի աշակերտները ըլլալու ենք և Քրիստոսի վկաները աշխարհի համար :

Որեէ հասարակութեան մէջ այսպիսի բանաւոր , Քրիստոնէական անձնուրաց կեանք մը ապրիլը լաւագոյն եղանակն է այդ կեանքը ուրիշներուն յանձնաբարելու , և օրինակին ազգեցութեան կարեւորութիւնը կարելի չէ չափազանցել :

Բայց մինչդեռ կան ժամանակներ , երբ լըռութիւնը ոսկեղէն է և օրինակն է միակ կարեւոր բանը , ստոյգ է նաև որ լուռ դասատուները չեն կրնար երբէք աշակերտները կրթել , և օրինակը չէ կարող աշխարհս դարձի բերել : Մեր բնութեան մէկ մասն է խօսիլ այն բաներուն վրայ որոնք մեր սրախն մէջ են , և Սողոմոն կ'ըսէ թէ «խնձորք ոսկիք ի դարձնս արծաթիս են բանք ասացեալք ի դէպ ժամանակի :»

Եթէ Քրիստոնէական ընկերութիւնը Քրիստոնէական մշակութեամբ պիտի խմբուի , բառեր և գործեր պէտք են , ինչպէս նաև օրինակ՝ Պէտք կայ համոզելու ծերերը թէ անցելոյն աւանդութեանց մէջ ինչ բարի բան որ կայ՝ պիտի զօրանայ աւելի և ոչ թէ փճանայ այս մշակութեան պատճառաւ : Պէտք կայ հաւատալ տալու երիտասարդներուն թէ «Ճանապարհ նորա ճանապարհ բարեաց են , և ամենայն շաւիղք նորա խաղաղութեամբ :» Թէ այն շուայտութիւնը , անբարոյութիւնը և անհաւատութիւնը , որ կը տարածուին յանուն քաղաքակիրթութեան , չարիքի համաճարակներ են , աւելի վկասակար երջանկութեան քան այն ֆիզիքական հիւանդութիւնները , որոնց դէմ զգուշութեամբ ինքզինքնիս կը պաշտպանենք դարմաններով ու հականեխումներով :

Եթէ օրինակին լոկ վատահիք , աշխարհէն կղզիացած կը գտնէք ինքզինքնիդ : Թերեւս

սուրբ կը համարին զձեզ մարդիկ, բայց ո՞րքան ալ շատ յարգանք վայելեն սուրբերը իրենց մահուանէն ետեւ, շատ քիչեր կան որոնք հակամէտ են զանոնք գնահատելու կամ անոնց օրինակին հետեւելու երբ դեռ ողջ են :

Մարդոց վրայ աղդեցութեամբ գործելու համար պէտք է անոնց հետ բարեկամութեամբ ու համակրանոք ընկերակցիլ, զգալ տալ անոնց թէ չէր արհամարհեր զիրենք իրր ստորին հակներ : Բայց կը փափաքիք որ իրենք ալ ձեզ հետ մասնակից ըլլան այն բարիքներուն, զորս դուք այնքան կը գնահատէք :

Ընկերական զուարձութիւններ, ճաշակաւոր զգեստներ, հրապուրիչ բնակարան, թերեւս բարձրագոյն փառքը կը կարծեն անոնք : Տարբեր է ձեր կարծիքը : Այսու ամենայնիւ, պէտք չէ որ այդ պատճառաւ մերժէք իրենց հետ ընկերակցիլ և մենակեացի պէս ապրիք ու քուրծ հագնիք : Դուք չէք կրնար երբէք մարդկային ընկերութիւնը բարեկարգել արհամարհե . լով ինչ որ անվասս և հրապուրիչ է մարդկային ընկերութեան կեանքին մէջ : Քրիստոս շարհամարհեց այս բաները, և դուք ալ պատճառ չունիք տարբեր վարուելու : Այս բոլոր բաները, որքան որ անվասս են, ընդունելով է որ բարձրագոյն ու լաւագոյն բաներու պիտի առաջնորդէք ձեր բարեկամները :

Ի՞նչ աղդեցութիւն որ ձեր նկարագիրն ալ կրած է՝ արդիւնքը եղած է բառերու ու գոր-

ծերու, ինչպէս նաև օրինակի : Տեսաք, թերեւս և գնահատեցիք այլոց անձնուրաց Քրիստոնէական կեանքը, որ հիմն է աղդեցութեան : Բայց նաև իրենց խրատներն ու խրախոյսը, իրենց գործերը, իրենց համակրութիւնը, իրենց շահագրդուսիլը այն բաներով որոնք զձեզ կը շահագրգռեն, շահած են ձեր սիրտերը, գիտութեան շաւղին մէջ ձեզ առաջնորդած, և կեանքի նոր գաղափարներ ներշնչած են ձեզ :

Հոգ տարած են ձեր խաղերուն ինչպէս ձեր ուսմանց : Ծիծաղած են ձեզ հետ ինչպէս և աղօթած ձեզ համար, և հաւանականաբար անոնք որ մասնակցած են ձեր զուարձութեանց՝ ամէնէն աւելի աղօթած են ձեզ համար :

Այսպիսի օրինակներ ունենալով ձեր աչքին առջեւ դժուար ըլլալու չէ ձեզ տեսնել թէ ի՞նչ եղանակաւ կարելի է մեծագոյն աղդեցութիւն մը գործել ընկերական կեանքին վրայ :

Ձեր բուն նկարագիրը հիմը պիտի ըլլայ ձեր աղդեցութեան, բայց գործ ալ պիտի ունենաք կատարելու, համակրութիւն պիտի ստանաք, խրատ պիտի տաք, սխալ ըմբռնումներ փարատէք, բարեկամներ շահիք : Տեսականն ու գործնականը պիտի համաձայնեցնէք ձեր կեանքին մէջ : Որովհետեւ ո՞րքան ալ անհրաժեշտ ըլլայ վսեմ հոգեւոր տեսլական մը ունենալ միշտ ձեր աչքին առջեւ, ձեր առօրեայ գործնական կեանքին վրայ ունեցած աղդեցութենէն կախում ունի այդ տեսլականին արժէքը :

Դ. Կը մնայ մեզ նկատել ի վերջոյ թէ ի՞նչ ոգովով պարտինք կատարել այս պարտաւորութիւնը :

Բնաբանը կը յայտարարէ . « Զրի առէք և ձրի տուք : » Եւ ասիկա ոչ միայն կը նշանակէ թէ մենք տալու ենք, և տալու՝ առանց ստակի և առանց գինի, տալու՝ առանց բան մը ակնկալելու ի փոխարէն, այլ նաև տալու ենք առատարտութեամբ և ուրախութեամբ :

Այս ըսել չէ թէ մեր տալը առանց ճիգի և ըլլայ : Որովհետեւ վերջապէս մեր անձնէ որ կու տանք Քրիստոսի որ գործածէ զայն, և այս բոլորվին տարբեր բան մըն է դրամ տալէ : Հարուստ մէկը կրնայ դրամ տալ առատորէն բարենպատակ գործի մը համար, առանց ուշ անձնական զոհողութեան, առանց ինքինքն ամէնափոքր պերճանքէ մը զրկելու, առանց ուշ ուրիշ շարժառիթի բայց եթէ իր հաճոյքին համար կամ ժողովրդային ծափի տեխնով : Ասոր անձնուրացնութեան պէտք չկայ : Նեղութիւն չպատճառեր այս, և ամէնէն դիւրին կերպն է ընկերական կեանքին պատասխանատութիւնները կատարելու և խղճին պահանջները հանդարտեցընելու : Շատ աւելի աղէկ է այս քան ագահ կամ կծի ըլլալը, բայց տալու այս կերպը չէ ինչ որ Քրիստոս կը պատուիրէ մեզ :

Իր անձը տալը կրնայ նշանակել ոչ միայն դրամ, կամ ժամանակ տալ աղքատին, այլ նաև այնպիսի բաներ, որ սիրելի են մեզ :

և նեղութիւն յանձն առնել յօժարակամ : Ի՞նչպէս կրնանք հիւանդի մը անկողնին քով նստիլ առանց անոր տառապանքներուն մասնակցելու : Ֆիզիքական յոգնութիւնը կ'իշխէ մեր վրայ, երբ ուրիշներու համար կ'աշխատինք, ինչպէս երբ կ'աշխատինք մեր անձերուն համար : Մեր լաւագոյն գործերը երբեմն սխալ կը հասկցուին և նշաւակ կ'ըլլան քննադատութեան ու հեգնութեան : Աշխարհ յաճախ բարկութեամբ կ'արհամարէ մեր բարիք ընելու ջանքերը, որովհետեւ իրական փափաք չունի բարեռքութելու, նախապատիւ կը սեպէ որ հանդարտ թողուն զինք : Տակաւին երանելի կը համարի Քրիստոս զանոնք, որք գառն նեղութեանց կ'ենթարկուին՝ իրենց անձնուէր ծառայութեանց հետեւանքով :

Տակասութիւն մը կը թուի այս, բայց այնպիսի հակասութիւն մը, զոր կը գտնենք մեր կեանքի բոլոր փորձառութեանց մէջ : Միշտ ցաւ կը գտնենք մեր մարդկային ուրախութիւններուն մէջ, և երջանկութիւն՝ մեր բարոյական նեղութիւններուն մէջ : Զկայ երջանկութիւն, որ աւելի մեծ ըլլայ քան այն երջանկութիւնը, զոր սիրոյ մէջ կը գտնենք : Մայրը անբացարելի ուրախութիւն կը գտնէ այն սիրոյն մէջ, զոր ունի իւր անդրանիկ գաւկին համար : Բայց նոյն իսկ այդ սէրը անոր սիրոը կը լեցնէ անձկութիւններով և վիշտերով, որոնք առաջ բուրովին անձանօթ էին անոր :

Այս աշխարհիս մէջ կարելի չէ խուսափիլ այս երկու կարգի փորձառութենէն։ Մեղաց հաճոյքները խղճի խայթերով կը դառնանան, անձնուրացութեան ցաւերն ալ աղբիւր կ'ըլլան ամէնաքաղցր ուրախութեան։

Այսպէս է մեր ընութիւնը, և հակասական կամ անհասկանալի բան մը չէ սրտի մտօք և ուրախութեամբ անձնուրացութեան կեանքի մը ձեռնարկել։ Որովհետև մեր հոգիները կը շապան ոչ թէ զգայարանաց ժամանակաւոր և վաղանցուկ հաճոյքներուն, այլ այն տեւական, յաւիտենական գոհունակութեան, զոր երջանկութիւն կը կոչենք, և որուն էական պայմանն է մեր բարեսիրական զգայմանց գործունէութիւնը, գերագոյն սէր առ Աստուած և մաքուր, անձնուրաց սէր առ մեր ընկերն։ Այսպէս կրնանք երկնից երջանկութիւնը ճաշակել կանխաւ։

Տալ մարդկային ընկերութեան ինչ որ դուք ձրի ընդունած էք, տալ ուրախութեամբ և առատարտութեամբ, ոչ միայն պարտաւորութեան ուղին է այս, այլ և ուղին յաջողութեան։

Ոչ միայն Տէրը, այլ նաև մարդկային ընկերութիւնը, կը սիրէ զուարթառաւատ տուրքը։ Դժգոհութեամբ կամ խրոխտութեամբ կամ անհաճոյ խօսքերով տալը պարգեւին արժէքն ու աղդեցութիւնը կը ջնջէ, նոյնիսկ երբ հնչուն դրամ ըլլայ այդ պարզեւը, և ո՞չչափ աւելի մեծ հոգեւոր պարգեւը մըն է անձնուրացութեան

պարզեւը։ Զէք կրնար երբէք յանդիմանելով մարդոց համակրութիւնը շահիլ յաջողիլ, թէ՛ չափահաս ըլլան, թէ՛ երիտասարդ։ Մինչդեռ միւս կողմանէ զուարթ, սիրալիր ոգին պարգեւին արժէքը կը բարձրացնէ, համակրութիւն կը շահի և ազդեցութեան ճամբայ կը բանայ։

Կը փորձուիմ այսպէս երկարօրէն ծանրանալ այս կէտին վրայ, որովհետև մեր յաջողութիւնը և երջանկութիւնը այնքան շատ կախում ունին այն ոգիէն որով կը վարուինք։

Սուրբ Գրոց մէջ, ինչպէս այլուր, կեանքը բաղդատուած է ճամբորդութեան մը հետ։ Եւ թերեւս ձեզմէ ոմանք բաւական ճամբորդած են և գիտեն թէ՛ որքան տարբեր են տարբեր ճամբորդներ։ Ումանք միշտ կը տրտնջան, միշտ թշուառ են և անհանգստութիւն կը պատճառեն իրենց շուրջ եղողներուն, մինչ ուրիշներ միւնոյն խումբին և միւնոյն պարագաներուն մէջ միշտ զուարթ, միշտ հաճոյակատար են, և միշտ ալ բան մը կը գտնեն վայելելունոյնիսկ ձախորդ պատահարներու մէջ։ Առաջինները տաղտկութիւն են թէ՛ իրենք իրենց, թէ՛ ուրիշներուն, մինչդեռ միւս կարգի ուղեկիցներ ամէնէն աւելի հաճելի յիշատակները թողած են մեր մտքին մէջ։

Ճիշդ այսպէս է նաև կեանքի ճամբորդութիւնը։ Պայծառ արև չկայ միշտ։ Միշտ հարթ չեն ճամբաները։ Նենդաւոր է յաճախ ծովը։ Ամենի փոթորիկներ մարդուս կը պատահին երեմն։ Յաճախ յոգնութենէ երբեմն անօթութենէ

ու ցուրտէ կը նեղուինք : Բայց տակաւին այս բոլորին մէջ մեղմէ կախում ունի թէ պայծառ արեւ թէ խաւար պիտի տիրէ մեր սբուերուն մէջ , պիտի ըլլա՞նք գոհ և բարոյապէս օգտակար մեր շուրջ եղողներուն . թէ դժգոհ , ապերջանիկ և պատճառ նաև այլոց ապերջանակութեան : Եթէ ճամբորդութիւն մը կամ բարոյական գործ մը ունենաք կատարելու , ամէն ինչ կախում ունի ոգիէն որով պիտի ձեռնարշէք ասոր :

Սկսէք ուրեմն կեանքի ճամբորդութիւնը : Կեանքի գործին ճեռնարկեցէք յոսալից և ուրախ , ապաւինելով ոչ թէ ձեր անձերուն , այլ ամէնուրեք ներկայ երկնաւոր Հօր մը սիրոյն ու հոգածութեան : Ինչպէս ձրի ընդունեցիք նախ իրմէ և ապա գորովալից բարեկամներէ ու դասատուներէ և Քրիստոնէական մշակութենէն շատ մը ուրիշներու , որոնց անունն իսկ լսած չէք , նոյնպէս գացէք ձեր ընդունածներէն տալ առատարատութեամբ , ուրախութեամբ և երախտագիտութեամբ . և ոչ միայն պիտի գտնէք այն երջանկութիւնը զոր ձեր հոգին կը պահանջէ իբր իր բնական իրաւունքը , այլ և լոյս մը պիտի ըլլաք աշխարհի մէջ , աշխատակից Քրիստոսի հետ և օրհնութիւն մը ամէն անոնց , որոնք ձեզ կը ճանչնան :



Պ.

ՀԱՅՐԱԿՈՐՈՒԹԻՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ

ՅԵւ որ ոք կամի առնուլ զնուրն
կենաց ձրի Յ Յալճ . Յալճ . ԽԲ . 17:

ԱԱՐԳԱԿԱՅԻՆ ԵՐԿՎՈՑ ԲԱՆԱ-
ԴԱՎԻ , Եւ բռունք յափշտակեն զնաւ
Մ-ԴԲ . ԺԱ . 12:

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ կը յայտարաբէ իբր աներկրայելի ճշմարտութիւն մը թէ եղական էակ մ'է մարդ , թէ ան իրեն յատուկ դիրք մը կը գրաւէ արարչագործութեան բոլոր սքանչելեաց մէջ : Արդի գիտութեան նոյն իսկ այն ճիւղը , որ կը ջանայ հաստատել մարդուն սերտ կապակցութիւնը նիւթական աշխարհի հետ , կընդունի թէ բարեշրջման բարձրագոյն արտադրութիւնն է ան . Մարդն է միակ արարածը , որոյ գոյութեան նպատակը չէ բարձրագոյն դասու էակաց բարիքը , այլ իր իսկ դասակարգին բարոյն և Աստուծոյ ծառայութեան

մէջ կը գտնուի իր գոյութեան վախճանը։ Խնքն է միայն որ կը տեսնէ իր ապագան և իր ճակատագիրը կ'որուէ։

Դուն ուրեք բուսական աշխարհին մէջ անհատական բողբոջը կրնայ զարգացնել իր հնարաւորութիւնները։ Թերեւս կ'արժէ անցողակի բացատրել հոս այս բառը զոր յաճախ առիթ պիտի ունենանք գործածելու այս քարոզին մէջ։ Բարձրագոյն կարգի աշակերտք ընտանի են այս բառին, բայց ոչ միւսներն։ Հնարաւորութիւն մը որ զարգացած չէ դեռ, կամ իր եղածէն տարբեր բան մը ըլլալու կարելիութիւնը։ Խոզկաղինը ծառ չէ անշուշտ, բայց իր մէջ ունի ծառ մը ըլլալու կարելիութիւնը։ Հաւկիթն ունի հնարաւորութիւնն հաւ մը ըլլալու։ Ցորենի հատիկներէն հարիւրին մէկն անգամ չմտներ հողին մէջ, ուր կրնայ ծլիլ և տունկ մը արտադրել։ Խւրաքանչիւր խոզկաղին ունի կաղնի, անտառին ամէնամեծ ծառն, ըլլալու հնարաւորութիւնը, բայց հազար խոզկաղիններէն մէկն անգամ չծառայեր այս նպատակին։ Հսել չէ թէ վատնում է այս, քանզի երբէք վատնիչ չէ Բնութիւնը։ Արդարեւ կը կորսուի, կը փճանայ խոզկաղինը առանց օգտակար ըլլալու իր տեսակին, և առանց իր ուղելուն ուրիշ նպատակաց կը զոհուի, կը ծառայէ բարձրագոյն կարգի էակաց օգտին, սնունդ և կեանք կը հայ-

թայթէ բիւրաւոր տեսակ կենդանեաց, որդէն մինչև մարդ։

Նոյնը ճշմարիտ է նաև կենդանեաց մասին, նոյն գործածութիւնը մէկ տեսակին ուրիշ տեսակի մը համար, նոյն առերեւոյթ վատնումը անհատական հնարաւորութեանց։ Եւ Ծննդոց գիրքը կ'ըսէ մեզ թէ համայն կենդանիք ստեղծուած են յօգուտ մարդուն, որու իշխանութիւնն արուած է ծովուն ձկանց, երկնից թռչնոց, և բուլոր այն կենդանեաց վրայ որք կ'ապրին երկրիս երեսը։ Զունինք այն կատարեալ գիտութիւնը, որ կարողացնէ զմեզ պնդել հաստատօրէն։ Բայց անտեղի չէ հաւատալ թէ բոլոր կենդանական գորյութիւնը, երկրաբանական կանխագոյն ժամանակամիջոցներէն սկսեալ, ծառայած են պատրաստելու այս երկիրս որպէս զի բնակարան մը մարդուս։ Բայց այս գիտակից կամ կամաւոր ծառայութիւնն մը չէ եղած։ Այս ծառայութեան վարձքը եղած է միայն այն հաճոյքը, զոր գթառատն Աստուած զուգորդած է այն կոյր բնազդմանց հետ, որք տեսակաց աճման ու պահպանման կը ծառային։

Մարդն ալ կենդանի մ'է, և իբրև կենդանի իր նիւթական կենաց միջոցին կը հպատակի նոյն կարգի օրէնքներու և սեղմութներու, որոց կը հպատակին ուրիշ կենդանիք։ Կարելի չէ ուրանալ զայս, Լաւագոյնն է որ կ'ապրի։ Բայց հոս խոկ կայ տարբերութիւն մը, որ բոլոր միւս կենդանիներէն կը զանազանէ զմարդ։

կարելի է գտնել կատարեալ առիւծ մը, վասն զի առիւծը Բնութեան գործն է : Բայց երբէք կարելի չէ այս աշխարհիս վրայ գտնել կատարեալ մարդ մը, վասն զի մարդն է որ կը շինէ իր բարյոյականը :

Հարցեր կան այնպիսեաց ճակատագրին նկատմամբ, որք կը մեռնին մանուկ կամ տգէտ և որոնց գոյութեան հնարաւորութիւններն իրագործել կարելի չէ եղած, հարցեր՝ որոց պատասխան չէ կարող տալ փիլիսոփայութիւնը և և զորս միայն կրնանք Աստուծոյ արդարութեան ու գթութեան յանձնել : Բայց այս հարցեր տարակոյս չեն յարուցաներ թէ մարդ կը վերաբերի արդարեւ բարձրագոյն դասակարգի մը և տարբեր է բոլոր կենդանիներէն, որոց հետ կապուած է սակայն իր ստորին բնութեամբ :

Ա. Առաջին նկատելի կէտն այս է թէ իւրաքանչիւր մարդ ոչ միայն անհատապէս անդամ է տեսակի մը, ինչպէս է ծառ մը կամ կենդանի մը : Անձ մ'է նաեւ, և անձնականութիւնը շատ տարբեր բան է անհատականութենէ : Անձնականութիւնը կը պատկանի հոգւոյ և ոչ թէ մարմնոյ, Անձնականութիւնը ունի իր մէջ գիտակցութիւն անձին, իմացականութիւն և անձնիշխանութիւն : Մարդ գիտէ թէ մարդ մ'է ինք և գիտէ տարբերութիւնը, որ կայ իր և այլ մարդոց մէջ : Սրամիտ փիլիսոփայ մը ըսած է . եթէ խոզը կարենար ըսել թէ ես խոզ մ'եմ, այսպէս ըսելով իսկ պիտի

դադրէր խոզ ըլլալէ : Մարդուս առաջնորդը իմացականութիւնն է, խիղճն է, ոչ թէ բնագդը, բանական շարժառիթներն են, ոչ թէ կոյր միտումը : Անձ մ'է նա . ունի իր յատուկ նկարագիրը, որ արդիւնքն է անոր ընտրութեան :

Բ. կենդանին ներկային մէջ կ'ապրի : Մարդ կ'ապրի անցելոյն և ապագային մէջ, և կրնայ իր ճակատագիրը որոշել իր գիտութեան և փորձառութեան լուսովն առաջնորդուած : Կարելի չէ ասկէ աւելի մեծ հակապատկեր մը երեւակայել : կենդանւոյն ճակատագիրը անխուսափելի է: Անոր կեանքը ոչ այլ ինչ է, բայց եթէ ոյժը կոյր միտումի մը որ կը վարէ դիմք, չգիտեր թէ ուր : Յիշողութիւնը խղճի խայթով և վշտով չտանջեր զայն՝ կորսուած բարիքի համար, ոչ ալ անոր կեանքը կը լնու խնդութեամբ կատարուած բարի գործոց խորհրդովը, կամ երջանիկ սիրելեաց յիշատակովը, կամ երջանիկ կեանքի մը երանելի փորձառութեամբը : Անոր անձանօթ են տարակոյսի ու երկիւղի տագնականները, ինչպէս և յուսոյ և ակնկալութեանց անպատում ուրախութիւնները : Անոր համար չկայ ապագայ : Զերագեր յաջողութիւն կամ ձախողութիւն, կեանք կամ մահ, երկինք կամ դժողով, և պարտաւորութիւնը նշանակութիւն չունի անոր համար : Միայն երբ ընտանենայ և մարդուն ազդեցութիւնը կրէ, այսպիսի գիտութիւն ունենալու երեւոյթը կը ստանայ: Գիտենք սակայն թէ ճիշդ այս բաներն են որ մեր

մարդկային կեանքը կը կազմեն գլխաւորաբար; Բուսականք չեն գիտեր ցաւ կամ հաճոյք; Կենդանին անցաւոր վայրկեանի մը մէջ միայն գիտէ զայն: Բայց մարդուն համար չկայ ժամանակի այդպիսի սահման: Անցեալն ու ապագան կրնան բոլորովին մոռցնել տալ ներկային վիշտն ու հաճոյքը, և հոգին կը գոհանայ միայն այն երջանկութեամբ որ յաւիտենական է: Եւ աւելի քան զայս, մարդ գիտէ թէ նոյնիսկ իր թիւնէն կախում ունի իր ճակատագիրը:

Գ. Դարձեալ, մարդ կը տարբերի ստորին կարգի արարածներէն այնու որ իր գոյութեան բացարձակ նպատակը չէ բարձրագոյն դաստիարակի ու արարածոց օգուտը: Բուսականները կենդանիներու պէտքին համար են: Բուսականք և կենդանականք, երկուքն ալ կան յօգուտ մարդոյ, բայց մարդն է ի փառս Աստուծոյ և յօգուտ իր բուն դասակարգին: Հոս է որ կը գտնենք մարդկութեան ճշմարիտ արժէքն ու արժանապատութիւնը: Զենք ապրիր լոկ որպէս զի մէկ քանի տարի վայելենք զգայարանաց հաճոյքները և ապա մեռնինք՝ որդերու սնունդ հայթայթելու համար: Հոգեւոր յառաջդիմութեան և զարգացման անվախճան կեանք մը կայ մարդոց առջեւ: Կեանք մը մեր Արարչին, մեր Աստուծոյն հետ ընկերակցութեան, կեանք մը՝ որ նուիրուած է ոչ միայն մեր բուն զարգացման, այլ նաև մեր բուն ընկերակիցներուն բարելաւութեան:

Այս աշխարհիս մէջ ուրիշ մարդոց հետ կենակցելով միայն, այսինքն՝ մարդկային ընկերութեան միջոցաւէ որ մարդս կրնայ իրագործել իր բնութեան կարելիութիւնները: Կան կենդանիներ որ միասին կ'ապրին, բայց շատ հետի են իրօք ընկերական կեանք մը կազմելէ: Կենդանիք կրնան ի միասին ապրիլ և գործել, ինչպէս մրջիւնք և մեղուք, և այսպէս մէջ ներկայացնել ընկերական կեանքի արտաքին երեւոյթը. բայց այս անհատաներու հաւաքման մէջ չկայ յառաջդիմութիւն, չկայ զարգացում: Կոյր բնազդն է որ կը կառավարէ զանոնք: Զեն օգներ միմեանց՝ բարձրագոյն կեանքի մը համանելու համար իւրաքանչիւր անհատի էական և անխուսափելի բնութիւնն է անձնասիրութիւն, և իւրաքանչիւրին կարճ կեանքը անփոփոխ կ'անցնի: Այսպէս չէ մարդը: Մարդը չունի ամէնաբաւական բնազդ մը կառավարելու համար իր գործերը: Ընկերութեան կը կարօտի հոգեւոր յառաջդիմութեան համար: Բայց օժտուած է այնպիսի կարողութիւններով, որք հետզհետէ կը կարողացնան զինք՝ բաղադրեալ տոկոսով հատուցանել տալու բոլոր այն չնորհները զորս ընդունած է: Եթէ երբէք ունի իր մէջ դոյզն ինչ մարդկային կորով, գէթ մասամբ իւիք կը նպաստէ այն ընկերութեան հարստութեան որուն կը պատկանի ինք: Բաց ասաի, մարդուն առջեւ կը պարզուի բարձրագոյն, աղնուագոյն և աւելի սրբազն կոչման

մը կարելիութիւնը : Մարդ ունի բարոյական բնութիւն մը, որոյ վրայ Աստուած զրած է սիրոյ օրէնքը : Տնկած է իր հոգւոյն մէջ ոչ միայն փափաքն ինքինք հոգեւորապէս բարձրացնելու, այլ նաև այնպէս բարձրացնելու իր ընկերները լաւագոյն կեանքի մը : Եւ այս աղղեցութիւնը նոյնն է ինչպէս գիտութեան աղղեցութիւնը . որչափ մարդ զարդանայ, այնքան աւելի կը զգայ իր թերութիւնները : Կարող չենք տեսնել ուեէ բնական սահման մարդկային ընկերութեան յառաջդիմութեան, և իւրաքանչիւր անհատի կոչումն է անոր նպաստել : Նոյնիսկ ամէնէն յառաջացեալ ընկերութեանց մէջ թերութիւններ կան, զորս պարտ է ուղղել : Բարիքներ կան զորս պարտ է ձեռք ձգել ոչ միայն նիւթական բարեկեցութեան համար, այլ առաւել ևս առաքինութեան և բարոյականի զարդացման համար : Ամէն մարդ կոչումն ունի աշխատելու ոչ միայն իր, այլ և հանրութեան հոգեւոր զարդացման, բարելաւութեան և յառաջդիմութեան համար :

Սյա կոչման վսեմութիւնը լաւ ևս կ'ըմբռնենք, երբ յիշենք թէ մարդուն ճակատագիրը կենդանեաց ճակատագրին նման սահմանուած չէ, կարձատեւ կեանքի մը այս աշխարհիս վրայ : Մենք յարաբերութիւններ ունինք Աստուծոյ հետ ինչպէս մարդոց հետ: Ունինք կարողութիւն ճանչնալու և գերազանցապէս սիրելու զինքը .

սիրելու՝ որով կ'առաջնորդուինք վայելել, Անոր հետ յաւիտենական կեանք մը երկնից մէջ : Կարելի է մեզ ապրիլ ոչ միայն նպաստելու մեր նմանեաց հոգեւոր յառաջդիմութեան այլ և ի մասնաւորի անձամբ շահելու յաւիտենական կեանքը և միանգամայն անոնց օգնելու որ շահին նոյն կեանքը, ճշմարիտ վախճան մեր գոյութեան և բարձրագոյն հնարաւորութիւնը բոլոր անմահ էակաց :

Սյա լոկ ցուրտ ու վտիտ նկարագրութիւն մ'է մարդուն բարձր բնութեան և անսահման հնարաւորութեանց, իբր հակապատկեր մը բուսական և կենդանական կենաց անձուկ սահմաններուն : Ոչ մի բանաստեղծ, ոչ մի գուշակ կարողացած է երբէք նկարագրել զայս լիուլի : Քրիստոս է միակ կատարեալ արտայայտութիւնը սոյն բնութեան : Քրիստոս մարդէր կատարեալ, թէև իր մէջ կը բնակէր նաեւ Աստուծածութիւնն իր լիութեամբ : Սյա գիտութիւններն ընելով նպատակ չունիմ փառաւորել մարդկութիւնը, այլ միայն մեր ուշադրութիւնը հրաւիրել սա գործնական ճշմարտութեան թէ քանի որ մարդուս հնարաւորութեանց իրագործումը բուն խակ իր ընտրութենէն կախումն ունի, մարդս երբէք չկընար բարձրանալ աւելի բարձր քան զոր կը կամի բարձրանալ : Որոշակի կը յայտարարէ մեզ Աստուծածունչը թէ երկնից գրունք բաց չեն ամէն անոնց, որք կ'ընտրեն մտնել առանց ջանքի : Պարտին ճգնիլ

նեղ դռնէն ներս մանելու : Բոռունք են որ կը յափշտակեն երկնից Արքայութիւնը : Քրիստոնէական կեանքն ամէնուրեք կը ներկայացուի իբր Սատանայի և դժոխքի հետ կոխւ մը , որ կը կարօտի հոգւոյն բոլոր ուժերուն : Մարդկային փորձառութիւնն ալ լիովին կը հաստատէ զայս : Հոգիի այսպիսի կամաւոր կոխւ չկայ բուսական և նոյնիսկ կենդանական աշխարհին մէջ : Խողկաղվնը , որ կը հասուննայ կաղնիին մոաւ և զա գետին կ'իյնայ , չկրնար ընտրել թէ ծա՛ռ մը պիտի ըլլայ , անո՛ւնդ պիտի հայթալթէ որդերու , կամ պիտի փտի և հողը պարարտացնելու ծառայէ : Կենաց պայքարն ու կոխւը կայ կենդանեաց մէջ , բայց ոչ կամաւոր է և ոչ նպատակի մը ծառայելու գիտակցութեամբ : Առիւծը կը մարտնչի իր որսին հետ , բայց ոչ իր կարողութիւնները զարգացնելու գիտակից դիտաւորութեամբ : Կոյր բնազդ մ'է լոկ՝ իր անօմութիւնն յագեցնելու : Նոյնիսկ վայրենին գիտէ թէ ուրիշ պայքար մը կայ բոլորվին տարբեր այս պայքարէն : Իր ֆիզիքական կարողութիւնը միայն կրնայ ըլլալ իր գործունէութեան նպատակակէտ , բայց գիտէ թէ , եթէ ուղէ մարտիկ մը ըլլալ , պէտք է որոշէ զոհել իր աշխարհային հանգիստը , զըսպէտ իր ախորժակները , կրթել իր աչքն ու մկանունքները , հրահանգել իր կամքք՝ լոելեայն նեղութեանց տոկալու : Մեր ֆիզիքական կարողութիւններն ունին արդարեւ բնական

աճում մը , որ արդիւնքն է ախորժակներուն այն գոհացման որք բնական են մեր մէջ ինչ պէս կենդանեաց մէջ , կամքի զօրութեան չենք կարօտիր ուտելու համար , երբ անօմթի ենք , քնանալու համար , երբ յոդնած ենք , կամ խաղալու համար , երբ պէտք է խաղալ , Մասամբ կը հրահանգութիւնք առանց մեր գիտութեան : Կայ նաև տարրական աճում մը , որ արդիւնքն է մեր ծնողաց , դասատուաց և ընկերութեան պղեցութեան առանց մեր փափաքելուն և յաճախ ընդդէմ մեր կամաց . զոր օրինակ , երբ մանուկ մը դպրոցական կրթութեան կը ստիպուի հպատակիլ , կամ երբ ընկերութիւնը կը թողուոր մէկը սովամահ կորնչի , եթէ յօժար չէ աշխատիլ : Այսպիսի մարզանքներ անօգուտ չեն , և անտարակոյս մասամբ մ'ալ կը նպաստեն մեր հոգեւոր զարգացման : Բայց երբէք չեն ազդեր մեր բարձրագոյն հոգեւոր կարողութեանց ոչ ալ ըստ ինքեան կրնան մեր էութեան հնարաւորութեանց իրագործման ծառայել : Միայն այն ատեն կրնայ մարդ արդարեւ բարի ըլլալ , երբ կը կամի ըլլալ : Անոր կամենալը անհրաժեշտ է գիտուն մը կամ բարի մարդ մը ըլլալու համար : Այս կամաւոր գործունէութիւնը իր մէջ կը պարունակէ աւելի բան քան այն մասնաւոր կամեցողութիւնները որք շատ չեն տարբերիր այն միտումներէն , որք կենդանեաց գործունէութիւնը կը կառավարեն : Կ'ընտրես , զոր օրինակ , բժիշկ մ'ըլլալ : Այս

ընդհանուր ընտրութիւն մ'է որ կը պարուսակէ հազարաւոր մասնական ընտրութիւններ՝ ի գլուխ հանելու համար զայն։ Եթէ յիրաւի կը կամիս բժիշկ մը ըլլալ, բոլոր միւս մասնական ընտրութիւնները տեղի կ'ունենան գրեթէ անգիտակցարար։ Թերեւս պիտի փափաքիս այցելութեան երթալ ծնողացդ՝ բժշկական վարժարան մտնելէ առաջ։ Թերեւս պէտք ունիս մէկ երկու տարի ուսուցչութեամբ զբաղիլ քիչ մը ստակ շահելու համար։ Բայց այս բոլոր ըստրութիւնները երկրորդական են և բժիշկ մը ըլլալու ընդհանուր ընտրութեան հետեւանք։ Յայտնի է թէ ընդհանուր ընտրութիւններէն ումանք աւելի բարձր և աւելի բովանդակիչ են։ Բժիշկ մը ըլլալու ընդհանուր ընտրութիւնն իր մէջ ունի շատ մը ուրիշ երկրորդական ընդհանուր ընտրութիւններ՝ զոր օրինակ, կ'ընտրես Վիէննա երթալ ուսանելու համար։ Այս ըստ ինքեան ընդհանուր ընտրութիւն մ'է, որ կը պարունակէ բազմաթիւ մասնական ընտրութիւններ։ Պէտք է դրամ ունենաս, պէտք է որ անցագիր մը ստանաս, պէտք է որ կայարան մը երթաս, ևայլն, ևայլն։ Եւ այս ամէնը պէտք է ընել ի գործ դնելու համար ընդհանուր ընտրութիւնը, որ է մտնել Վիէննայի բժշկական վարժարանը, և այս ալ իր կարգին երկրորդական ընտրութիւն մ'էր քու բժիշկ մը ըլլալու աւելի ընդհանուր ընտրութեանէդ կախեալ։

Ի՞նչ է մեր համոզումը բարձրագոյն բարիքին նկատմամբ։ Մեր այս համոզումէն կախում ունի մեր այն ամէնէն ընդհանուր ընտրութիւնը, որ պիտի որոշէ մեր նկարագիրն ու ճակատագիրը, պիտի որոշէ՝ այն չափը, որով պիտի կարենանք իրագործել մեր էութեան հնարաւորութիւնները։ Ոչ ոք պիտի ուղէ ուրանալ թէ բարձրագոյն բարիքն է կատարեալ ու ներդաշնակ իրագործումը բոլոր այն հնարաւորութեանց, զորս Աստուած ստեղծած է մեր մէջ։ Այս հնարաւորութիւնները կը պարունակեն կարողութիւնն Աստուածոյ որդիներ ըլլալու, կարողութիւնն այս աշխարհիս վրայ Աստուածոյ իշխանութիւնը հաստատելու, ջանալով համոզել մեր ընկերները որ Աստուածոյ ծառայեն։ Ոէր, առաքինութիւնն, երանութիւն և յաւիտենական կեանք, ասոնք ամէնքն ալ մասերն են այս ընտրութեան։ Եթէ ինքզինքնիս եւ զայխարհ այնքան լաւ չձանչնալինք, կրնայինք հաւատալ թէ բոլոր մարդիկ այս ընտրութիւնը պիտի ընեն անշուշտ։ Բայց այսպէս չէ։ մարդոց մեծագոյն մասը իրենց բարձրագոյն բարիքը կը գտնեն իրենց ստորին բնութեան գոհացումին մէջ, իրենց ախորժակներուն, փափաքներուն, հաճոյքներուն մէջ, խիստ փոքրիկ մաս մ'ալ գիտութիւն ստանալու մէջ։ Զեն մտածեր իրենց բարձրագոյն բնութեան վրայ, և բոլորովին հեռի են իրագործելէ իրենց հնարաւորութիւնները և օգտակար ըլլալէ իրենց նմանեաց։ Նման խոզկաղինին

որ գետին կ'իյնայ կաղնիէն և փոխանակ ծլելու կեր կ'ըլլայ միջատներու , այսպիսի մարդոց վախճանը կ'ըլլայ յաւիտենական մահ փոխանակ յաւիտենական կենաց և Խոզկաղինին յանցանքը չէ իր կորուստը : Բայց մարդ պատասխանատու է իր ճակատագրին և իր կամքովն է որ կը դիմէ յաւիտենական մահուան , որովհետեւ խաւարն աւելի կը սիրէ քան լոյսը :

Հոս կը հասնինք այն գլխաւոր կէտին , զոր է շափաքս է տպաւորել ձեր մտաց վրայ այսօր : Ոչ ոք երբէք կրնայ բարձրանալ աւելի բարձր քան իր բարձրագոյն ընդհանուր ընտրութիւնը , ոչ ոք աւելի բարձր՝ քան զոր կը կամի բարձրանալ :

Կարեւոր տարբերութիւն մը կայ փափաքեւլուն (wish) և կամենալուն (will) մէջ : Լոկ բառախաղ մը չէ այս : Տարբերութիւն մը , զոր յաճախ կը մոռնանք և մեր անձը կը խարենք : Հին առածը կ'ըսէ . «Եթէ փափաքները ձի ըլլային , մուրացկաններն ալ կրնային հեծնալ :» Եթէ փափաքները ոսկի ըլլային , ամէնքս ալ կրնայինք հարուստ ըլլալ : Ամէն երիտասարդ կը փափաքի բարձրագոյն աստիճանին համիլ իր գործին կամ կոչման մէջ . բայց իր բնութեան բոլոր կորովովը կամենալով է որ կրնայ իր փափաքին համիլ : Հաղարաւոր բաներ կը փափաքինք , բայց չենք կամիր միակ քայլ մը առնուլ զայս ձեռք ձգելու համար : Ամէնուրեք մեր շուրջը կան բարձրաբերձ ու պայծառ

գագաթներ , որոց վրայ կը փափաքինք կանգնիլ և հրապուրիչ տեսարանը վայելել : Անմատչելի չեն այս գագաթները , բայց մենք յօժար չենք ի գործ դնել անհրաժեշտ ջանքերը , յոգնեցուցիչ ձիգը , դժուարութեանց հետ մաքառումը , և այսպէս հովտին մէջ կը մնանք ընդ միշտ կամ հեշտին շաւիղով մը ցած բլուրի մը վրայ միայն կ'ելլենք : Այսպէս է գլորոցական կեանքն ալ : Ո՞ր ուսանող չի փափաքիր առաջնակարգ գիրք մը գրաւել : Բայց իրենց փափաքին կը հասնին անոնք միայն , որ կը կամին աշխատիւ անդադար : Վաթսունեւլեց տարի առաջ երկայնահասակ , անհրապոյր երեւոյթով երիտասարդ մը եկաւ իմըրսթ Գոլէճն (Ամերիկա) աշխատելու : Իր դասանկերները կը խնդային իր վրայ , կը հեգնէին զինքը : Ինքը համբերութեամբ տոկաց այս ամէնուն , և իր սենեկին դրան վրայ , ուր ամէն ոք կրնար տեսնել , օր մը փակցուց յայտարարութիւն մը թէ իր գիտաւորութիւնն էր առաջինն ըլլալ իր կարգին մէջ և բարձրագոյն մրցանակները շահիլ : Իր կամքը յայտարարելու շատ իմաստուն եղանակ մը չէր այս . դասընկերները շատ ծաղրեցին զինք , թողուց որ խնդան իր վրայ , և ինք աշխատեցաւ և ամէնքն ալ գերազանցեց , և վերջապէս շահեցաւ անուն մը , որ միշտ անմոռաց պիտի մնայ Ամերիկայի պատմութեան մէջ :

Այսպէս է նաեւ գործի եւ կենաց ամէն աս-

պարէղի մէջ : Ամէն ոք պիտի ուղէր հարուստ ըլլալ ու յաջող : Բայց անոնք միայն կը յաջողին որք կը կամին յանձն առնուլ աշխատանքն : Մեղմէ ոմանք կը ճանչնան մարդ մը, որ բէննի մը չունէր իր գրպանը երբ զործի սկսաւ, աղքատիկ, հօրէ զուրկ որբ տղեկ մը, առանց ունենալու բարեկամ մը որ օգնէր իրեն : Բայց այս մարդ այսօր ամէնէն հարուստն է աշխարհիս մէջ : և իր հարստութիւնը շահած է ոչ թէ բաղդին քմահած մէկ խաղովը, այլ պարկեցաւ եւ օրինաւոր աշխատութեամբ : Աննկուն աշխատութիւնն երբ միակ միջոց ընտրած էր հասնելու այն մեծ նպատակին զոր միշտ ունէր ի նկատի : Այս նպատակը չէր այնքան հարստութիւն մը դիզել, այլ համօրէն աշխարհը գերազանցել երկաթ և պողպատ շինելու գործին մէջ : Այս ստորին ընտրութիւններ կը բացատրեն մեզ էական սկզբունքը : Այս նիւթական և մտաւորական յաջողութիւնները մասնակի իրագործում մը են միայն մեր հնարաւորութեանց և կրնան մեզ օգնել որ հասկնանք թէ ի՞նչպէս կարելի է մեզ բարձրագոյն հոգեւոր կատարելութեանց հասնիլ : Գնահատելի են այս յաջողութիւնները, բայց չեն բարձրացներ զմեզ աշխարհէս վեր :

Այս միեւնոյն սկզբունքը, այս զանազանութիւնը բաղձալուն և կամինալուն մէջ, աւելի կարեւոր է մեր բարձրագոյն կարելութեանց իրագործման մէջ : Մեղմէ շատեր ու-

րախ պիտի ըլլան, եթէ բարերարներ ըլլան այլոց Մարդիկ առնասարակ, որք հանդերձեալ կեանքի մը կը հաւատան, կը յուսան այս կամ այն կերպիւ քշուիլ երկինք հասնիլ: Բայց այս բաղձանքներն ու յոյսեր այնքան մնոտի են որքան բաղձանքն այն մարդուն, որ կը յուսայ Մօն Պլանի գագաթին հասնիլ առանց կողն ի վեր մագլցելու նեղութիւնը կրելու : Ոչ ոք կրնայ բարիք գործել, ոչ ոք կրնայ երկէք երկինք մանել առանց կամինալու իր հոգւոյն բոլոր կորովովը, առանց ամէն օր նուիրելու ինքզինք իր նպատակին համանելու աշխատութեան : Երբ հոսանքէն կը քշուինք, վար է որ կ'երթանք միշտ անխուսափելի կերպիւ, և ոչ վեր : Մարդուն բարձրագոյն ճակատագիրը կարեւոր տարբերութիւն մը ունի բոլոր այն միւս նպատակներէն, զորս մարդ կրնայ ընտրել այս կենաց մէջ : Բոլոր ուրիշ նպատակաց մէջ կարելի է որ մարդ յաջողի բարձրանալ նոյնիսկ այնքան բարձր որքան կը կամի : Մեր կամքէն անկախ պարագաներ կրնան զմեզ աղքատութեան դատապարտել, թէև կը կամինք հարուստ ըլլալ : Սակաւաթիւ չեն այն երիտասարդներ որք կամեցած են զիտուն ըլլալ, բայց իրենց յոյսերը չեն պսակուած : Մեր աշխարհային կինաց մէջ ոչինչ կայ ապահով : Դժբաղդ արկած մը կրնայ զմարդ անօգնական անդամալոյժի մը վերածել : Դժբաղդութիւն մը, որուն ինք պատասխանատու չէ, կրնայ զինք չքաւորութեան մատնել : Նոյնիսկ

իր առաքինութիւնները կրնան նախանձ գրգռելու թշնամիներ յարուցանել իրեն դէմ։ Բայց երբ մարդ կը կամի ապրիլ Քրիստոսի համար և այսպէս իր էութեան բարձրագոյն հնարաւոթիւնները իրագործել, անհուն զօրութիւն մը կայ որ կը գործէ իր մէջ, որ անկարելի կ'ընէ հոգեւոր անյաջողութիւնը, որ այս կենաց վիշտերն և յուսախարութիւնները բարձրագոյն նպատակի մը կը ծառայեցնէ։ Մեծափարթամբանաց մէջ չէ որ յաճախ կը գտնենք գերագոյն զարգացումն հոգեւոր կարողութեանց։ Աղքատին խոնարին խրճիթն յաճախ աւելի մօտ է երկնից քան մեծատան ապարանաքը։ Ճշմարիտ է թէ միշտ չենք տեսներ հոգեւոր յառաջդիմութիւնն այս բարձրագոյն կենաց մէջ։ Երբ ի մասնաւորի կը ծերանանք տակաւ, կը զգանք թէ ո՛րչափ հեռի ենք դեռ մեր մտատիպարէն, ո՛րչափ դանդաղ էր մեր աճումն։ Բայց մեր մշտառե ճիգը, անյողողողդ ջանքը մեծագոյն յաջողութիւնն է արդէն ըստ ինքեան։

Երեւակայենք թէ խոզկաղինը բանականութիւն ունենար և իր աչաց առջև տեսնէր ուռածացեալ կաղնի մը իրը իր մտատիպարը, որուն պարտ էր համնիլ իր անհատական կամաց զօրութեամբ, ո՛րքան դանդաղ ու աննշան պիտի երեւար իր զարգացման իւրաքանչիւր քայլը։ Խոզկաղինն այնքան դժգոհ պիտի ըլլար ինքն իրմէ, որքան մարդիկ առհասարակ դըժգոհն են իրենք իրենցմէ։ Բայց երբ

իր աճելու և զարգանալու շարունակական ջանքը պիտի ապահովէ իր փափաքած վերջնական յաղթանակը, պիտի վայելէր նոյն խաղաղութիւնը զոր կը վայելէ ճշմարիտ հաւատացեալը։ Մեր բարոյական ոյժերը, ինչպէս մեր ուրիշ ոյժերը, մարզանքով է որ կ'աճին։ Որչափ ատեն որ կը կամինք, որչափ ատեն որ կը ճգնինք, աճման վիճակի մը մէջ ենք։ Մեր գերագոյն կարողութիւնները կը զարգանան։ Կը մօտենանք, թէե դանդաղաբար, իրագործման այն փառաւոր ճակատագրին, զոր Աստուած սահմանած է մեզ համար։ Անյաջողութիւն չկայ հոս։ Բայց պէտք է որ կատարէ ընտրութիւնը, պէտք է որ կամի համնիլ այս ճակատագրին, պէտք է որ ընէ բոլոր անձնազոհութիւնը, պայքարի փորձութեանց հետ, և թափէ ամէն ճիգ որ անհրաժեշտ է այս աճման։ Եթէ ոչ՝ երբէք պիտի չհամնի իր նպատակին։ Աստուածոյ օգնութեան կը կարօտի մարդու անտարակոյս ընելու համար իր ընտրութիւնն այնպէս համար իր ընտրութեան մէջ։ Բայց ունինք Քրիստոսի խոստումը թէ ո՛վ որ իր օգնութիւնը ինդրէ, պիտի ստանայ զայն, և անչափելի համակրանօք կ'ըսէ մեզ նաև որ, եթէ չենք ըներ այս ընտրութիւնը, ոչ թէ ինքն է որ կը դատապարտէ զմեզ, այլ նոյնիսկ մենք՝ որ նախապատիւ համարած ենք յաւիտենական մահը և ոչ թէ յաւիտենական կեանքը։ Յաւիտենական կեանքը չէ պարգև մը զոր

Սատուած կրնալ տալ մեզ, ինչպէս մեծամեծաներ կու տան շնորհներ և յիշատակներ իրենց սիրելիներուն։ Մեր ընութեան բարձրագոյն հնարաւորութեանց յաւերժական զարգացումն է միայն, և այս զարգացումը միայն մեր ընութեամբ, մեր կամերովը, կրնայ տեղի ունենալ։ Ամէն ստորին ընտրութիւն ներկայ հեշտանաց և հաճոյից, կամ հարստութեան ու համբաւի, կը նշանակէ զանցառութիւն և բարձրագոյն կարողութեանց, մինչև որ վերջապէս վրայ հասնի յաւիտենական մահը։ Մենք երբէք չենք կարող բարձրանալ աւելի քան զոր մեր էութեան բոլոր զօրութեամբ կը կամինք բարձրանալ։

Երիտասարդ պարոնա՛յք շրջանաւարտ կարգի, Դուք այժմ հասած էք ձեր կենաց մէջ այնպիսի ժամանակամիջոցի մը, որ արդարե վճռական նշանակութիւն մը ունի ձեր պատմութեան մէջ։ Դպրոցի և Գոլէճի յատուկ կը թական շրջանը կ'աւարտի այժմ։ Մեր կեանքն համակ կերպիւ իւիք կրթութիւն մ'է, եթէ ուղենք օգուտ քաղել անկէ, բայց ոչ դասատոներու հսկողութեան տակ։ Յետ այսորիկ պիտի գործէք ինչպէս չէք գործած ցարդ, ձեր դատողութեամբ և ձեր պատասխանատուութեամբ։ Մենք կատարած ենք մեր բաժինը պատրաստելու համար զձեզ այս հոգեւոր կեանքին, պարտ սեպելով սորվեցնել ձեզ տարբերութիւնն ընդ մէջ մնափառ խրոխտանքի և

խոնարհ յանձնապաստանութեան, ձեր առջեւ պարզել կենաց վտանգները և փորձութիւններն ու վարձքերը, և մանաւանդ համոզել զձեզ չգոհանալ գծուձ և ստորին նպատակներով, այլ բարձրագոյնն ընտրել, այսինքն յաւիտնական կեանքը։

Դպրոցական կենաց սոլորական ընթացքին մէջ, յորում ամէն օր և ամէն ժամ իր յատուկ աշխատութիւնն կամ հանգիստն ունի դասատուական հեղինակութեամբ սահմանուած, ուսանողը դուն ուրեք ինկատ կ'առնու և կ'որոշէ կենաց մեծ խնդիրները։ Թերեւս չխորհիր թէ ո՛րքան կարեւոր է կանուխ հասակին մէջ որոշել զանոնք, մինչդեռ չէ կազմած սովորութիւններ, զորս ապա դիւրին չէ փոխել։ Բայց ուսանողը, որ իր վարժարանին ընթացքն աւարտած է, ճակատ առ ճակատ կը գտնէ ինքինք այս խնդիրներուն հետ։ Ի՞նչ բանի համար կ'ապրի, ի՞նչ բանի պիտի գործածէ իր կեանքը։ Ի՞նչ է բարձրագոյն բարիքը ըստ իր կարծեաց։ Այս հարցման միակ կարելի գիտական պատասխանը այս է թէ այս բարձրագոյն բարիքը պարտիք փնտուել մեր ընութեան բոլոր հնարաւորութեանց կատարեալ և ներդաշնակ զարգացման մէջ։ Մարդուն բարձրագոյն բարիքը չկրնար ըլլար բոյսի մը նման աճիլ, կամ միայն ներկայ հեշտանաց համար ապրիլ անասնոց նման։ քանզի մարդը բարձրագոյն կարողութիւններով օժ-

տեալ է . կրնայ Աստուծոյ հետ ապրիլ յաւիտեանս , կրնայ գործակից ըլլալ Քրիստոսի՝ ջանալով մեղաւորները լաւագոյն կեանքի մը առաջնորդել : Ունի միտք , որ կարող է ճանչնալ Աստուած , սիրո՛ որ կարող է սիրել զնաւ : Գիտէ իր առնչութիւններն այլ մարդոց հետ և կրնայ իր կեանքը անոնց ծառայութեան նուիրել հոգեւոր բարիքներ ընկլու համար : Մարդն ունի այս կարողութիւնները : Պիտի գործածէ՞ դանու կամ ոչ , այդ կախում ունի իր կամքէն : Փիլիսոփայութիւնը կ'ուսուցանէ թէ բարձրագոյն բարիքն առաքինութիւնը կամ երջանկութիւնն է : Եշանակութիւնը նոյնն է : Քրիստոսայնքան պարզ լեզուաւ բացատրած է զայն որ մանուկ մը իսկ կրնայ ըմբռնել : Մեր բարձրագոյն բարիքն է գերազանցապէս սիրել զԱստուած և մեր ընկերը մեր անձին պէս , կամ աւելի պարզ , Քրիստոս կ'ըսէ «Ինձ հետեւ մեցէք . Ես եմ ճշմարիտ մարդը , ինձ նմանեցէք :»

Զեր կենաց մէջ այնպիսի կէտի մը հասած էք , ուր ստիպուած էք ընել ընդհանուր ընտրութիւն մը , եթէ արդէն ըրած չէք զայն : Պիտի կամիք գաղափարի մը իրագործման աշխատիլ : Մանուկներ չէք որ միայն ներկային մէջ ապրիք , միայն վայրկենական հաճոյքի կամ վշտի գաղափարով : Դուք սորված էք թէ կեանքը աւելի տանջանքի դաշտի մը նման է քան խաղի հրապարակի : Խնդիրն այն չէ թէ

ո՛րչափ բարձր կը բաղձանք բարձրանալ : Բաղձանքներ երազներ են , միայն ամպէ չէնքեր կրնան կառուցանել : Արեւմուտքի բոլոր չքեղ գոյներով կրնան պմնուիլ , կրնան այնպէս երեւիլ իրը թէ ունենային սերովբէից թեւերը , որով կարող էք յերկինս ի վեր սաւառնիլ : Բայց չեն կարող զմեզ ոսնաչափ մը իսկ բարձրացնել երկրէս վեր : Խնդիրն այն չէ թէ ո՛րքան կը բաղձաք , այլ թէ ո՛րքան կը կամիք : Կայ հոչակաւոր լեռ մը , որուն գագաթն , ըստ հնագոյն դիցաբանութեան , աստուածներուն բնակարանն էր : Անոր ստորոտը կայ հովիտ մը , զոր բանաստեղծք երգած են , յոյժ չքնաղ հովիտ մը : Բայց այնքան թունալից է իր մթնոլորտը որ ճամբորդը չկրնար գիշերն անցնել հոն առանց մահացու տենդի ենթարկուելու : Սյապիսի հովտի մը մէջ էք դուք այսօր աշխարհի մէջ , ուր օդը մեղկ և յանկուցիչ է , ուր ամէն ինչ կը փորձէ զձեզ հանգչիլ և իր հաճոյքները վայելել , ուր թռչնոց գեղգեղանքն իսկ կը գիւթեն և մրափիու կու տան ձեզ : Դժուար չէ երազելով անշել օրուան ժամերը , դիւրին է մոռնալ թէ այդ մեղկ օդին մէջ կը տատանին հիւանդութեան ու մահուան բողբոջները : Անօդուտ է նայիլ վեր դէպի ի լերան ձիւսածածուկ , սպիտակ գագաթն , որ արեւուն լոյսէն կը ցոլայ , և բաղձալ որ դուք ալ հոն ըլլայիք : Երբէք չպիտի հասնիք այդ գագաթը , այսինքն երկինքը Աստուծոյ քով : Երբէք չպիտի պլծիք հովտին

տենդալից ազդեցութենէն , եթէ չժօթափէք
այս թմրութիւնը և չկամիք այս ժեռուտ կողե-
րէն վեր մագլցիլ : Հեշտին չէ ճանապարհը :
Սննկուն կորով պէտք է կոխել անցնելու հա-
մար այդ ամպահերձ ժայռերէն . վերելք մը՝ որոյ
սկզբնաւորութեան համար իսկ ձեր կամաց բոլոր
ոյժը գործածել կը կարօտիք : Ստոյդ է որ երբէք
չպիտի բարձրանաք աւելի բարձր քան զոր ձեր
հոգւոյն բոլոր զօրութեամբը կը կամիք բարձրա-
ւու : Երբէք չպիտի կանդնիք գագաթին վրայ,
եթէ ձեր կեանքը չնուիրէք այդ հոգեւոր աշխա-
տութեան : Սնմատչելի չէ այս : Միակ հոգեւոր
անյաջողութիւնն որ կրնայ ձեղ պատահիլ՝ ձեր
կամքին անյաջողութիւնն է . որովհետեւ աշխա-
տելով է որ պիտի զարդանան և օր ըստ օրէ
ածին ձեր հոգեւոր կարողութիւնները : Դուք
ստեղծուած էք երկնից համար և ոչ երկրի հա-
մար : Այդ ճակատագրին է որ սահմանած է
զձեղ Աստուած : Բայց ձեր ընտրութեան թող-
ուած է թէ պիտի իրագործէք ձեր էութեան
բոլոր հնարաւորութիւնները և յաւիտենական
կենաց արժանանաք , թէ պիտի ապրիք գո-
ւածենական մահուամբ կորնչիք : Այս է ձեր
ընտրութիւնը կատարելու ժամանակը : Աստ-
ուած օդնէ ձեղ լաւագոյնն ընտրել . — կա-
տարեալ իրագործումը ձեր էութեան բարձրա-
գոյն հնարաւորութեանց :



Ե.

ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա-
իշանութիւն որդիս Աստուծոյ մինել
որոց հաւատացեն յանուն նորաւ:
Յ-Հ. Ա. 12:

ԲՈԼՈՐ աշխարհ կ'ընդունի թէ տասն-
եինն դարեր առաջ նոր թուական մը
սկսաւ մարդկային սեռին պատմութեան մէջ :
Այդ ժամանակ տեղի ունեցաւ իրողութիւն մը,
որ փոխեց մարդկային խորհրդոց և մարդկային
պատմութեան ամբողջ ընթացքը : Յայտնի է
ամէնուս թէ ի՞նչ էր այդ իրողութիւնը , որով-
հետեւ ամէն պատմական դէպքի համար սովոր
ենք ըսել , յետ Քրիստոսի տեղի ունեցաւ կամ
նախ քան զՔրիստոս : Այս իրողութիւնը շատ քիչ
տպաւորութիւն ըրաւ յայնժամ մարդոց վրայ :
Քրիստոս չծնաւ Հռոմի մէջ , ոչ իսկ Երուսա-
լէմի հոյակապ տուներուն մէջ : Ծնաւ Նա-
պուռի մը մէջ , և ապրեցաւ աննշան և խոնարհ

կեանք մը կայսրութեան պղտիկ մէկ գաւառին պղտիկ մէկ գիւղին մէջ։ Այդ գաւառին ժողովուրդին հետ կենակցեցաւ միայն երեք տարի, եւ ապա խաչուեցաւ իրը հայնոյիշ։ քանզի Աստուծոյ հաւասար հոչակեց ինքզինք։ իւր մահուան միջոցին սակաւաթիւ աշակերտներ միայն ունէր, եւ անոնք ալ հին տառենի կայսրութեան մէջ որեւէ կարեւորութիւն ունեցող մարդիկ չէին բնաւ։ իւր մահուանին վերջ դեռ շատ տարիներ անց չէին, երբ Երուսաղէմն ալ կործանեցաւ և Պաղեստին կորսնցուց իւր կարեւորութիւնն աշխարհի մէջ։ Եւ սակայն նազարէթցի այս Յիսուսն հիմնեց հոգեւոր կեանք մը, որ կ'ածի հետզհետէ տամնեւինն դարերէ ի վեր։ Նոյն իսկ անհաւատ աշխարհն ընդունեց թէ եղական մարդ մէր, և զՅիսուս ձերբակալելու դրկուած սպասաւորաց նման կը խօստովանի թէ «ոչ երբէք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն։» Բոլոր Քրիստոնեայք կը պաշտեն զինքն իրը Յաւիտենական Որդին Աստուծոյ, կը հաւատան թէ յարեաւ ի մեռելոց և համբարձաւ յերկինս։

Այս եղելութեանց մասին ոչ տարակոյս կայ եւ ոչ վէճ Քրիստոնեաներուն մէջ, եղելութիւնք՝ որք աննման են աշխարհի բովանդակ պատմութեան մէջ։ Կրնանք պարզապէս բնական պատճառներով կամ նմանօրինակ պարագայից օգնութեամբ բացատրել բոլոր ուրիշ մեծ մարդոց ծագումը, նկարագիրը և աղդեցու-

թիւնը։ Բայց անզուգական է Քրիստոս, կը հաւատանք թէ չկայ մէկը որոյ հետ կարենանք բաղդատել զի՞նք։

Ի՞նչ էր մարդոց վրայ իւր ունեցած աղդեցութեան գաղտնիքն։ Ի՞նչ է որ բոլոր դարուց մէջ դրդած է զմարդիկ իւր աշակերտներն ըլլալ, ապրիլ և մեռնիլ իրեն համար։

Իրը վերացական խնդիր մը չէ որ ընտրած եմ այս նիւթին այսօր։ Գործնական խնդիր մէ, որ կը պատկանի մեզմէ իւրաքանչիւրին անձնապէս։ Որովհետեւ եթէ հասկնանք զայս, պիտի հասկնանք նաեւ թէ ի՞նչ է այն կոչումը զոր կ'ընէ Քրիստոս առ մեզ, երբ կը հրաւիրէ զմեզ իւր աշակերտներն ըլլալ, ըլլալ հաւատարիմ հպատակներ Աստուծոյ երկնային արքայութեան։

Ա. Յայտնի է թէ իւր արքայութիւնը չնմանիր աշխարհային թագաւորութեանց։ ոչ դատարան ունի, ոչ բանակ։ իւր կամքովն է միայն որ մարդս հպատակ կ'ըլլայ Քրիստոսի։ Եթէ մարդս իւր կամքովը չհետեւի Քրիստոսի, այդպիսի հետեւողութիւն մը ատելութիւն և կեղծաւորութիւն կը ծնուցանէ մանաւանդ քան աէր և հաւատաք։

Նոյնիսկ Հոգին Սուրբ չփոխեր մարդոց սիրառ հակառակ իրենց կամաց։ Անառակ որդւոյն առակին մէջ հայրը չդրկեր ոստիկաններ իւր որդին բռնի տուն բերելու համար։ Եթէ երբէք պիտի գար, անհրաժեշտ էր որ իր կամքովը գար

Ամենակարող է Աստուած : Իրն են տիեզ
զերքի բոլոր զօրութիւնները , և եթէ միայն
ոյժ պէտք ըլլար իւր թագաւորութիւնն հաս-
տաելու համար , այդ հոգեւոր արքայութիւնն
կարելի էր տիեզերական ընել մէկ վայրկենի
մէջ : Բայց նա միայն յօժար , սիրազեղ հպա-
տակներ ունենալ կը փափաքի :

Բ. Տարակոյս չկայ նաեւ որ , եթէ Քրիստոս
դիմում չըրաւ փիզիքական ուժի , մարդկաս
յին իմաստութեան ալ դիմում չըրաւ : Նոյնը
կրամանք ըսել նաև նկատմամբ Պողոսի , առա-
քելոց մէջ ամէնէն ուսեալ անձին , որ գրեց առ
կորնթացիս թէ այս աշխարհիս իմաստութիւնը
յիմարութիւն է յաչս Աստուծոյ . «Ոչ եթէ ի
մտի եղի գիտել ինչ ի ձեզ , բայց միայն
զՅիսուս Քրիստոս , և զնոյն ի խաչ ելեալ :»
Քրիստոս աշխարհ չեկաւ մարդոց գիտութիւն
կամ իմաստասիրութիւն ուսուցանելու : Օգտա-
կար նիւթեր են ասոնք և Աստուած կարողու-
թիւն տուած է մեզ Բնութեան օրէնքներն հե-
տազոտել , ի լոյս բերել իրողութիւններ եւ
սկզբունքներ և մեր խորհրդածութեան առար-
կայ ընել զանոնք : Մարդկային մտքին զար-
գացման համար անհրաժեշտ է այս , բայց չէ
հիմը Աստուծոյ հոգեւոր արքայութեան : Պո-
ղոս առաքեալ կ'ըսէ թէ , երբ ուրիշ աշխարհ
մը մտնենք , այսինքն երկինք երթանք , այն բո-
լոր գիտութիւնը որով այժմ կը պարծինք՝ պիտի
խափանի , և փոքր տղայոց երեւակայական գի-
տութեան պիտի նոմանի . լոկ յիմարութիւն :

Նոր կտակարանը լի է յաւիտենական ճըշ-
մարտութիւններով , որք ուղղակի դիմում կ'ը-
նեն մեր բանականութեան ինչպէս մեր սրտին :
Բայց իմաստասիրութիւնը տակաւին խաւարին
մէջ կը խարխափի տրամաբանական մակածու-
թիւններով գտնելու համար թէ ինչ է ճշմար-
տութիւնը : Իմաստասէրք դեռ իրենք իրենց
մէջ չեն կրցած համաձայնիլ վաւերականութեան
մասին այն գիտութեան՝ որուն համաձայն կ'ապ-
րին ամէն մարդիկ ամէն օր իմաստասիրութեան
չձեռնարկեց Քրիստոս , մինչդեռ մարդոց ջանքն
իմաստասիրական հանդանակներ պատրաստե-
լու ծառայած է միայն , յաճախ աւելի մթագնելով
Նորա վարդապետութիւնը , և առաջնորդած է
զմարդիկ ապաւինելու աւելի բնազանցական
հայեցողութեանց քան կենդանի Քրիստոսի :
Եթէ Քրիստոս իմաստասիրութիւնն ընտրէր իբր
միջոց աշակերտներ շահելու , աշխարհ պիտի
ճանչնար զինքն իբր ուսեալ Հրեայ բարունի մը
և ոչ այլ ինչ :

Գ. Դարձեալ Քրիստոս քիչ անգամ գործա-
ծեց ցաւի ու հաճոյքի այն շարժառիթները ,
որոնք այնքան կարեւոր դեր մը կը կատարեն
մարդկային սովորական կենաց մէջ : Յայտնեց
այն մեծ ճշմարտութիւնը թէ անման է մարդ ,
և թէ անոր ճակատագիրն հանդերձեալ աշխար-
հին մէջ՝ կախում ունի այս աշխարհիս մէջ
վարած կեանքն : Այլ սակայն դուն ուրեք դե-
մում ըրաւ մարդոց հաճոյքի յոյսերուն և ցաւի

երկլուղին : Զիօսեցաւ երկարօքէն դժոխքի տանշանաց և երկինքի ուրախութեանց վրայ : Իւր վարդապետութեանց մէջ ոչինչ կը գտնենք որ հանդերձնալ կենաց պարագաներուն վրայ մեր ունեցած հետաքրքրութիւնը գոհացնէ : Գիտենք միայն թէ , եթէ իր աշակերտներն ենք , մեզ տեղ պատրաստած է և իր հետ պիտի ըլլանք յաւիտեան : Եթէ իւր աշակերտները չենք , մեզ կը սպասէ ճակատագիր մը , զոր յաւիտենական մասն է կոչէ , որ գէթ կը նաև անակէ ընդ միշտ արտաքսուիլ իւր ներկայութիւնէն , քանի իւր հետ ըլլալն է կեանք յաւերժական , Քրիստոս մարդոց ամէնէն ազնիւ շարժառիթներուն կոռչում ըրաւ , զանոնք անձնուրաց ընելու համար :

Այս պարագային , ինչպէս նաև ուրիշ շատ պարագայից մէջ , եկեղեցին այնպէս վարուած է իբր թէ ինքն աւելի իմաստուն ըլլար քան զՔրիստոս Բանաստեղծք , արոտ եստագէտք և քարոզիչք անսանձ երեւակայութեամբ միմեանց հետ մրցած են պատկերացնելու դժոխոց տանջանքներն և երկնից հրձուանքները : Յայտնութեան գրքին փոխարերական տեսիլներն իրր տառական ճշշմարտութիւններ նկատած են , և բուն իրենց տեսիլներովն ալ զանոնք աւելի եւս չափազանցած : Եկեղեցւոյ որմերն յաճախ ծածկած են դաժան ու ահարկու նկարներով : Ոչ միայն Փիզիքական տանջանքի դժոխք մը նարած են , այլ և քաւարան մը : Թերեւս այս ճիգերը ծառայած են երբեմն արթնցնելու մեղաւորն իւր

թմրութենէն : Ոմանք կը պնդեն թէ տգէտ և ստորին մարդոց սիրու այսպիսի ահաւոր տեսարաններով միայն կարելի է շարժել : Բայց ինչ որ սաոյդ է՝ սա է թէ Քրիստոս այսպիսի միջոցներով չէ որ տիրացաւ իւր ազդեցութեան :

Դ. Սաոյդ է որ Քրիստոս ուղղակի դիմում ըրաւ մարդուս բարոյական բնութեան , իւր պարտաւորութեան զգացման , Աստուածաշին օրէնքին և իրաւունքի յաւիտենական սկզբունքներուն : Քարոզեց բացորոշ կերպիւ թէ արդարութիւնն էր հիմն իւր հոգեւոր արքայութեան : Առանց արդարութեան ոչ ոք կրնար իւր աշակերտն ըլլալ : Ոչ ամէն ոք որ կը դաւանի իմ աշակերտս ըլլալ , ըսաւ , ոչ ամէն ոք որ «Տէր , Տէր» կը կոչէ զիս , պիտի մտնէ յարքայութիւն երկնից , «այլ՝ որ առնէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է : » Ոչ թէ ուրիշ աշխարհի մը մէջ և ուրիշ ժամանակաց մէջ մարդ պարտ էր նազանդիլ խղճի ձայնին և արդարութեամբ ապրիլ , այլ հոս և այժմ : Ոմանք կ'առարկեն երբեմն թէ Քրիստոնէութիւնը մարդոց ուշադրութիւնը կ'ուղղէ գէպ ուրիշ աշխարհի մը , և ուրիշ աշխարհացիութեան զգացումն կը մշակէ աւելի քան ներկայ առաքինութեանն եթէ իրօք այնպէս կը վարուի Քրիստոնէական եկեղեցին , ուրեմն բոլորովին հեռացած է իւր հիմնադրէն , և իւր կոչումը սխալ ըմբռնած : Քրիստոս ոչ միայն պանծացուց բարոյական օրէնքն , այլ նաև ընդարձակեց ու ընդլայնեց

զայն : Հրամայեց լինել կատարեալ որպէս Հայր մեր երկնաւոր որ կատարեալ է , սիրել զԱստուած ի բոլոր սրտէ և զընկեր մեր իբրև զանձինս մեր : Պահանջեց որ մարդիկ անմիջապէս լքանեն իրենց մեղքերը . և կրկին կրկին զանոնք զգուշացուց որ չյապաղեն : Ոչ ոք , որ չատեր մեղքը , որ չսիրեր արդարութիւնը , կրնայ իւր աշակերտն ըլլալ : Նոյնպէս քարողած էին նաև բարոյականի այլ վարդապետք , որք դիմում կ'ընեն այնմ որ լաւագոյնն ու բարձրագոյնն է մարդուս մէջ : Զենք կրնար ուրանալ թէ այս դիմումը ունի իւր մէջ զօրութիւն մը : Կը յիշեցնեն մարդոց թէ պարտին լսել Աստուծոյ ձայնին , որ կը խօսի իրենց հոգիներուն մէջ : Բոլոր ժողովուրդներն ունեցած են իրենց արդարութեան մարդարէները , ինչպէս Մովսէս և Երրայեցի մարդարէք , ինչպէս Կոմիիւկիոս Զինաստանի մէջ , ինչպէս Սոկրատ Աթէնքի մէջ և Ստոյիկեանք Հռովմի մէջ : Քրիստոս այս առաւելութիւնն ունէր յիշեալ բոլոր վարդապետաց վրայ որ ինքն առանց մեղքի էր , իւր կեանքը բացարձակապէս ներդաշնակ էր իւր վարդապետութեան հետ : Զենք կրնար տարակուսիլ որ իւր այս կեանքը կը կնապատկեց իւր քարողութեան աղդեցութիւնը Բայց եթէ Քրիստոս արդարութեան քարողիչ ըլլար լոկ , պատճառ պիտի չունենայինք խորհելու թէ իւր աղդեցութիւնը տարբեր պիտի ըլլար աղդեցութենէն Յովհաննէս Մկրտչի նման մարդարէի մը :

որ Քրիստոսի պէս քարողեց զապաշխարութիւն և զթողութիւն մեղաց , ինչպէս Եբրայական մարդարէից մեծագոյն մասը , ինչպէս Սոկրատ և ինչպէս նոյն ինքն Քրիստոս , նոյնպէս Յովհաննէս Մկրտչի իւր վարդապետութիւնը կնքեց իւր մահուամբ , բայց չգործեց միայսւն տպաւորութիւն մը այն բազմութեան վրայ , որ կու գային լսել զինքը և մկրտուիլ իրմէ : Պարտաւորութեան ձայնը Աստուծոյ ձայնն է և յաճախ ամէնէն աւելի յստակ կը խօսի մեղ , երբ մենք ամէնքս քիչ տրամադիր ենք ուշադրութիւն ընծայել իրեն : Բայց մարդիկ ընդհանրապէս այնքան եռանգով կը սիրեն իրենց հածոյքներն , որ կը մերժեն լսել զայն : Գիտեն թէ ո՛րն է բարին . բայց չարը կ'ընտրեն : Քրիստոս քարողեց զարդարութիւն , բայց այս չէր գաղտնիքն իւր յաջողութեան : Առանց մեղքի վարդապետ մը չէր նա լոկ :

Ե . Քրիստոսի ազդեցութեան գաղտնիքը իւր անձնաւորութիւնն էր : Ոչ միայն առանց մեղքի քարողիչ մ'էր արդարութեան , էր նաև Աստուածային Փրկիչն ի մեղաց , Յաւիտենական Որդին Աստուծոյ , և նոյն ինքն Յայտնութիւնն մարդուս ընտանութեան Աստուծոյ հետ : Աստուած մեր հայրն է , մենք իւր որդիքն ենք , և ուստի բոլոր մարդիկ եղբարք են , ամեներին որդիք Աստուծոյ :

Նոր գաղափար մը չէր այս : Հին Կտակարանին մէջ կը գտնենք զայն , և Սր . Պօղոս ինքնալ Աթէնքի մէջ քարողած ատեն յիշեցուց թէ

Յոյն բանաստեղծք ալ նոյնը յայտարարած էին։ Այն վարդապետութիւնը թէ Աստուած մեր հայրն է, թէ մարդիկ ելլարք են՝ կրնայ քարոզուիլ, ու տակաւին կրնայ ըլլալ որ մարդոց միրալ չարժի և մարդիկ չմօտենան Աստուածոյ։ 1893ին Շիքակոյի այն մեծ ժողովին մէջ ուր աշխարհի բոլոր կրօնքները իւրեանց ներկայացուցիչներն ունէին, այս բառերը կը լսուէին ամէն, որթունքներէ։ Բայց այս բառերը Քրիստոնէից համար տարբեր նշանակութիւն մը ունէին։ Բոլոր իւր քարոզութեանց մէջ Քրիստոս յեղյեղեց այս մեծ ճշմարտութիւնը և ամէն կարելի եղանակաւ պարզեց զայն։ Իւր աշակերտաց սորվեցուց աղօթել «Հայր մեր որ յերկինս ես»։ Խօսեցաւ Անառակ որդւոյն առակն իբր օրինակ մր Աստուածոյ իւր զաւակաց համար ունեցած սիրոյն, կրկին և կրկին յիշեցուց զայն Լերան Քարոզին մէջ։ Բայց նոյն իսկ իւր ընտրած առաքեալները չկրցին լիովին ըմբանել նորա նշանակութիւնը մինչեւ իւր մահուան ու յարութեան ժամանակը։ Երբ վերահասուեղան թէ այն Յիսուսը, զոր իրենք ճանչցած ու սիրած էին իբրև լաւագոյն մարդը, էր ոչ միայն մարդ, այլ և Յաւիտենական Որդին Աստուածոյ. Երբ վերահասուեղան թէ նա էր Աստուած և մարդի մի բնութեան, յայնամ միայն սկսան նշմարել այս մեծագոյն ճշմարտութիւնը — իրական առնչութիւնն ընդ մէջ Աստուածոյ և մարդկան։ Ոչ թէ Քրիստոսի խօսքերը, այլ ինքն Քրիս-

տոս է ապացոյցն թէ Աստուած է արդարեւ մեր հայրն և նորա որդիքն ենք մենք։ Այն բնութիւնը, զոր Աստուած տուած է մեզ, այնպիսի կարողութիւններ կը պարունակէ որ Աստուածութիւնը իր լիութեամբը կրնար մարմնանալ յանձին Յիսուսի Քրիստոսի, որ էր համանգամայն մեր Աստուածն ու մեր եղբայրը։ Նախքան զՔրիստոս մարդ միայն անզօր գաղափար մը ունէր թէ՝ Աստուածոյ հայրութեան եւ թէ՝ իւր բնութեան կարելիութեանց մասին։ Քրիստոս եկաւ ոչ միայն յայտնել մարդուն Աստուածոյ բնութիւնը, այլ նոյն ինքն մարդուն բնութիւնը։ Այս պատճառաւ է որ Քրիստոս կը գրաւէ իւր եղական դիրքն աշխարհի պատմութեան մէջ, միակ գրաւականն Աստուածոյ սիրոյն և աշխարհի հոգեւոր փրկութեան։ Հոյ է գաղտնիքն իւր աղղեցութեան իբր կենդանի ու ներկայ Աստուածային Փրկիչ։

Անառակին առակին մէջ ըսուած է թէ իւր թշուառութեան ու ստորնութեան մէջ «Եկեալի միտոս իւր» տեսաւ այն ահաւոր վիճը, որ կը բաժնէր զինքն իւր կտչումէն։ Մենք ալ պարտիմք ի միտոս մեր գալ։ Մարդիկ ալ տեսնելու են թէ ի՞նչ են և ի՞նչ կրնան ըլլալ հոգեւորապէս եթէ կամէին։ Թերեւս հեռացած են իրենց հօր տունէն, տղէտ են թերեւս, և մարդոցմէ անարդուած։ Բայց Յիսուսի Քրիստոսի չնորհիւ կրնան գիտնալ թէ որդիք են Աստուածոյ, ժառանգակիցք Քրիստոսի յաւիտենական ժառան-

գութեան և գործակիցք աշխարհի հոգեւոր փրկութեան համար : Դեռ չենք կարող վովին գիտնալ թէ ի՞նչ կը նշանակէ Աստուծոյ որդիներն ըլլալ : Պիտի գիտնանք, երբ հասնինք երկինք, մեր Հօրը տունը : Մեր մէջ ունինք յափոխնական կենաց սերմն : Պիտի ուռանանայ այդ սերմն թէ կորնչի, մեր կամքէն կախումն ունի այս : Խողկաղինն իր մէջ կը լուսաւէ հզօր կաղնի մը կարելիութիւնն :

Բայց այդպիսի հզօր կաղնի մը պիտի վերջապէս ըլլայ կամ ոչ, կախումն ունի իր միջավայրին հաղարումէկ դիպուածներէն : Այսպէս չէ մեզ համար . ամէն ինչ կախումն ունի մեր կամքէն :

Եւ Քրիստոս աշխարհ եկաւ ոչ միայն յայտնելու համար մեզ մեր ճշմարիտ ընութիւնը, այլ մեռնելու մեզ համար, զարթուցանելու համար մեր թմրեալ բարի զգացումները, սիրով լեցնելու մեր սրտերը և յօժարեցնելու զմեզ նմանող ըլլալ իրեն : Երբ այս Աստուածային ազդեցութիւնը կ'ընդունինք, յայնժամ միայն կրնանք ըմբռնել գաղտնիքը Քրիստոսի զօրութեան, յայնժամ միայն կրնանք ըմբռնել Աստուծոյ հայրութիւնը և մարդոց եղբայրութիւնը :

Եւ յայնժամ նոր նշանակութիւն մը կ'ունենայ մեզ համար նաև մեր կեանքը : Կը տեսնենք թէ կրօնքը չէ լոկ զոյութեան անձնասիրական պայքար մը, տքնութեան, վշտի և յուսախարութեանց քանի մը տարիներ : Զէ հաճոյքի կեանք մը, որ կը վերջանայ գերեզմանին

մէջ : Կեանքը Քրիստոսի համար է, ծառայութեան կեանք մ'է . — ծառայել Աստուծոյ՝ մեր Հօրը, և մարդոց՝ մեր եղբարց : Սիրոյ կեանք մ'է, Աստուծոյ՝ որդւոց կեանքն է, յաւիտենական կեանք մը : Ոչ ոք որ սկսած է այս կեանքը երբէք կը հարցնէ ինքն իրեն թէ կ'արժէ՞ ապրիլ կամ ոչ : Ինչ որ ալ ըլլան իւր արտաքին պարագաները, կենաց մէջ կայ ուրախութիւն և փառք, զոր խօսքով կարելի չէ բացատրել :

Եթէ Աստուած մեր հայրն է, մարդիկ մեր եղբայրներն են : Մեր ընկերը — մեր եղբայրը — սիրելով է որ ամէնչն աւելի կրնանք ցոյց տալ մեր սէրն առ Աստուած : Մարդոց ծառայելով է որ կը ծառայենք Աստուծոյ : Քրիստոս մեր օրինակն է : Իւր բոլոր կեանքն աշխարհիս մէջ նուիրուած էր մարդոց ծառայութեան : Տեսաւ նա ինչ որ բազում մեր ժամանակի բարենորոգիչք չեն տեսներ, թէ մարդկային ընկերութիւնն ի ներքուստ սիայն կրնայ բարեկարգուիլ, թէ անհատէն պէտք է սկսիլ, թէ ընկերութիւնը երբէք չըլլար լաւագոյն քան զայն կազմող անհատներն : Քրիստոս յայտնելով մարդոց ճշմարիտ եղբայրութիւնն՝ սորվեցուց մեզ թէ Աստուծոյ որդին երբէք չբաւականանար միայն իւր անձին հոգեւոր փրկութեամբ : Մարդս ինչ չափով որ կը սիրէ զԱստուած, նոյն չափով կը սիրէ իւր եղբայրը, և բարիք կ'ընէ անոր : Այս է մարդոց միակ վստահելի ապացոյցն մեր առ Աստուած ունեցած սիրոյն : Իւրաքանչիւր ճըշ-

մարիտ հետեւող Քրիստոսի պարտի ընել ամէն ինչ որ կրնայ ընել փրկելու զաշխարհ անէծքէն մեղաց, որ արմատն է բոլոր թշուառութեան, որ նոյն իսկ ամէնէն քաջաքակրթեալ ընկերութիւնները կը ստորնացնէ և մարդուս արժանապատռութեան զգացումը գրիթէ կը ջնջէ։ Միայն մարդս պէտք չէ մոռնայ թէ, եթէ Քրիստոսի պիտի հետեւի, պարտի գործել Քրիստութիւնակաւ։ Քրիստոսի եղանակն էր արդարութիւն և անձնութաց սէր։ Սյս կերպով է միայն որ մարդոց համերաշխութիւնը կրնայ իրականանալ աշխարհի վրայ։

Եղբակացնելով կ'ըսենք ուրեմն թէ Քրիստոսի աղդեցութեան գաղտնիքն ոչ թէ միայն այն է թէ ինքն է պատմական Քրիստոսը որ 1900 տարի առաջ իւր անձովն աշխարհի յայտնեց Հայրութիւնն Աստուծոյ և եղբայրութիւնն մարդոց. այլ նա է նաև կենդանի Քրիստոսը, որ միշտ հետամուտ է առաջնորդել զմարդիկ ըմբռնելու իրենց սերտ կապակցութիւնն Աստուծոյ հետ և միմեանց հետ. որ միշտ մարդոց միջոցաւ կ'աշխատի փրկել մարդկութիւնը մեղաց անէծքէն, և Աստուծոյ հոգեւոր արքայութիւնը կանգնել մարդոց սրտերուն և կենաց մէջ։ Յանձին պատմական Քրիստոսի կը ճանչնանք կենդանի Քրիստոսը, որ է Տէր մեր և Աստուծած մեր, և կը ճանչնանք մեր կոչումը, որ է լինել որդիք Աստուծոյ։ «Որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել։»

Երիտասարդ պարոնա՛յք շրջանաւարտ կարգի, քանի մը տարիներ անցուցիք Աստուծոյ աշխարհին այս գեղեցկագոյն վայրին մէջ, ուր Բնութիւնն համայն կը ժամանակակից մեղ, և կը յորդորէ զմեղ մեր երկնաւոր Հայրը սիրել և Անոր ծառայել։ Զերծ էիք հոգերէ, կենաց շատ մը փոթորիկներէ և ձեր բարձրագոյն կարողութեանց մշակութեանն նուիրուած։ Զեր շուրջ ունէիք զանոնք, որոց փափաքն էր միշտ օդնել և պաշտպանել զձեղ ամէն կարելի միջոցներով Աստուծոյ որդիներ ըլլալ։ Արդ պիտի մտնէք աշխարհի մը մէջ, ուր դուք անձամբ անձին պիտի մղէք ձեր սլայքարը և յոյժ սակաւաթիւ համակիրներ պիտի ունենաք ձեր շուրջ։

Զարմանալի չէ որ դժգոհ է աշխարհ։ Այդպէս պարտի լինել։ Այդ չէ բոլորովին արդիւնք անձնասիրութեան կամ տգիտութեան, ընդհակառակն, յարածուն դժգոհութիւնը արդիւնք է յարածուն իմացականութեան և մարդուս արժանապատռութեան պայծառագոյն գիտակցութեան։

Մարդիկ ընդհանրապէս կը մոռնան թէ աշխարհի չարիքներուն իսկական պատճառն իրենց արտերուն մէջ պէտք է վնասուեն, Բայց Աստուծած ստեղծած է զմեղ կարողութիւններով և բարձանքներով հասնելու կենդանականէն բարձրագոյն հոգեւոր վիճակի մը, ստեղծած է զմեղ «որդիս Աստուծոյ լինել»։ Սյս բարձանքները մեր բնութեան մէկ մասը կը կազմեն, ու որքան

նուազ ստորին ու տգէտ ըլլայ մարդ , այնքան աւելի այս բնական բաղձանքները գոհացում գտնել կը նկրտին :

Սշխարհի վիճակն այս է . խնդիր չկայ այս մասին : Միակ խնդիրը սա է թէ դուք ի՞նչ ընթացք պիտի ունենաք աշխարհի հանդէպ : Ումանք , ինչպէս յոռետեսք , կը նկատեն զաշխարհ իրեւ թշուառ և անյօյս աշխարհ մը դոր պէտք է իւր ճակատագրին թողուլ , մինչ իրենք կը ջանան քաղել անկէ որչափ հաճոյք որ կրնան :


Ճյլք , անձնասէր և անհոգ լաւատեսք , բուրովին պատրաստ են հաւատալու թէ ամէն ինչ ի բարին պիտի յանդի վերջապէս : Սոքա եւս այնքան օգուտ կը ջանան քաղել աշխարհէն որչափ կրնան և կը թողուն զայն իւր բաղդին :

Այս երկու դասակարգին կը վերաբերին սոս վորաբար այնպիսիք , որք խարդախութեամբ կամ դիպուածաւ լաւագոյն վիճակ մը ունին քան զայլս , և շատ քիչ գաղափար ունին կենաց իրական պայքարին վրայ : Մարդոց մեծագոյն մասը լրջութեամբ կը նայի կենաց վրայ , կը ճանչնայ չարիքն ու անպէտ նեղութիւններն աշխարհի :

Դուք ալ պիտի ունենաք ձեր դիրքն ու բաժինը : Եւ հիմա է ձեր պատեհութիւնը , երբ դեռ չէք տարուբերիր կիրքերու փոթորիկէն , հանդարտութեամբ նայելու այս դժգոհ աշխարհիս վրայ և որոշելու թէ ի՞նչ պիտի ըլլայ ձեր դիրքը : Ի՞նչպէս պիտի վարուիք աշխարհի հետո :

Քաղցր է մեզ յուսալ թէ պիտի չվարուիք , իրեւ յոռետեսք կամ իրեւ անհոգ լաւատեսք , այլ իրեւ ողջամիտ մարդիկ , որք կը սիրեն զծմարտութիւն , զարդարութիւն և զգիութիւն , միանգամայն գիտեն թէ յիմարութիւն է Փիղիքական ոյժի միջոցաւ փորձել փրկել զաշխարհ դժոխքի անէծքէն ; Իրեւ որդիք Ս.ստուծոյ պիտի նկրտիք իրականացնել ձեր կենաց մէջ ձեր բարձրագոյն բնութեան կարելիութիւնները և իրեւ ձեր եղբայրներն պիտի նկատէք ամէն մարդիկ , անձնասէր , անհրապոյր եղբայրներ յածախ , բայց տակաւին , իրենց մէջ Ս.ստուծոյ որդիքն ըլլալու կարելիութիւնն ունեցողք :

Դժգոհ աշխարհ մ'է այս աշխարհն և լի չարիքներով , որոց պատճառն ալ ինքն է , բայց չէ կորուսեալ աշխարհ մը : Քրիստոս փրկած է զայն , և դուք կոչուած էք գործակցիլ Քրիստոսի՝ աշխարհի վերաբարձնելու արդարութեան և սիրոյ իւր կորուսեալ ժառանգութիւնն , ձեր կեանքն համաձայնեցնելով լիովին Քրիստոսի կենաց հետ , և օգնելով այլոց չոր հոգւով բարձրանան իրենց անմահ ճակատագրին իրեւ որդիք Աստուծոյ : Զկայ ուրիշ միջոց օգնելու աշխարհի , ոչ ալ կայ ուրիշ կեանք մը , զոր կ'արժէ ապրիլ :



Ը.

ԵՐՉԱՆԿՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՅԲԱՂՊԱՐՔ ԱԱԷՒՆ ԹԷ Ո՞ ցուցցէ
մեզ զբարութիւն. ծագեա ի վերայ
մեր պայս երեսաց քոց, Տէրու
Սու. Դ. 7

ԼՆԴՀԱՆՐԱՊԵՍ ընդունուած ճըշ-
մարտութիւն մ'է թէ ամէն մարդու
անկապտելի իրաւունքն է երջանկութեան հե-
տամուտ ըլլալ : Այս իրաւունքն հիմնուած է
նոյն իսկ այս բնութեան վրայ, որով արարիչը
ստեղծած է զմարդ : Քանի որ Աստուած եր-
ջանկութեան ընդունակութիւնը տուած է մեզ,
պէտք է որ մենք ունենանք նաև զայն վայե-
լելու կարելիութիւնը :

Սաղմոսերգուն, ինչպէս կ'երեւի բնարանէն,
կ'ընդունի այս իրողութիւնը . թէպէտ իր գոր-
ծածած լեզուն սկեպափիկի մը լեզուն է, որ
չյաջողելով երջանկութեան համնիլ, կը տա-
րակուսի թէ արդարեւ երջանկութիւնը գոյու-
թիւն ունի՞ թէ ոչ :

«Բազումք ասէին թէ Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն . ծագեա ի վերայ մեր զլոյս երեսաց քոց , Տէր : » Կամ , ուրիշ խօսքով , ո՞վ կրնայ ըսել մեզ թէ ի՞նչ է երջանկութիւնը կամ ի՞նչ-պէս կրնանք գտնել զայն :

Այս խնդիրն է որ կ'ուզեմ նկատողութեան առնուլ այսօր :

Մեր առաջին հարցումն է թէ ի՞նչ է երջան-կութիւնը : Երջանկութեան վրայ կը խորհինք միշտ : Մենք ամէնքս ալ կը փափաքինք ձեռք ագոլ զայն : Բայց ո՞չափ քիչեր կանգ առած են հարցնելու թէ ի՞նչ է երջանկութիւնը : Ո՞ր-չափ քիչեր յստակ և որոշ գաղափար մը ունին անոր մասին իրենց մտքերուն մէջ : Բառարան-ներն ալ չեն կրնար շատ լոյս տալ մեզ : Անոնց պաշտօնն է միայն բացարել մեզ թէ ի՞նչ սո-վորական իմաստով կը գործածուին բառերը . և այս բառն ալ , ինչպէս դժուար չէ երեւակայել , զանազան և անորոշ կերպերով կը գործածուի :

Բայց չյուսահատինք . այս բառը իմաստ մ'ունի : Մարդկային մտքին մէկ բնածին զա-ղափարը կը ներկայացնէ : Կը ներկայացնէ մարդկային հոգւոյն մէկ իրական փորձառու-թիւնը , զոր գիտենք մենք մեր գիտակցու-թեամբը : Այս է որ մենք պարտինք ուսումնա-սիրել , և ոչ թէ լոկ անունը , որ բոլոր ուրիշ բառերու նման , ենթակայ է սխալ գործածուե-լու : Ինչ որ բոլոր մարդիկ կը փափաքին և իրաւունք ունին փափաքելու՝ երջանկութիւն

կը կոչենք : Բայց ոչ թէ անունը , այլ հոգւոյն փորձառութիւնն է որ պէտք է քննենք : Պէտք է քննենք ուրեմն ոչ թէ բառարանները , այլ մարդուս բնութիւնը , որ մեր գիտակցութեան մէջ կը յայտնուի :

Եւ նախ՝ մեր գիտակցութիւնը կը վկայէ , կարծեմ , թէ երջանկութիւնը իրական և դրա-կան բան մ'է , ոչ թէ լոկ բացասութիւն մը , ինչպէս կը պնդեն Պուտայականք և իրենց եւրոպացի հետեւողները - Յունետեսները : Ասոնց վարդապետութեան համեմատ երջանկութիւնը ուրիշ բան չէ , բայց եթէ բացակայութիւնը ցաւի և թշուառութեան : Եւ որովհետեւ կը հաւատան թէ բոլոր գիտակից կեանքը ցաւալից է , կը հաւատան նաև թէ կատարեալ երջանկութիւնը միայն անէացման կամ նիրվանայի մէջ կը գտնուի : Եթէ ճշմարիտ ըլլար այս , երջանկու-թեան ամբողջ խնդիրը պիտի լուծուէր մէկէն : Դիւրին է տեսնել թէ չկայ երջանկութիւն նիր-վանայի մէջ , քանզի ուր որ գիտակցութիւն չկայ , հոն ոչ երջանկութիւն կրնայ ըլլալ , ոչ թշուառութիւն : Բայց համայն մարդկային ցեղը գիտէ որ ճշմարիտ չէ այս : Կրնայ ըլլալ որ ֆիզիքական հանգիստը , անդորրութիւնը , ցաւէ զերծ ըլլալը , ինչ որ կրնանք մարմնոյն անգի-տակցութիւնը կոչել , երջանկութեան ընկե-րանայ յաճախ , բայց այն ատեն պէտք է որ մոքի գործողութիւնն ալ ըլլայ , եթէ ոչ՝ երջան-կութիւն չկրնար ըլլալ :

Շոփէնհառը , յոռետեսութեան հայրը , չըսեր սակայն թէ աշխարհի փորձառութիւնը այս վարդապետութիւնը կը հաւասատէ : Կ'ըսէ միայն թէ աշխարհի փորձառութիւնը խարուսիկ է և անարժէք : Կրնայ անարժէք ըլլալ անոր և իր փիխոփայութեան համար , բայց ամենաբարձր կարելի արժէքն ունի աշխարհի համար : Ամէնէն աւելի այդ բանը հոգ կ'ընէ աշխարհ , և եթէ կայ բան մը , որոյ մասին ամէնէն աւելի վստահ է , այն է թէ երջանկութիւնը իրական և դրական բան մ'է . բան մը՝ որոյ փորձառութիւնը կրնայ ունենալ ամէն գիտակից հոգի : Յաւէ զերծ ըլլալ կամ թշուառութենէ խուսափիլ չէ միայն Գիտենք թէ ինչ է այս , և գիտենք նաեւ թէ ասկէ տարրեր բան մը կը հասկնանք երջանկութիւն ըսելով : Երջանկութիւնը այնքան իրական և դրական բան մ'է որքան ցաւն ու թշուառութիւնը : Ոչ թէ միայն ասոնց բացակայութիւնն է , այլ ասոնց հակառակը , ինչպէս սէրը ատելութեան բացակայութիւնը չէ , այլ պարզապէս անոր հակառակն է :

Մեր խորհրդածութեան երկրորդ կէտը պիտի ըլլայ երջանկութիւնը հաճոյքէ որոշել : Այս երկուքը յաճախ և թերեւս ընդհանրապէս իրարուհետ կը չփոթուին հասարակ լեզուին և համբակներու մտքին մէջ : Եւ այս չփոթութիւնն անբնական չէ , քանի որ հաճոյքը ինքն ալ սահմանուած է օրհնութիւն մը ըլլալ և օժանդակը երջանկութեան : Փիխոփաները սա-

կայն հազարաւոր տարիներ առաջ յստակ կերպով ցոյց տուած են անոնց տարբերութիւնը , տարբերութիւն մը՝ այնքան պարզ որ ամէն ոք կրնայ տեսնել զայն դիւրութեամբ :

Հաճոյքը ժամանակաւոր է և վաղանցուկ , և մարդիկ ու անբան անսսունք կը վայելեն զայն հաւասարապէս : Հաճոյքը կը վերաբերի մարդուն իրը զգայարանաց տէր արարածի մը , իրը էակի մը՝ որ նիւթական մարմին մը ունի և նիւթական աշխարհի մը մէջ կ'ապրի : Հաճոյքը կու գայ ախորժակներու և փափաքներու գորհացումէն և մեր բնական կարողութեանց գործունէութենէն : Մարդ մը որ անօթի է՝ հաճոյք կը զգայ ուտելէն . եթէ ծարաւ է , հաճոյք կը զգայ խմելէն : Ազգեցութեան տէր ըլլալ կը փափաքի ան , և հաճոյք կը զգայ իր փափաքին համեստով : Թերեւս գող մ'է , և հաճոյք կը զգայ յաշողութեամբ գողութիւն ընեւէն : Ասոնց և այսպիսի բաներու մէջ շունն ալ կրնայ հաւասար հաճոյք զգալ :

Չենք կրնար ուրանալ սակայն թէ մարդս ասոնցմէ զատ ունի նաեւ կարգ մը հաճոյքներ , որ իրեն կը վերաբերին իրը բարձրագոյն աստիճանի էակի , և զորս կրնանք մտաւոր հաճոյքներ կոչել , թէկ տակաւին քիչ շատ կապակցութիւն ունին փիզիքական աշխարհի հետ և դրեթէ միւսներուն չափ ժամանակաւոր են և վաղանցուկ , կան իշողութեան և երեւակայութեան հաճոյքներ : Հաճոյք կայ Բնութեան և արուեստի

գեղեցկութեանց մէջ , հաճոյք՝ սրախօսութեան և ճարտարխօսութեան մէջ , հաճոյք՝ գիտութիւն ստանալու մէջ : Եւ ոչ ոք կրնայ ուրանալթէ ասոնք աւելի բարձր և աւելի բանաւոր են քան զանոնք , դորս անբան անսասունք ալ մեզ հետ կը վայելեն հաւասարապէս : Որչափ ալ գերազանց ըլլան սակայն միւսներէն , դեռ նոյնը չեն ինչպէս երջանկութիւնը : Որեւէ կերպով էական չեն երջանկութեան :

Ինչ որ մարդիկ կը փնտուեն երջանկութեան հետամուտ ըլլալով՝ ժամանակաւոր և անցաւոր վայելքը չէ , որ ֆիզիքական փափաքներուն կամ նոյն իսկ բարձրագոյն կարգի հաճոյալից զգայնութենէ յառաջ կու գայ : Ասոնք կրնան խաւարին մէջ ճաճանչի մը նման փայլիլ հոգիի մը , որ անծանօթ է երջանկութեան , և այս վայրկենական ճաճանչները միայն աւելի մեծ և աւելի անտանելի կ'ընեն ընդհանուր մթութիւնը : Այն մարդն իսկ , որ կրնայ իր բարձրագոյն բնութիւնը մոռնալ և ինքինքը բոլորովին այս հաճոյքներուն յանձնել , շուտով կը տեսնէ թէ պարապ են և անարմէք : Շուտով կը դադրին իրեն ուրախութիւն և գոհացում տալէ , և խիստ ու անգութ բռնապետներ կ'ըլլան , և ինքն ալ անոնց թշուառ գերին :

Ինչ որ մարդիկ կը փնտուեն՝ չէ մասնակի և ժամանակաւոր գոհացում մը իրենց ֆիզիքական բնութեան կամ նոյն իսկ իրենց մտաւոր կարողութեանց , այլ՝ գոհացում մը ,

որ լեցուն պիտի ըլլայ և տեւական , ուրախութիւն մը՝ որ բովանդակ հոգին պիտի լեցնէ լոյսով և մեր բնութեան բոլոր կարողութեանց պիտի համնի , որ պիտի փայլի անաղօտ այս կեանքիս փոթորիկներուն մէջ և անծանօթ փառքեր պիտի արտադրէ հանդերձեալ կեանքին մէջ : Սյսպիսի գոհացում մը այնքան բարձր է լոկ ժամանակաւոր հաճոյքէ որքան անման հոգին բարձր է անասունին կարճ կեանքէն : Եւ այս ուրախութիւն մ'է , որուն փորձառութիւնը կրնայ ունենալ միայն այն էակը , որ ունի բանականութիւն , կամք և զգացում , որք զինք Աստուծոյ հետ կը միացնեն : Ի մի բան , երջանկութիւնը ուրախութիւնն է անման հոգիի մը , որ բանականութեամբ և սիրելու կարողութեամբ օժտուած է : Հոգին բնազդմամբ այս երջանկութիւնը կը փնտոէ , և երբէք խաղաղութիւն չգաներ մինչեւ որ ստանայ զայն : Կարելի չէ որ երբէք տեւականապէս խարուի և բաւականանայ զգայարանքի կամ իմացականութեան հաճոյքներովն :

Եթէ ճշմարիտ երջանկութեան ճշգրիտ բնութիւնը ուսումնասիրենք , կրնանք ընդհանրապէս խօսելով ըսել , ինչ որ արդէն Սաղմոսերգուն ալ կ'ըսէ , մեր բնաբանին մէջ , թէ երջանկութիւնը կրնայ ըլլալ միայն երբ հոգին կատարեալ համերաշխութեան մէջ կը գտնուի իր և Աստուծոյ հետ : Բայց կարծեմ կրնանք մեր խօսքը մասնաւորելով ըսել թէ երջանկութիւնը ուղ-

ղակի կապակցութիւն ունի հոգւոյն զգացմանց,
խանդաղատանաց հետո ուրախութիւն մ'է կամ
գոհացում մը՝ որ անրաժան կերպով միացած է
սիրոյ հետ : Հաճոյքը էականապէս անձնասէր է,
ոչ ի հարկէ բառին չար իմաստովը, թէև ստոյգ
է թէ յաճախ ամենավատթար կերպով անձնասէր
է . և ամէն պարագայի մէջ անձին կը վերա-
բերի: կը գտնուի գոհացումին մէջ լոկ անձնական
փափաքներու, որք նոյն ինքն անհատին կը պատ-
կանին և ոչ ուրիշի : կը հաւատամ ես սակայն
թէ կարելի չէ գտնել ճշմարիտ երջանկութիւն
հոգւոյն կարողութեան որեւէ գործունէու-
թեան մէջ, որ անձէն կը սկսի և անձին հետ
կը վերջանայ : Ճշմարիտ երջանկութիւնը միշտ
զուգորդուած է հոգւոյն ճգտումին հետ առ
Աստուած կամ առ մարդիկ, զոր բարեսիրութիւն
կամ սէր կը կոչենք : Աստելութիւն և երջան-
կութիւն չեն կրնար երբէք ի միասին ըլլալ :
Այն մարդը, որ չգիտեր թէ ի՞նչ է անձնուրաց
սէրը, կրնայ քիչ չատ գիտնալ թէ ի՞նչ է հա-
ճոյքը : Կրնայ գոհացում տալ իր փափաքներուն
և ախորժակներուն : Կրնայ նոյն իսկ տեսակ մը
սատանայական գոհացում գտնել՝ իր ընկերը
ատելով և անոր չարիք գործելով : Բայց երջա-
նիկ չէ, չկայ խաղաղութիւն կամ ուրախու-
թիւն անոր հոգիին մէջ: Իր խոճին և իր բարձրա-
գոյն բնութեան դէմ կը մաքառի : Երբ կանգ
կ'առնէ խորհրդածելու կամ դէպ ապագան
կը նայի, թշուառ կը զգայ ինքինքն բոլորո-

վին և, նթէ փիլիսոփայ մ'է, ինքինք յո-
ռետես կ'անուանէ և կը պնդէ թէ երջանկու-
թիւն չկայ բնաւ աշխարհիս մէջ :

Միւս կողմանէ՝ ինչ չափով որ մարդուա
սիրու լեցուն է սիրով, նոյն չափով իր հոգին
լեցուն է երջանկութեամբ : Բարձրագոյն առա-
քինութիւնը, զոր երջանկութիւն կը կոչենք,
ապահով արդիւնքն է այն գերագոյն սիրոյն
զոր մեր սրտին մէջ ունինք առ Աստուած :
Մեր ընկերներուն հետ մեր առնչութեանց մէջ
այ անոնց համար մեր ունեցած սէրն է մեր
երջանկութեան չափը : Այս է գաղտնիքը մեր
բոլոր երջանկութեան զոր կը վայելենք ընտա-
նեկան եւ ընկերական կեանքի մէջ : Մեր
անձնուրաց սիրոյն խորութեամբը, անկեղծու-
թեամբը եւ տարածութեամբը կը չափուի : Երբ
կը գտնես ընտանիք մը, ուր հայր, մայր եւ
զաւակներ սրտանց մէկզմէկ կը սիրեն, հոն
կը գտնես երջանկութիւն. երջանկութիւն մը, որ
աւելի կը մօտենայ երկնային երջանկութեան
քան ուրիշ որեւէ երջանկութիւն աշխարհի
վրայ : Երբ կը գտնես մարդ մը որ իր ընկեր
մարդիկը կը սիրէ եւ ինքինքն անոնց բարիք
ընելու կը նուիրէ, երջանիկ մարդ մը գտած կ'ըլ-
լայ : Որչափ շատ է իր բարեացակամ անձնու-
րաց սէրը, նոյնչափ մեծ է իր երջանկութիւնը :
Սիրով լեցուած հոգին կրնայ երջանիկ ըլ-
լալ կեանքի ամէնէն դժուարին եւ ամէնէն
դժնդակ պարագայից մէջ, երբ զուրկ է ամէն

հաճոյքէ , այս , նոյն իսկ երբ մարմինը ցաւով
կը կեղեքի :

Այս լոկ վարդապետութիւն մը կամ են-
թագրութիւն մը չէ : Այսպիսի հազարաւոր
թերեւս միլիոնաւոր դէպքեր տեսած է աշ-
խարհ , երբ սէրն ու հաւատքը անսահման եր-
ջանկութիւն պարզեւած են անոնց որ մարտի-
րոս կ'ըլլային կամ հիւանդութեամբ կը տա-
ռապէին , կամ ձայրայեղ չքաւորութեան զրր-
կանքներն կը կրէին : Հակառակ այս ամէնուն՝
սիրեցին անոնք եւ երջանիկ եղան : Ըսել չեմ
ուզեր թէ հաճոյք եւ երջանկութիւն չեն կրնար
միանալ : Յաճախ այդպէս կը միանան : Եթէ
կատարեալ էակներ ըլլայինք , միշտ կրնային
միանալ : Ինչ որ ըսել կ'ուզեմ՝ պարզապէս այս
է թէ ուր սէր կայ , հոն երջանկութիւն կայ ,
որ գերազանցապէս կը փոխարինէ բոլոր հա-
ճոյքի կորուստը , որ զմեզ բոլոր ֆիզիքական
պայմաններէ վեր կը բարձրացնէ եւ հոգիին
կարօտութիւնը կը գոհացնէ :

Շատ բարոյախօսներ եւ փիլիսոփաներ քա-
րոզած են թէ երջանկութիւնը էականապէս
զուգորդուած է առաքինութեան հետ , թէ
քանի որ դէպ առաքինութիւն կը մզուինք ,
եւ միեւնոյն ատեն անշիջանելի փափաք մը
ունինք երջանկութեան , այս երկուքը , առա-
քինութիւն եւ երջանկութիւն , պէտք է միա-
ցած ըլլան անբաժան կերպով : Երջանկութիւնը
պէտք է անվրէպ վարձն ըլլայ առաքինութեան :

Այս ճշմարիտ է անտարտակոյս , և ես չեմ ուզեր
ուրանալ զայն : Բայց ի՞նչ է նշանակութիւնը
այս վերացական առաքինութեան : Անշուշտ
չնշանակեր պարզ հպատակութիւն մը օրէնքի :
Կրնայ հպատակութիւն ըլլալ հոն՝ ուր առաքի-
նութիւն չկալ : Առաքինական ըլլալու համար
պէտք է սիրալիր ըլլայ հպատակութիւնը : Տէրն
մեր , բոլոր կարելի առաքինութիւնը , կը բովան-
դակէ երկու պատուէրներու մէջ . «ՍիրեՍցես
զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ և
ՍիրեՍցես զընկեր քո իբրև զանձն քու» Սէրն
է լրումն օրինաց : Եւ աւելի յստակ ու պարզ
կը թուի ինձ ըսել թէ երջանկութիւնը՝ ուրա-
խութիւնն ու գոնունակութիւնն է զուգորդուած
սիրոյ հետ քան ըսել թէ վերացական առաքի-
նութեան վարձատրութիւնն է այն :

Երկրորդ սահմանը փիլիսոփայական սահման
մէ , զոր հաւանականաբար սխալ պիտի հասկը-
նանք : Առաջինը պարզ իրողութիւն մէ , զոր
մենք կրնանք մեր անձնական փորձառութեամբը
գիտնալ : Մեր սէրը այս աշխարհիս մէջ կրնայ
անկատար ըլլալ . եւ մեր երջանկութիւնը ան-
կատար է : Բայց գիտենք թէ ի՞նչ է սէրը , եւ
զիտենք նաեւ թէ ո՞ր չափով սիրենք , նոյն
չափով երջանիկ ենք : Առաքինութեան էութիւնը
սէր է , սիրոյ բնական արտայայտութիւնը
անձնուրացութիւն է , եւ անձնուրաց սիրոյ
անխուսափելի արդիւնքն է երջանկութիւն :
Զկայ ուրիշ երջանկութիւն եւ այս երջանկու-

թիւնը այնքան յաւիտենական է որքան հոգին, քանզի սէրն է այն միակ բանը, զօր կրնանք մեզ հետ միւս աշխարհը տանիլ առանց իր արժէքն բան մը կորմնցնելու : Մեր թերի, տղայական գիտութիւնը աներեւոյթ պիտի ըլլայ Աստուծոյ ներկայութեան մէջ, ինչպէս արշալոյսի գորշ լոյսը կ'անհետանայ նորածագ արեւուն փառքին մէջ : Մեր յոյսը պիտի արդիւնաւորի եւ մեր հաւատքը գիտութեան պիտի փոխուի, բայց մեր սէրը պիտի մնայ եւ տեւէ յաւիտեան : Միայն աւելի մաքուր եւ աւելի զօրաւոր պիտի ըլլայ : Եւ ինչպէս հոս մեր երջանկութեան միակ աղբիւրն է, այնպէս պիտի ըլլայ նաեւ հոն յարածուն եւ յարատեւ երջանկութեան աղբիւր :

Այս է ուրեմն մեր պատասխանը առաջին հարցման թէ ի՞նչ է երջանկութիւնը :

Բ. Հիմա կրնանք դիւրաւ պատասխանել երկրորդ հարցման . Ի՞նչպէս կրնանք երջանկութիւն գտնել : Մէկ բառ բաւական պիտի ըլլար, բայց աւելորդ չէ կանգ առնուլ հոս վայրկեան մը եւ նկատել այն քանի մը միջոցները, որք այժմ կը յանձնարարուին երջանկութիւն ստանալու համար եւ տեսնել թէ ո՞ր աստիճան խոստմնալից են :

Չենք կրնար ուրանալ թէ աշխարհս անհանդարտ է եւ դժգոհ, թերեւս աւելի այժմքան չատ տարիներ առաջ : Չենք կրնար պարսաւել մարդիկ իրենց երջանկութեան հետաւ

մուտ ըլլալնուն համար, քանի որ իրենց բնութիւնն է որ կը պահանջէ զայն, ինչպէս ըսինք արդէն : Երջանկութեան հետամուտ ըլլալ անկապտելի իրաւունք մ'է . չենք կրնար այպահնել զայն : Միակ խնդիրն այն է թէ որո՞նք են այն միջոցները, որ կ'առաջարկուին մերնպատակին համնելու համար: Պիտի յիշեմ միայն երեք գլխաւոր միջոցներ, որք ներկայ ժամանակիս մէջ ջերմապէս կը յանձնարարուին աշխարհի եւ որք իրենց եռանդուն կուսակիցները ունին :

Ա. Կ'առաջարկուի մարդոց երջանկութիւնը ապահովել՝ անոնց ֆիզիքական վիճակը բարելաւելով, տալով լաւագոյն մնունդ, լաւագոյն հանդերձ, լաւագոյն բնակարան, աւելի զրուանք եւ պակաս աշխատութիւն, կամ, ի մի բան, ստորին դասակարգերուն տալով աւելի հարստութիւն, կամ աւելի այն առաւելութիւններէն զօրս հարուստը կը վայելէ :

Հարկ չէ հոս ներկայացնել այն զանազան ծրագիրները, որք կ'առաջարկուին այս նպատակին համնելու համար: Ոմանք իմաստուն ծրագիրներ են եւ ոմանք յիմար: Ոչ ալ կ'ուզեմ ուրանալ թէ փափաքելի է աղքատին վիճակը բարւոքել: Խղճի ու սրտի տէր ոչ մէկ մարդ կընայ Եւրոպայի եւ Ամերիկայի մեծքաղաքներու աղքատներուն այցելել եւ անոնց անկումն ու թշուառութիւնը տեսնել առանց իր սրտին խորէն գթալու, եւ առանց սրտաւե-

Մեր դարուն այնքան պանծացեալ քաղաքակրթութեան այս արդիւնքին դէմ : Դիւրին է տեսնել թէ այսպիսի կեանք մը ի՞նչպիսի յոռի ազդեցութիւն կը գործէ աղքատին բարքին վրայ : Նոյն իսկ ամենափոքր բարեսիրական զգացման տէր մէկը չկրնար ամենաջերմ համակրութիւն չզգալ այն ամէն իմաստուն փորձերու մասին որք կը կատարուին ֆիզիքական պայմանները բարեփոխելու համար : Այս մասին տարակոյս չկայ, Մեր դարուն ամէն սահպողական պարտաւորութիւններէն մին է այս :

Բայց խնդիրն այն է թէ կրնա՞նք միայն այս կերպով՝ դասակարգերու երջանկութիւնը ապահովել թէ ոչ : Կրնա՞նք բազմապատկել անոնց հաճոյքները եւ նուազեցնել անոնց նեղութիւնները, զոր մեր պարտաւորութիւնն է ընել : Բայց ենթադրենք թէ կարենալինք ամէնքն ալ հարուստ ընել եւ չքաւորութեան բոլոր վախը փարատել . այս ի հարկէ երջանիկ պիտի ընէ՞ր զիրենք : Ի՞նչ է իրողութեան վկայութիւնը . բոլոր հարուստները երջանիկ են կամ նոյն իսկ իրօք աւելի երջանիկ քան աղքատը : Հարստութիւնը ի հարկէ կամ ընդհանրապէս կը բազմապատկէ՞ մարդոց սէրը առ Աստուած և առ միմեանս, կ'աղնուացնէ՞ զգացումները : Որչափ որ ես աշխարհս կը ճանչնամ, ճիշտ ասոր հակառակն է որ կը պատահի : Հարստութիւնը աւելի հակամէտ է անձնասիրութիւնը եւ խստա-

սրտութիւնը դարգացնելու, և ջնջելու կամ գէթ տկարացնելու մարդոց համակրութիւնները ու անձնուիրական զգացումները որք կը տիրեն հոգւոյն մէջ և առանց որոնց ճշմարիտ և տեւական երջանկութիւն կարելի չէ :

Կրնանք վստահ ըլլալ ուրեմն թէ հարստութիւնը բազմապատկելով մարդիկ երջանկացընելու ծրագիրը բոլորովին անյաջող ըլլալու դատապարտուած է առանձինն : Օգտակար է իր չափովը, բայց կարելի չէ երբէք որ երջանկութիւնը ապահովէ :

Բ. Երկրորդ միջոց մը, որ չատ ժողովրդական եղած է վերջին տարիներս, դաստիարակութիւնն է, այսինքն մարդոց իմացական վիճակը բարւոգելու միջոցը :

Այս միջոցն ալ մեծ և էական ճշմարտութեան մը վրայ հիմնուած է և աշխարհի մեծագոյն կարուութիւններէն միոյն կը վերաբերի : Դաստիարակութեան ընդունակութիւնը ամէնէն ակներեւ տարբերութիւնն է մարդուն և անաստոնին միջեւ, և ցաւալի է տեսնել իմացական կարողութիւններով օժտուած և բարձր խորհուրդներ ունենալու կարող էակներ, որոնք տգիտութեան մէջ խորասուզուած են և անգիտակից են նոյն իսկ իրենց կարողութեանց : Զենք կրնար յուսալ մարդոց փիզիքական վիճակը շատ բարւոցուած տեսնել ցորչափ իրենց միտքերը տգիտութեան մէջ թաղուած մնան : Տգիտութիւն եւ աղքատութիւն բնականաբար ի միա-

սին կ'ընթանան : Մարդիկ դաստիարակելու ծրագիրները միշտ նախադաս ըլլալու են անոնց ֆիզիքական վիճակը բարւոքելու որեւէ ծրագրէ : Տգիտութիւնը նաեւ թշնամի է առաքինութեան եւ բարոյականի : Մայրն է նախապաշարումի եւ ամէն կարգի մոլութեան : Պէտք է ամէն ջանք ի գործ դրուի զաշխարհ դաստիարակելու համար :

Բայց ինչդիրն այն է թէ , եթէ այսչափով բաւականանանք եւ աւելին չընենք , կը ընանք արդեօք աշխարհի երջանկութիւնը ապահովել : Կ'ընդունիմ թէ տեսակ մը գործում կայ գիտութիւն ստանալուն մէջ եւ յաճախ մեծ հաճոյք մը՝ իմացական գործունէութեան մէջ , եւ արդարեւ կատարելապէս օրինաւոր հաճոյք : Ստոյգ է նաեւ թէ գիտութիւնը զօրութիւն է եւ թէ հաճոյք կայ մեր զօրութեան եւ համրաւի փափաքին գոհացումին մէջ : Մեր հապատութիւնը եւ փառամիրութիւնը կրնան հրճուի այն պատուով , զոր աշխարհ կ'ընծայէ իմացական յաջողութեան : Բայց այս ամէնը երջանկութիւն չէ , եւ էական կամ անհրաժեշտ կապակցութիւն մը չկայ ուսման եւ երջանկութեան կամ առաքինութեան միջեւ : Յիշենք Վոլթէոը իբրեւ օրինակ , իր դարուն ամէնէն փայլուն եւ միեւնոյն ատեն ամէնէն անձնասէր և ապերջանիկ մարդերէն մին : Կամ առնենք Քարլայլը իր դարուն ամէնէն ազդեցիկ եւ հմուտ մատենագիրներէն մին եւ

միեւնոյն ատեն մին Անգղիոյ ամէնէն ապերջանիկ մարդերէն :

Ճշմարտութիւնն այն է որ ոչ թէ միայն դաստիարակութիւնն առանձինն հեռի է մարդոց երջանկութիւնը ապահովելէ , այլ նաեւ թէ ճիշտ հակառակ ազդեցութիւնը ունի : Անբաւական դաստիարակութիւնը կը նպաստէ զմարդ ունայնասէր եւ իրենց վիճակէն դժգոն ընելու , մինչդեռ իմացականութեան բարձրագոյն մշակութիւնն ալ կը նպաստէ հպարտ եւ անհամակիր ընելու զմարդիկ , բաժնելու զիրենք աշխարհէն եւ բնաշխնջ ընելու բոլորովին իրենց զգացումները , իմացականութիւնը եւ զգայնութիւնը մտքին տարբեր կարողութիւններն են : Եւ մէկուն զարգացումը ի հարկէ չնշանակեր նաեւ միւսին զարգացումը , ինչպէս բազկի մկանունքին զարգացումը չնշանակեր սրունքի մկանունքին զարգացումը : Անշուշտ կարելի է երկուքն ի միասին զարգացնել . բայց երկուքին մէջ անհրաժեշտ կապակցութիւն չկայ : Երջանկութիւնը գործ չունի իմացականութեան հետ , զգայնութեան կը վերաբերի . մինչդեռ դաստիարակութիւնը իմացականութեամբ եւ միայն իմացականութեամբ կը զբաղի : Բարի է իր չափովը , բայց երբէք առանձինն չկրնար ուեւէ մարդու երջանկութիւնը ապահովել :

Գ. Առաջարկուած է նաեւ երրորդ միջոց մը , որ շատ մը զանազան ձեւեր ունի և որ ,

ընդհանրապէս խօսելով, կրնայ ըստուիլթէ օրէնքի միջոցաւ մարդու երջանիկ ընելու մէջ կը կաշյանայ : Այս է բոլոր նիւթապաշտներուն ծրագիրը եւ պէտք է ընդունիլ թէ այս ծրագիրն ալ հիմնուած է անուրանալի իրողութեան մը վրայ :

Այս իրողութիւնը այն է թէ աշխարհի բոլոր թշուառութիւնը եւ ապերջանկութիւնը անձնասիրութենէ յառաջ կու դայ : Անուրանալի է այս : Ոչ միայն ճշմարիտ է այս, այլ նաեւ իր մէջ կը պարունակէ աւելի ճշմարտութիւն քան զոր նիւթապաշտներուն մեծագոյն մասը կարող եղած են նշմարել : Ով որ կրնայ մարդոց սրտէն անձնասիրութիւնը վերցնել՝ կրնայ աշխարհս փրկել եւ մարդկային ցեղին երջանելութիւնն ապահովել : Բայց խնդիրն այն է թէ արդեօք այս կրնայ ըլլալ օրէնքի միջոցաւ : Գիտենք թէ չկրնար ըլլալ Աստուծոյ օրէնքին միջոցաւ, որովհետեւ այդ օրէնքը գոռացած է անձնասիրութեան դէմ հազարաւոր տարիներ, եւ տակաւին անձնասիրութիւնը կը տիրէ աշխարհիս մէջ : Բայց կրնայ ըլլալ մարդկային օրէնքին միջոցաւ, քաղաքական կառավարութեան ի գործ դրած ֆիզիքական ուժովը : Նիւթապաշտներուն վարդապետութիւնը կ'երեւի թէ կ'ենթադրէ որ կրնայ ըլլալ : Կ'առաջադրեն հաստատել բացարձակ իշխանութիւն մը, որ ջնջէ անհատական կամքը եւ բոլոր մարդոց գործերը կանոնաւորէ օրէնքի համեմատ :

մատ, ընկերութեան ընդհանուր օդալին վրայ հիմնուած : Բայց եթէ այս յիմար ծրագիրը գործադրելի ըլլար, պիտի ջնջէր անձնասիրութիւնը : Առ առաւելն միայն կրնար ստիպել զմարդեկ գործել այնպէս, իբր թէ անձնութաց ըլլային : Զէր կրնար երբէք ստիպել զիրենք որ սիրեն զԱստուած և կամ իրենց ընկերը : Բռնի սէր չըլլար երբէք : Աստուած անգամ բռնի չկրնար սիրել տալ Սիրոյ էական յատկութիւնն է իր կամաւոր ըլլալն : Բռնի սէրը սէր չէ, առ առաւելն կեղծաւորութիւն է և ընդհանրապէս ատելութիւն : Ընկերական կեանքի պարզ և բնական առնչութեանց մէջ, կրնայ դասատումը, որ աստիճան մը ինքնակամ իշխանութիւն ունի, բռնի ստիպել իւր աշակերտները զինքը և զիրար սիրել : Եւ միթէ այս աւելի դիւրին պիտի ըլլայ ընկերական կեանքի բարդ և դըժուարին առնչութեանց մէջ : Եթէ կայ մէկը որ կարելի կը կարծէ զայս, երանի թէ պատեհութիւն ունենար նաև փորձելու զայն :

Սշխարհս երջանիկ ընել կարելի չէ երբէք օրէնքի կամ բռնութեան միջոցաւ : Ասոնք բռնութիւն ալ փորձուած են, և ամէնքն ալ անյաջող եղած : Ըսել չեմ ուզեր թէ կառավարութեան ձեւն անկարեւոր է, թէ բարի ու արդար օրէնքներն անօգուտ են : Ասոնք առաջնակարգ կարեւորութիւն ունին ժողովրդեան յաջողութեան համար և կրնան անոր երջանկութեան վրայ ազդել :

Այս է ահա երջանկութիւնը , հոգիին ուրախութիւնը , որ ի հարկէ կ'ընկերանայ անձնուրաց սիրոյ , սիրոյ առ Աստուած և առ մարդիկ : Հաենք հմա ալ համառօտիւ թէ ի՞նչպէս կը ռնանք ստանալ զայն :

Այս հարցման իրօք պատասխանած եղանք , երբ ըսինք թէ երջանկութիւնը յառաջ կու գայ բարեսիրական զգացմանց գործունէութենէն և ոչ փափաքներուն գոհացումէն : Կարօտ չենք բնաւ հետամուտ ըլլալ երջանկութեան : Արդարեւ որքան ուղղակի առարկայ ընենք զայն մեր ճիգերուն , նոյնքան աւելի դժուար կ'ըլլայ գտնել զայն : Երջանկութիւնը ինքնիրեն կու գայ ամէն սիրող սրտի : Ինչ չափով որ կը սիրենք զԱստուած և զմարդիկ , նոյն չափով վստահ ենք երջանիկ ըլլալ : Եւ իւր երջանկութիւնն ապահովելու համար ինչ բանի որ աշխարհ նախապէս կը կարօտի , չէ Փիղիքական հանգստութիւն կամ դաստիարակութիւն կամ օրէնք , այլ՝ սորվիլ սիրել զԱստուած և զմարդիկ : Այսպիսի սէր մը ներշնչելու համար էր որ Տէրն մեր Քրիստոս աշխարհ եկաւ , մարդոց մէջ բնակեցաւ և մարդոց համար չարչարուեցաւ : Եւ միայն ի՞նչ չափով որ մարդիկ ընդունին անոր ներշնչումը , նոյն չափով պիտի տիրանան անձնուրաց սիրոյ և այս սիրոյն հետ՝ ճշմարիտ երջանկութեան :

Աստուծոյ և Քրիստոսի հետ այս միութիւնը կրօնք կը կոչենք : Եւ ստոյգ է թէ աշխարհի

վիճակը բարելաւելու ուեէ ծրագիր , որ մէկ կողմ կը թողու կրօնքը , մէկ կողմ կը թողու նաև երջանկութիւնը և իր նպատակէն կը վրիպի բոլորովին : Այսպէս է նաև իւրաքանչիւր անհատի համար : Ուրիշ ինչ ալ ունենայ , եթէ չունի սէր առ Աստուած , սէր՝ որ մեզի համար Քրիստոսի հաւատալէն կը բզի , չպիտի ունենայ կատարեալ երջանկութիւն աշխարհիս մէջ , ոչ ալ երջանկութեան յոյս հանդերձեալ աշխարհին համար :

Եթէ այս պարզ ակադեմական ճառ մը ըլլար երջանկութեան վրայ , կրնայինք այսչափը բաւ համարիլ : Բայց թերեւս ձեզմէ մէկը տակաւին պիտի պատասխանէ , «Իմ փափաքած երջանկութիւնս այն է , զոր դուն հաճոյք կը կոչես : Եթէ զայդ ստանամ ես , գոհ պիտի ըլլամ :» Այս է , աւա՛զ , ինչ որ մարդիկ յաճախ կ'ըսեն : Եւ եթէ շուն ըլլային կամ ոչխար , շիտակ պիտի ըլլար այս տեսութիւնը : Բայց քանի որ մարդ են , բոլորովին սիսալ է : Հաճոյքը միայն , թէ՛ ֆիղիքական ըլլայ թէ՛ իմացական , երբէք չկրնար անմահ հոգին գոհացնել : Պէտք է հոգին երջանկութիւն ունենայ , եթէ ոչ՝ յափտեանս թշուառ պիտի ըլլայ :

Հաճոյքը ըստ ինքեան չարիք մը չէ : Բարիք մ'է , Աստուծոյ մէկ պարգեւն է բոլոր զգայուն արարածներուն , բոլոր կենդանական աշխարհի : Անբաններուն համար կեանքի բովանդակ ուրախութիւնն է , և բնազդն է որ կը կառավարէ

Դայն, Մարդուն համար՝ ստորին գոհացում մ'է, որ պէտք է բանականութենէն կառավարուի և սիրոյ բարձրագոյն օրէնքին հպատակի : Եթէ մարդ անասունէն աւելի բարձր կարողութիւններ չունենար, կրնար միայն հաճոյքի համար ապրիլ և գոհ զգալ : Բայց բարձրագոյն ընդունակութիւնները կան : Սսոնք են որ զինքը մարդ կ'ընեն և գոհացում կը պահանջեն եւ այնքան յամառ են իրենց պահանջումներուն մէջ որքան բնութեան օրէնքները, որոնցմէ կարելի չէ խուսափիլ : Կրնանք անհնազանդ գտնուիլ օրէնքին, բայց պատիժէն ալ չենք կրնար ազատիլ : Սյապէս մարդիկ կրնան ընտրել հաճոյքի համար, պարզապէս իրենց անձնական փափաքները և ախորժակները գոհացնելու համար, ապրիլ և աստիճան մը հաճոյք վայելել : Բայց պիտի տուժեն : Իրենց բարձրագոյն բնութիւնը պիտի բողոքէ, բանականութիւնը պիտի պիտի դատապարտէ զիրենք, խիզճը պիտի յանդիմանէ, խղճի խայթը պիտի տանջէ, իրենց անտես մնացած զգացումները իրենց գէմ պիտի ելլեն և իրենց հոգին ատելութեամբ և թշուառութեամբ լեցնեն, նոյն իսկ իրենց հաճոյքը ի վերջոյ պատրանքի մը կը փոխուի, և ի զուր պիտի հետամտին անոր :

Բայց միւս կողմանէ եթէ բարձրագոյն կեանքը ընտրեն, սիրոյ և առաքինութեան կեանքը, եթէ իրենց հոգեկան բնութիւնը իւր արժան գահին վրայ բարձրացնեն, ոչ թէ միայն պիտի

շահին մաքուր և տեւական երջանկութիւնը, այլ նաև կեանքի անմեղ և բնական հաճոյքները, իրենց պատշաճ և ստորադաս աստիճանաւ, աղբիւրը պիտի ըլլան նոր երջանկութեան մը, որովհետեւ պիտի նկատուին իր պարզեւները սիրալիր երկնաւոր Հօր մը, որ աշխարհը գեղեցկութեամբ հագուեցուցած է և իւր բարիքներովը լեցուցած զայն իւր արարածներուն բոլոր կարօտութիւնները գոհացնելու համար : Եւ պիտի գտնեն անսպառ ուրախութիւն մը՝ յայտնելով իրենց սէրը իւր արարածներուն, օգնելով անոնց որ անոնք ալ վայելեն միեւնոյն բարիքները գիտութեան, հաւատքի և սիրոյ բարձրագոյն օրնութեանց հետ :

Ճիշտ այս է այն ճշմարտութիւնը, զոր նոյն ինքն Տէրն մեր կը սորվեցնէ Լերան Քարոզին մէջ : Անձկութիւն մի ունենաք ձեր հաճոյքներուն և նոյն իսկ կեանքի ձեր անհրաժեշտ պէտքերուն համար, կ'ըսէ : Այլ նախ Աստուծոյ Թագաւորութիւնը և Անոր Արդարութիւնը խնդրեցէք, և բոլոր այն բաներն ալ պիտի չնորհուին ձեզ : Սյա թագաւորութիւնը, զոր մենք խնդրելու ենք, սիրոյ թագաւորութիւնն է: Եւ նա որ զԱստուծած և իր ընկերը կը սիրէ՝ ոչ միայն մաքուր և տեւական երջանկութիւն կը գտնէ, այլ նաև մեր ողորմած Երկնաւոր Հայրը բոլոր միւս բարիքներն ալ պիտի պարգևէ իրեն : Հին վիլխոսփաները կը վիճէին բարձրագոյն բարիքին մասին, թէ արդեօք

առաքինութիւնն է՝ այդ բարիքը թէ երջանկութիւնը։ Բայց Քրիստոս լուծեց այս խընդիրը միանգամ ընդ միշտ, քանի որ սէրը թէ՛ առաքինութեան էութիւնն է և թէ՛ երջանկութեան աղքիւրը և միանգամայն կեանքի բարձրագոյն նպատակը։



ՑԱՆԿ

	էջ
Կենսագրական	է
Ա. Դրամապաշտութիւն	1
Բ. Հոգեւոր կեանքին կարեւորութիւնը	27
Գ. Ծառայութեան կեանք՝ իրը մտատիպար կենաց	55
Դ. Կրօնքի ամրապնդիչ զօրութիւնը	75
Ե. Քրիստոնէական մշակութիւնը և իր պարտաւորութիւնները	97
Զ. Հնարաւորութիւնք մարդկային կեանքի	117
Է. Քրիստոսի ազդեցութեան զաղոնիքը	141
Ը. Երջանկութեան զաղոնիքը	159

معارف عموميہ نظارت جلیلہ سنک ۱۳۱۹ مایس ۱۳ میں تاریخی
و ۲۷ نومبری رخصتname سیلے طبع او لغشدر

«Ազգային գոադարան



NL0157124

